



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

Революционер

Некий

Член комитета




1904<sub>го</sub>

R 5 NOV 2011

Գ. ՊԱՆՏԱՍԱՐԵԱՆ

# ՈՒՂԵՑՈՅՑ

Սուրբ Գիրք Ընթերցողաց



Կ. ՊՈԼԻՍ  
ԽԱԹԻՔ. Յ. ՄԱՑԹԵՂՈՍԻՆ

1904

# ՈՒՂԵՑՈՅՑ

Սուրբ Գիրք Ընթերցողաց



معارف عمومیه نظارت جلیله سنک ۲۴ شعبان ۱۳۲۱ و ۱ تشرین ثانی  
۱۳۱۹ تاریخی و ۳۰۵ نومروی رخصتname سیله طبع اوالنشار

Կ. ՀԻՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ 8. ՄԱՏԹԱԿՈՍԵԱՆ

1904

17 JUL 2013

4079

## ՆԱԽԱԲԱՆ

Սոյն, մեծաւ մասամբ Գերմանիքնէ թարգ-  
մանեալ, հատորիկով նպատակած ենք այսօրուան  
մեր ձեռք գտնուած Ա. Գրոց նկատմամբ մի քանի  
պարզ և ամփոփ ծանօթութիւններ տալ ընթեր-  
ցողաց :

Դեռ մօտ օրերս — Մարտ 7ին — քրիստոնեայ  
աշխարհը տօնեց Հարիւրամեակն Աստուածաշունչի  
տարածման առաջնակարգ և հսկայ ընկերութեան :  
Բրիտանական Աստուածաշունչի ընկերութիւնն է  
այս, որ 1804ին կազմակերպուելով մէկ դարի  
միջոցին Ա. Գրոքը, ամբողջովին կամ մասամբ,  
370 լեզուներու թարգմանեց և 14,000,000 Անգլ.  
ոսկի ծախք ընելով, 180 միլիոն հատոր տարածեց  
աշխարհի մէջ :

Ափ մը հունտ ցոյց տուի տղուն, խնդաց,  
ծաղրեց, անարգեց փոքրիկ, աննշան սեւուլիկ  
հատիկները : Զայն չհանեցի . դրի զայս հողին  
մէջ . պահ մը յետոյ գունագեղ և հոտաւէտ ծա-  
ղիկներ յառաջ եկան պարտէզիս մէջ : Տղուն  
ձեռքէն բռնելով հոն առաջնորդեցի . ապշեցաւ,  
հիացաւ, սքանչացաւ ի տես սոյն գեղեցիկ ծաղ-  
կանց : Ուզեց ունենալ զայնս արտադրող հուն-  
տերէն . ամօթահար ծռեց գլուխը երբ ըսի թէ  
այս ծաղիկներ իր այն անարզած հունտերէն յառաջ  
են եկած :

Տուփ մը չերամի հունտ ներկայացուցի ան-  
գէտին . «կեանի կայ թափում ասոնց իւրաքանչյուրին

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՏՈՒՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ  
Յ. ՄԱՏԹԵՒՍ Ա. Ա.

Թիւ 27, Ֆիննանսնութար եօգուշու, Կ. Պոլիս



58194-67

Դ

մեջ» ըստ : Գնա' բանդ ըստ , ու մէկդի հրեց տուփը : Եկաւ գարուն , հունտերէն դուրս եկան որդեր , մեծցան ու աճեցան , շերամատուն ծայրէ ի ծայր լեցուցին . Ճիշտ երբ թրթուրներն սկսան ցախերուն վրայ ելլել և բոժոժներ հիւսել , մարդուկը հոն առաջնորդեցի : Ափի ի բերան մնաց ի տես սքանչելի տեսարանին . իսկ երբ սպիտակազգեստ թիթեռնիկներ բոժոժներն ծակելով թռչտիլ սկսան ցախերուն վրայ , մեր մարդուկ կարծես խելակորոյս եղաւ իր անարգած հունտերուն յառաջ բերած արդիւնքին ի տես :

Ճիշտ ա՛յսպէս է Աստուծոյ խօսք . զայն քննադատողներն , ծաղրողներն և անարգողներն թող ցանեն զայն իրենց և այլոց սրտին մէջ և պիտի տեսնեն սքանչելի , հրաշալի և փառաւոր արդիւնք :

Մաղթենք և աղօթենք որ գրքոյկո նպաստէ առ այս :

Գ. ՊԱՆՏԱՍԱՐԵԱՆ

Պրուսա, Մայիս 1904:

ՈՒՂԵՑՈՅՑ

ՍՈՒՐԲ ԳԻՐԻ ԸՆԹԵՐՑՈՂԱՅ

ԳԼՈՒԽ Ա,

ԱՆԳԻՐ ԺԱՄԱՆԱԿ

Ա ՍՈՒՐԱՅԱՇԱՇՈՒՆՁԸ ամէնէն հին գիլքն է : Մովսէսի հինգ գրքերն , Հնդամատեանն , որոնցմով կ'սկսի Սուրբ Գիրք , Աստուծածաշունչին բոլոր միւս գրքերէն առաջ են շարադրուած և Քրիստոսէ 1500 տարի առաջ ալ գրուած են . Հետեւապէս 3000 տարիէ աւելի է որ մարդիկ , Աստուծոյ խօսքին այս մասը , գրուած , պատրաստուած , ձեռքերնին ունին . Սակայն գրեթէ նոյնքան երկար ժամանակ ալ , կամ զոնէ 2500 տարի , մարդիկ անցուցած են առանց զրեալ խօսիին Աստուծոյ : Ագամէ մինչև ջրհեղեղ , 1656 տարի , Ջրհեղեղէն մինչեւ Աբրահամ , 427 տարի , և

Աբրահամէ մինչեւ Խսրայէլի Եգիպտոս մտնելը,  
430 տարի, ընդամէնը իրը 2500 երկար տաշ-  
րիներ, մարդիկ ապրեցան առանց Աստուծոյ  
գրեալ խօսքն ի ձեռին ունենալու։ Զարմա-  
նալի չէ ուրեմն որ այն երկար միջոցին մէջ  
և մարդոց չարութիւնը կը շատնար երկրի վրայ,  
և անոնց սրտին խորհուրդներուն բոլոր գա-  
ղափարները միայն չար էին ամէն օր» (Ծննդ. 2. 5), զի, այն ատեն հատ մ'իսկ Սուրբ  
Գիրք չէր գտնուէր, ուսկից տգէտներն՝ իմաս-  
տութիւն և հանճար, տկարներն՝ զօրութիւն,  
մեղաւորները խրատ և յորդոր և լոյս ստա-  
նային։

Պէտք չէ. սակայն, կարծել թէ Աստուած  
այն խաւարակուռ դարերուն մէջ ինքզինք  
մարդոցմէ բոլորովն ծածկած էր։ Սուրբ  
Գիրք ընթերցողներ լաւ գիտեն որ Տէրը,  
Դրախտին մէջ, մեր նախածնողաց հետ մտեր-  
մարար կը խօսակցէր և իրը հայր կը վարուէր  
իր այն անդրանիկ զաւակաց հետ։ Զէ՞ հա-  
ւանական որ նա, անոնց անմեղութեան եր-  
շանիկ վիճակին մէջ, պատմէր անոնց թէ  
Բնչպէս իր կարող, հզօր խօսքով, երկինք և  
երկիր յոշնչէ ստեղծեց, և այս մեր բնակած  
աշխարհը, վեց օրուան մէջ զարդարեց և  
փառքով լցուց։ Անշուշտ, նաեւ յայտնած  
էր անոնց իր սրբազն կամք և պատուիրած


էր, պատմել, աւանդել իրենց զաւակաց զոր  
ինչ լսէին իրմէ։ Անկումէն ետեւ Տէրը դարձ-  
եալ յայտնուեցաւ Կայէնի, խրատեց զնա և  
զգուշացուց մեղաց գերութենէ։ Իր հոգւով  
նաեւ կը յորդորէր ջրհեղեղեան սերունդ և  
ապաշխարութեան կը հրաւիրէր, մինչ արդար  
նոյի հետ մտերմաբար կը խօսէր և իր յանձ-  
նարարութիւններ կ'ընէր պարզ ու որոշ կեր-  
պով (Ծննդ. 2)։

Ապա Աբրահամի, Խսահակի, Յակոբի և  
Յովաէփի հետ կը խօսէր. երազներու, տեսիլք-  
ներու և հրեշտակներու միջոցաւ կը յայտնէր  
անոնց իր կամքը, կուտար հրահանգներ և  
պատուէրներ, կ'առաջնորդէր զանոնք և իր  
փառք ցոյց կուտար անոնց։

Ասկէ զատ Աստուած ինքզինք մարդոց կը  
յայտնէր արարչագործութեան գործքերով,  
որոց մէջ անոնք Աստուծոյ իմաստութիւնը,  
զօրութիւնը, բարութիւնը և փառքը իրը թէ  
պարզ աչօք կը տեսնէին։ Բնութիւն համայն  
գիրք մ'էր, որոշ տառերով և գիւրհասկնալի  
բառերով, ուր կրնային տեսնել և կարդալ  
Աստուծոյ սրբութիւն և արդարութիւն, ինչ-  
պէս նաեւ փրկարար սէր, գթութիւն և ողոր-  
մութիւն, բաւ էր միայն բաց աչօք գիտել  
այն ահռելի աւերումներ, զորս Աստուած  
ի գործ կը դնէր, մեղք և անօրէնութիւն

պատուհասելու համար, միեւնոյն ատեն բարին և առաքինին ազատելով անոր յաջողութիւն և երջանկութիւն պարգեւելով։ Ասոնք բոլորը վկաներ էին, որք բարձրածայն կը յայտնէին մարդկանց Աստուծոյ էութիւն և զինչութիւն։

Ի՞նչ էր ջրհեղեղը, Բաբելոնեան լեզուներու խառնակութիւնը, Սոդոմի և Գոմորի



ՄԵՇԻԱԱ ՏՈՎ

կործանումը, չը որ անոնք մարդոց համար Աստուածային ազդու և զօրաւոր քարոզութիւններ էին։ Ուստի մարդիկ դեռ Սուրբ Գիրքը չունեցած ատեննին իսկ Աստուծոյ ձայն կը լսէին և Տէրը ինքզինքը կը յայտնէր

անոնց ամենայն ճշգութեամբ, «որպէս զի անպատասխանի մնան» (Հռովմ. Ա. 20)։

Դիտելու արժան է նաեւ թէ ինչպէս, ամենողորմն Աստուած, իր զարմանալի իմաստութեամբ ու բարութեամբ, հոգ տարաւ որ իր քանի մը նահապետներու, մասնաւորապէս յայտնած իրողութիւններն, երկար գարեր անցնելին ետեւ ալ ոչ մոռցուէին, ոչ վոյխուէին և ոչ ալ այլայլէին։ Քանզի յայտնի է որ եթէ պատմութիւն մը երկու կամ երեք հազար տարի, առանց որ և է գրաւոր միջոցի, միայն բերնէ բերան անցնելով, այլոց հաղորդուեր, նոյնը մեծ վտանգի մէջ էր կամ կորսուելու և կամ բոլորովին փոխուած և այլայլուած ձեւով ապագայ սերունդներուն հասնելու։ Ասիկա օրինակով մը բացատրենք։ Բաբելոնի լեզուներուն խառնակութենէն ետեւ Սենաարի երկիրը գտնուող ցեղերէն մէկը Քապուլի լեռներէն անցնելով և միշտ դէպի հարաւային արեւելք չուելով։ Հնդկաստան հասաւ, և հոն իր բնակութիւնը հաստատելով այժմեան Հնդկաստանցւոց նախահայրն եղաւ։ Ասոնք Սենաարի մէջ լսած պատմութիւններուն և Աստուած ային յայտնութիւններու յիշատակութիւններն հետերնին բերին, և չմոռնալու համար զանոնք գրքի մը մէջ արձանագրեցին։ Այս գրքին մէջ արձանա-

գրուած ամէն բան զարմանալի կերպով փոխուած և այլայլուած է : Զրհեղեղին պատճառը, զոր օրինակ, հոն իրենց բարձեալ աստուծոյն —Պրահմային— խորունկ քնոյ մէջ իյնալուն է արուած, այս պատճառաւ երկրիս վրայ մեծ հեղեղ մը դալով, բոլոր արարածները խեղդուեր են, և միայն աստուածավախ մեծատուն մը, տիեզերաց Տէրոջը ձեռքով, կարողացեր է ազատիլ : Պրահմա այս մեծատունին (Նոյի) այսպէս է ըսեր . « Եօթն օրուան մէջ, ով դու յաղթողդ թշնամեաց, երեք աշխարհներն (երկինք, երկիր և գժողք) մահուան ովկիանոսին մէջ պիտի ընկղմին : Աւերիչ ալիքներու և կոհակներու մէջ նաւ մը պիտի տեսնես . Անիկայ ես եմ խրկողը : Ուստի երբ նաւը առջիդ դալով անշարժ կայնի, յայնժամ ամէն տեսակ բժշկական բոյսերէն և ամէն տեսակ սերմերէն հետդառնես և եօթն սուրբերուն ու ամէն կենդանիներուն հետ ընկերացած, անոր մէջը մտնես, Ովկիանոսին վրայ տատանելով բայց ալիքներէն ազատ մնալով, նաև առանց լուսոյ, հետդ եղած սուրբերուն քեզի տուած լուսովն բաւականանալով : Մեծատունն այս միջոցով եր ընկերներուն հետ ազատեր է, իսկ բոլոր ուրիշ արարածներն հեղեղներուն մէջ կորսուեր են :

Ահա այն Աստուածային դատաստանին պատմութիւնը այսպէս փոխուած և աղաւաղեալ կը տեսնենք գրքի մը մէջ որ գրեթէ Մովսէսի գիրքին չափ հին է : Տեսնենք արդիմէ Աստուած ինչ միջոց գործածեց, որ ճըշմարտութիւնը, երկար դարերէ ետև, զուտ և մաքուր պահուելով, մինչև այն կէտին հասնի, երբ անոր ի գիր առնուիլը ոչ թէ միայն հնարաւոր ու կարելի այլ նաև պէտք էր : Նախ եւ առաջ Տէրը, սկիզբէն ի վեր, ընդհանուր մարդկային սեռէն, նահապեաներու սուրբ ու բարեպաշտ սերունդը ընտրեց, որ սրբազն պատմութեան և Աստուածային Յայտնութեանց հաւատարիմ պահպանողն և ապագայ սերունդներու հաղորդողն եղաւ : Աս նահապեաներուն անուններն են. Աղամ, Սէթ, ենոփս, կայնան, Մաղաղիէլ, Յարեգ, ենովք, Մաթուսաղայ, Ղամէք, և Նոյ, որ է նահապեաներու այս առաջին գիծին տասներորդ անձը : Նոյէ մինչև Արքահամ դարձեալ տասը անձինք կան, որոնց անուններն են . Սէմ, Արփաքսադ, Սաղա, Եբեր, Փաղէք, Ռագաւ, Սերուգ, Նագովը, Թարայ և Աթրահամ, որ է նահապեաներու այս երկրորդ գիծին տասներորդ անձը : Արքահամէ մինչև Մովսէս միայն վեց անձինք կան . Ասոնք են. Խահակ, Յակոբ, Ղեւի, Գահաթ, Ամրամ և Մովսէս : Աս նաւ

հապետներու յանձնեց Աստուած մասնաւու  
բարար իր Յայտնութիւններն երբ գրութեան  
արուեստն դեռ ծանօթ չէր . անոնց պաշտօնն  
էր զանոնք ամենայն հաւատարմութեամբ և  
ճշմարտութեամբ, ցեղէ ի ցեղ հաղորդել .  
Աս ալ գիտնալու ենք որ այս պաշտօնը ժա-  
ռանձական յէր և անդրանիկ որդիքը միշտ  
իրենց հօր չէին յաջորդեր, այլ նահապետ-  
ներու բազմաթիւ որդիներէն միշտ ամէնէն  
տաղանդաւորն, բարեպաշտն և յարմար գա-  
տողութեան տէր եղողն կ'ընտրուէր Աստուա-  
ծային նախասահմանութեամբ . Նահապետ-  
ներու գերդաստան մը սիրուն և խաղաղ տե-  
սարան մը կ'ներկայացնէ մեղի, հոն ծերունի  
հայրը իր շուրջը կը հաւաքէր իր որդիքը,  
թոռները և շատ անդամ ալ թոռներուն թոռ-  
ները, և անոնց կ'պատմէր իր հօրմէն կամ մեծ  
հօրմէն լսածը, կամ՝ մասնաւոր յայտնութիւնով  
մը անձամբ Աստուծմէ տեղեկացած Աստուա-  
ծային գործքերուն և խօսքերուն պատմու-  
թիւններն և զանոնք դարձեալ և դարձեալ  
կը կրկնէր: Այս կերպով հնարաւոր, կարելի և  
պէտք էր որ այս պատմութիւններ, անփո-  
փոխ և անայլայլելի պահուելով ցեղէ ցեղ հա-  
զորդուէին և վերջապէս Մովսէսի ալ հաս-  
նէին . զոր ինքը, Մովսէս ալ, միշտ այն ձեւով  
ու ձիշտ այն խօսիներով, ինչպէս որ նահա-

պետներ կը պատմէին, զանոնք գրքի մը մէջ  
գրեց: Այս է ահա այսօր կարդացուած Հնդա-  
մատեանը :

Սրբազան պատմութիւններն այլայլումէ և  
փոփոխումէ զերծ և ազատ պահելու համար  
Աստուծոյ գործածած երկրորդ միջոցը, իր  
Նահապետներուն պարգեւած երկար կեանքն  
էր: Ասիկայ Աստուածային ճշմարտութիւննե-  
րուն հաւատարմաբար պահպանուելուն և այլոց  
հաղորդուելուն նկատմամբ խիստ կարեւոր և  
էական կէտ մ'է: Մաթուսաղայ, Աղամէ ետե  
եօթներորդ նահապետն Աղամի հետ 243 տարի  
ի միասին ապրելով, գրախտին մէջ և անկու-  
մէն ետքը պատահած ամէն բան կրնար ուղ-  
ղակի Աղամին բերնէն իմանալ: Նոյ Մա-  
թուսաղայի հետ 600 տարի միասին ապրե-  
լով կրնար անկէց իմացածը բուն իր բերնով  
Արքահամի հօրն Թարայի պատմել, իր անոր  
հետ միասին անցուցած 128 տարուան միջո-  
ցին մէջ, անանկ որ Աղամէ մինչև Արքահամ  
եղած երկար ժամանակամիջոցին մէջ ամէն  
պատահածներուն պատմութիւնը միայն յորս  
հոգիի բերնէ անցաւ: Այս չորս անձինքն էին:

Արքահամ՝ որ Թարայի հետ 75 տարի ապ-

րեցաւ:

Թարայ՝ որ Նոյի հետ 128 տարի ապրե-  
ցաւ:


Նոյ՝ որ Մաթուսաղայի հետ 600 տարի ապրեցաւ :

Մաթուսաղայ՝ որ Ադամի հետ 243 տարի ապրեցաւ :

Ահա Աստուած, այս երկու միջոցներով, ճշմարտութիւնը բազում դարերու մէջէ անխառն ու անփոփիս պահելով ապահովապէս մինչև այն օրուան հասցուց, երբ նոյնը գըրուելով բոլոր վտանգներէ ապահով և դերձ կրնար համարուիլ :

Պէտք չէ կարծել որ Սրբազն Պատմութիւններն ընտրեալ նահապեսներու յանձնուած ըլլալուն համար անոնք միայն իրենց ընտանիքներուն փոքրիկ շրջանին մէջ գաղտնիքի նման կը պահուէին, և աս շրջանէն դուրս եղողներն զանոնք լսելու արտօնութիւնը չէին վայելէր. Ընդհակառակն Ադամի որդւոյն Սէթի ժամանակին համար կը կարդամք թէ և սկսուեցաւ Տէրոջը անունը կանչել (Ծնն. Դ. 26), նաև Ենովքի համար կը կարդամք թէ մարգարէութիւն ընելով ըսաւ Ահա Տէրը իր բիւրաւոր Սուրբերովը եկաւ, ամէնուն դատաստան ընելու, ու բոլոր ամբարիշտները յանդիմաններու իրենց ըրած ամբարշտութեան բոլոր գործքերուն համար, և բոլոր խիստ խօսքերուն համար. որ ամբարիշտ մեղաւորները անոր գէմ խօսեցան, (Յուղայ 14 և 15 համարները) :

Նաև երբ Աբրահամ Տէրոջը կոչումին հնազանդելով Խառանէն ելաւ և Քանան եկաւ, այն երկրին ամբարիշտ ժողովրդին առջեւ սեղան մը շինելով Տէրոջը անունը կանչեց .




ՍԵՊԱՆ ՈՂՋԱԿԻԶԻ

ՍԵՊԱՆ ԽԵԿՈՑ

(Ծնն. ԺԲ. 8): Հաւանական է որ բոլոր սրբազն նահապետներն սովորութիւն ունեին այսպէս ընելու, անանկ որ այն ժամանակի մարդիկը մեր Աստուածաշունչին մէջ կարդացած պատմութիւններն նահապետներու բերնէն կը լսէին և այն սեղաններն այն ատենի եկեղեցիներն էին, ուր Սուրբ Գրոց ճշմարտութիւններն նահապետներու բերնովը կը քարոզուէին :



տեւեալ առաւօտ իր կանգնած փոքրիկ կոթողին վրայ քանի մը խօսք պիտի գրեր, ի յիշատակ այն ահաւոր տեսիլքին, որ իր վրայ այնպիսի ազդեցութիւն մըն մ'էր ըրեր. սակայն կը կարդանք որ անիկայ միայն իւղով կ'օծէ զայն, նախ ուրիշ անդամ ան տեղէն անցած ատենը, զանիկայ ճանչնալու համար և երկրորդ՝ զանիկայ Աստուածային պաշտամոնքի նույիրելու նպատակաւ (Ծնն. Ի.Բ.), իր որդին, Յուղայ, Թամարին այծի ուլ մը խօսացած ատեն, չկարողանալով անոր գրաւոր վատահութիւն մը տալ, իր գաւազնը, մատնին և ժապաւէնը, որուն վրայ մատնին կախուած էր, անոր քով գրաւ կը դնէ (Ծնն. Լ.Բ.).



**Ա. ՌԱԶԲԻ** գլխուն մէջ տեսանք որ Աստուծոյ խօսքը 3000 տարիի չափ բերևէ բերան աւանդուելով յաջորդ ցեղերուն հասաւ. Արդ եթէ անիկայ փոխուելու և օտար առարկաներով խառնուելու վտանգին դիւրաւ ենթակայ կրնար ըլլալ, ինչո՞ւ սրբազն նահապետներն զանիկայ գրելով այս վտանգէն չապահովուցին,

Մեր օրերը ամէն տղայ, որ քիչ մը կըրթութիւն առած է, պէտք է գրել գիտնայ. սակայն ասիկայ հին ատենի հայրերուն բուլրովին անձանօթ բան մ'էր. Յակոբ նահապետ անդամ մը գիշերը դաշտին վրայ անցնելով երկնային Սանդուխին երազը տեսաւ. Արդ եթէ ինքը գրել գիտնար անշուշտ հե-

Ա.սոնք բաւական ապացոյցներ են որ նահապետներն դեռ գրել չեին գիտեր. Բայց

ճիշտ Յուդայի մատնին տառերու կամ նշանագրերու արդէն ծանօթանալ սկսած ըլլալուն ապացոյց մ'է, քանզի, թէև վճռաշրար չենք կրնար ըսել թէ անոր վրայ Յուդայի անունը փորագրեալ էր, սակայն անշուշտ անոր վրայ որ և է առարկայ մը քանթակուած ըլլալու էր, հաւանականաբար հովուական գաւազան մը, գառն մը և կամ այծի մը ուզը և կամ ո՛ր և է ասոր նման առարկայ մը և ճիշտ այսպիսի պատկերներ և նկարներ պատճառ եղան գրութեան արուեստին գտնուելուն, որուն վրայ հոս աւելի պիտի խօսինք :


Գրութեան արուեստը Եգիպտոսի մէջ գըտնուիլը թէև այնքան հաստատ չէ . սակայն գոնէ հոն ծաղկած և կատարելութեան հասած ըլլալն ստոյգ է, ուր Մովսէս, Աստուծոյ խօսքն նախ և առաջ գրելու պաշտօն ունեցող անձը, ծնաւ ու դաստիարակուեցաւ Հոն քուրմերն ամէն ուսմունքներուն, գիտութիւններուն և արուեստներուն հայրերն էին ճանչցուած, և ոչ թէ միայն ժողովուրդը այլ մինչև անգամ Փարաւոնները զանոնք մեծ ակնածութեամբ կը պատուէին և անոնց հրամաններն մեծ ճշութեամբ ի գործ կը դնէին : Այս քուրմերն ամէն Աստուծածային և մարդկային բաները, — թէ իրօք գիտնային

և թէ գիտնալ ձեւացնէին — տեսակ մը տառերով կը գրէին, որպէսզի անոնք յաջորդցեղերուն ալ ծանօթ ըլլան : Անոնց գործածած գրքերն թուղթէ կամ մագաղաթէ չէին, այլ ահագին քարերէ շինուած հսկայական շէնքեր էին, որոնք մինչև այսօր ճանապարհորդներու հիացման պատճառ կ'ըլլան :

Եգիպտոսի բուրքերը, թագաւորներուն այն հսկայած շիրիմները, որու՞ ծանօթ չեն : Ասոնց մէջը մէկ հատ մը ա'յնքան ընդարձակ էր որ, գաղղիացի ճարտարապետի մը հաշիւին նայելով, անոր շինութեանը համար գործածուած քարերովը 600 ժամ երկայն 10 ոտք բարձր և 1 ոտք լայն պատ մը կրնար շինուիլ : Այս շէնքին արտաքին մասը ժամանակով յղկեալ մարմարիոն քարերով ծածկուած էր, որոնց վրայ գուրմերուն արձանագրութիւնները կը տեսնուին : Փարիզի հասարակաց զրօսավայրներէն մէկուն մէջ 75 ոտք բարձրութեամբ կոթող մը կայ, ասիկայ առաջ Եգիպտոսի Լուքսոր քաղաքին մեհեանին առջին կանգնուած էր և 1834ին խիստ մեծ աշխատութիւնով Փարիզ փոխադրուեցաւ : Այս կոթողն ալ քրմական նշանագիրներով ծածկուած է . քանզի հին ատենուան, գրեթէ բոլոր հասարակաց շէնքերն, փառաւոր տաճարներն, պալատներուն ճակատներն

և սիւնալից սրահներն և մարդառիւծ<sup>(\*)</sup> կոչուած հրէշներուն արձանները ևն. ևն. քուրմերուն գրքերն էին, անոնց վրայ կը փորագրէին ինչ որ պահել կուզէին յաջորդ ժամանակներուն համար:

Քուրմերուն գործածած նշանագիրները որ հիերօկիլիմ կամ նշանագիր կը կոչուի,



ՇԱՀԵԼՈՒՆԵԱՆ ԱՂԻԽ

Քուրմերէն զատ մէկու մը ծանօթ չէին: Դարեր անցան և եգիպտոս օտար ցեղերու

(\*) Առիւծի մարմնով և մարդու երեսով արձաններ:

ձեռքն անցնելով քուրմերն իրենց երկրէն աքսորուեցան և իրենց հետ այս գաղտնիքներուն բանալին ալ երկրէն կորսուեցաւ: Այսպէս 2000 տարի մարդիկ այս Հիերօկլիֆներուն առջեւէն կ'անցնէին և կը գառնային, առանց այս խորիմաստ հանելուկներէն բառ մը լուծել կարող ըլլալու: Վերջապէս նախորդ գարուս ուսումնասիրաց անխոնջ և յարատեւեական ջանքովն և հիանալի նրբամըտութեամբը այս նշանագիրներն իրենց մեկնութիւնն ստացան: Այս պարզ Հիերօկլիֆները եգիպտական ճարտարապետութեան ամէնահին դամբարաններուն վրայ կը գտնուին, որոնք ոչ գրուած և ոչ ալ նկարուած են, այլ մեծ զգուշութեամբ և վարպետութեամբ փորագրուած են: Աւելորդ է յիշել թէ ամենափոքր նախագասութիւն մը անդամ այս նշանագիրներով գրելը, խիստ ձանձրացուցիչ և տաղտկալի գործ մ'էր: Ասոր համար, գրելուզուած բանը, կարելի եղածէն աւելի կը համառօտէին, որպէսզի քիչ խօսքով շատ բան հասկցնել կարենային: Դիւրութեան համար պարզ Հիերօկլիֆէն լոկ զիծերով գրուած Հիերօկլիֆը շինեցին, ուր, առաջի տեսակին պէս, փոխանակ ամբողջ պատկերներ գործածելու, միայն անոնց արտաքին յատակագիծերն կը նշանակէին: Այս վերջի տեսակը

Քարերու վրայ քանդակելէ զատ նաև մաշգաղթի կամ կտաւի վրայ կը գրէին և կը նկարէին որ գարձեալ քուրմերուն գործածութեանը կը ծառայէին։ Այս անծանօթ և խորհրդաւոր գրութիւններն, ինչպէս որ յիշեցինք, բազմաթիւ գարեր աշխարհիս անծանօթ մնալէն ետև, յանկարծ զարմանալի կերպով ամէնուն յայտնի ըլլալ սկսաւ։ Նեղոս գետին բերանը 1779ին սեւ մարմարիոն քարէ տախտակ մը գտնուեցաւ, ասոր վրայ երեք տեսակ նշանագիրներով արձանագրութիւն մը կար, որուն երրորդ կարգը Յունարիէն ըլլալով դիւրաւ կարգացուեցաւ, Ուսումնականները միւս երկու կարգերն այս երրորդին հետ բաղդատելով շուտով գտան որ երեքն ալ բառ առ բառ միեւնոյն պարունակութիւնն ունէին։ Անկից քիչ ժամանակ ետև նշանագրին Այբուբէնն ալ գտնուելով, ահա բազում գարերէ հետէ ծածկեալ գաղտնիքը մէջ մ'ալ յայտնուեցաւ, այնպէս որ հիմա Հիերօկիֆներուն մեծագոյն մասը կրնայ կարգացուիլ։ Այն քարը հիմայ Լուսունի Բրիտանիական թանգարանը կը պահուի։ Ասոր պարունակութիւնը այնքան կարեւոր չէ, քանզի Քրիստոնէ 185 տարի առաջ Անտիոքոս (Եփիփանէս) թագաւորին Եգիպտոսի Մէմֆիս քաղաքին մէջ թագալրուելուն յիշատակութիւնն է,

սակայն այս քարը ուրիշ հազարաւոր Հիերօկիֆներու բանալին մեզի տալուն համար յիրաւի կարեւոր և երեւելի հնութիւններէն մէկն՝ և իր պահուած թանգարանին պարծանքն է եղած։

Ուրիշ նկատմամբ ալ այս գիւտը մեծարժէք ունի, քանզի երբ տեսակ տեսակ անհաւատ անձինք Սուրբ Գրոց հին պատմութիւններն ոտնակով ընելով, զանոնք որևէ առեղծուածի կամ վիպասանութեան կարգը դնել կը ջանան, Եգիպտոսի այս հին Հիերօկիֆները ելլելով Սուրբ Գիրքը անհաւատներուն դէմ անդիմադրելի և հաստատուն փաստերով կը պաշտպանեն և անոնց ճշմարտութիւնը կ'ապացուցանեն։ Հոս միայն մէկ օրինակ տալով անցնինք։ Շամբօլիօն, Գաղղիացի ուսումնականը, 1828ին նեղոս գետին վրայ երկար ճանապարհորդութենէ մը ետև, Քառնաք գիւղին քով ցամաքը ելաւ և հոն Եգիպտական հնութիւններու մեծ գանձ մը գտաւ։ Հոն նաև գտաւ Նիղոնք (Սիսակ, տես. Գ. թագ. Ժ. 40) թագաւորին մէկ արձանը. ասիկայ իր Ամուն չաստուծմէն 63 պատերազմական գերիներ ընծայ կ'առնէր։

Պատկերին վրայ Սիսակ հսկայական ձեւով ներկայացուած է. մէկ ձեռքով գերիի մը մազերէն բռնած, իսկ միւսովը անոր գլուխը

մարմինէն զատելու վրայ։ Իրեն բերուած գերիները հինգ կարգի են բաժանեալ, որոնց վերջի կարգիները հրէական կերպարանք ունին։ Այս վերջի կարգի գերիներուն մէջէն մէկը մեր ուշադրութիւնը մասնաւորապէս կը դրաւէ։ Մարդու մը երկու ձեռքերն ետին են կապուած և վիզը չուան մ'են անցուցած, պատկերին տակը ատամնաւոր շրջանակ մը կայ որ Սիսակի առած քաղաքին բերդը կը նշանակէ։ Այս ատամնաւոր շրջանակին մէջ Հիերօկիֆ մը կայ, որու լուծումն է, «Եռուսա մէլլէֆ յահ» և կը նշանակէ։ Որիայ հրէից երկրիմ։ Ասիկայ Գ. Թագ. Ժ. Գլխուն և 25 ու 26 համարներուն հետ բաղդատելով կը տեսնենք որ Սիսակ, Ռոբովամ թագաւորին հինգերորդ տարին, երուսաղէմի գէմ պատերազմելով զանիկայ առաւ, և տաճարին ու արքայական պալատին գանձերն կողապտելով հետը տարաւ։

Այն ժամանակը Ասորեստանի և Բաբելոնի կողմերը տեսակ մը գիր ալ կը գործածուէր որ Նետագրութիւն (Բեւեռագիր) կը կոչուէր։ Ասիկայ հասարակ նետի մը ծայրերուն զանազան դիրքով և ուղղութեամբ շարուելուն մէջ կը կայանայ։ Ասորագէտներն անխոնջ ջանքով և աշխատութեամբ այս խորհրդաւոր բեւեռագիրներն ալ (Նինուէի և Բաբելոնի նո-

րագիւտ աւերակներէն դեռ պեղումներ կ'ըլլան), լուծել յաջողեցան։ Լայարտ, հըռչակաւոր ուսումնականը, Նինուէի աւերակներուն մէջէն այս տեսակ արձանագրեալ քար մը գտաւ հետեւեալ պարունակութեամբ։ «Ես Սենէքերիմ, հզօր թագաւորս, Ասորեստանի արքան, Լաքիս քաղաքին առջին դատաւորական գահն բազմած։ Որդ երբ ասիկայ Դ. Թագ. Ժ. Գլխուն 13 և 14 համարներուն հետ բաղդատեմք, պարտիմք գոչել, ցիրաւի, եթէ մարդիկ լուեն, յարերը բարձրածայն պիտի աղաղակեն և Սուրբ Գրոց ճշմարտութեանը համար վկայութիւն տան։ Ասոնք ամէնը, որքան որ օդտակար և հետաքրքրական բաներ ալ ըլլան։ Թողով՝ դարձեալ Աստուածաշունչին դառնանք։ Աստուծոյ սքանչելի իմաստութեամբն էր որ Յակոբ նահապետ, Աբրահամի այն սերունդն, որով բոլոր ազգերն պիտի օրհնուէին, ճիշտ ժողովուրդ մ'ըլլալու կէտին։ Իր բնակութիւնը Եգիպտոս փոխադրեց, որ այն ատենը երկրիս ամէնէն լուսաւորեալ մասն էր։ Հոն Խորայէլ գրութեան արուեստին ծանօթանալով, Աստուածային վսեմ յայտնութիւններն գալու ցեղերուն համար կարողացաւ պահել։ Խորայէլ այս պաշտօնին յիրաւի բոլորովին անյարմար պիտի ըլլար եթէ գրել չգիտնար»


Եգիպտոսէ ելլելէ ետև գրեթէ ամբողջ ժուզովորդը այս արուեստին քիչ շատ ծանօթաշցած ըլլալու էր, քանզի Մովսէս անապատին մէջ անոնց պատուիրեց որ օրինաց խօսքերը ամէն մէկը իր տանը դրանդիքներուն և դուռներուն վրայ գրէ (Բ. օրին. ԺԱ. 20): Դիտողութեան խիստ կարեւոր կէտ մ'ալ այս է որ Մովսէս, որուն ձեռքով Տէրը մեծամեծ գործքեր պիտի ընէր, Եգիպտոսի արքունական պալատը, գիտութեանց և իմաստութեանց աղբիւր սեպող քուրմերէն հրահանգուեցաւ և Եգիպտացւոց բոլոր իմաստութեանը մէջ վարժուեցաւ. (Գործ Է. 22) և Աստուծոյ գործին և խօսքերուն պատմութիւնը վերջը գրելու համար հոն նախապատրաստուեցաւ:

Սակայն ասով ըսել չենք ուզեր որ Եգիպտոսի իմաստութիւնն էր զանիկայ այս փառաւոր և դժուարին պաշտօնիս յարմար ընողը, որուն համար, ընդհակառակն, բոլորովին տարբեր հրահանգութեան մը կարօտ էր. իր բարեպաշտ մօրն, իգապօտին տունը, Մովսէս իր մանկութեան առաջի տարիները անցնելով, Արքահամի, Խսահակի և Յակոբի Աստուծոյն փառքէն և Արքահամի սերունդին տրըուած այն փառաւոր խօստումներէն ընդունած աղդեցութիւններն իր վրայ այնքան անեղծաւ-

նելի և անջնջելի մնացին, որ երբոր «մեծցաւ, չընդունեց Փարաւոնի աղջկանը որդի ըսուիլ, քանզի աւելի աղէկ սեպեց Աստուծոյ ժողովուրդին հետ ըլլալ, քան թէ մեղաց ժամանակաւոր զուարճութիւններն վայելել»: (Եբր. ԺԱ. 24-25): Իր երիտասարդական եռանդը, այսու ամենայնիւ, մաքրուելու և զտուելու կարօտ էր. և Աստուծած այս գործողութիւնը անոր վրայ կատարեց զանիկայ անապատին առանձնութեան մէջ այս մեծ և կարեւոր պաշտօնին պատրաստելով. Արդէն ամէնուս քաջ ծանօթ է թէ Մովսէս անխորհրդաբար, Եգիպտացին սպաննելէն ետև, Փարաւոնէն վախնալով, իր գողդուն քայլերը դէպի Արքիոյ անապատին ճամբան ուղղեց և հոն հասնելով Աստուծոյ առաջնորդութեամբը Եթրօքուրմին տունը ընդունելութիւն գտաւ, և անոր աղջկանը հետ ամուսնանալով, հոն 40 տարի իր կեանքը անցուց:

Եթրօք քահանայ էր, ծառայ Տեառն, և հարկաւ բարեպաշտ և հաւատարիմ անձ մը ըլլալու էր, ու կենդանի Աստուծածը կը ճանչնար ու կը պաշտէր Անիկայ Աբրահամու որդւոյն Խսմայէլի սերունդէն ըլլալով, հին ատենի Արբազան պատմութիւններն իրեն քաջ ծանօթ ըլլալու էին և զանոնք անտարակոյս մեծ հաւատարմութեամբ միտքը պահած էր.

Արդ՝ Մովսէս, իր այս ծերունի աներին քով անցուցած քառասնամեայ ժամանակին մէջ, կընար իր միտքը, անոր հետ ունեցած խօս-



ՏԵՍԱՐԱՆ ՅԱՐԱՔԻՒ

սակցութիւններէն, ֆառաւոր գաղափարներով լեցուցած ըլլալ, որոնց վրայ, ոչխարները արածած ատենը, խորհելով անոնք իր սրտին վրայ անջնջելի ազդեցութիւններ ձգեցին։ Եւ յիրաւի այսպիսի առաջարկին մէջ Յովայաց կարծուի թէ նա իսրայէլի Եգիպտոսէ ելլելէն առաջ է գրուած։ Ասկէ զատ հեղինակը Արարացոց ու Եգիպտացոց կեն-


լութեան ու ընդարձակ առանձնութեանը մէջ ուրիշ որեւէ տեղէ մը աւելի իր Աստուծոյն վառացն շքեղութիւնը ու վսեմութիւնը իրեն աշացն առջին կենդ անի նկար մը կ'ըլլար։ Ումանց կարծիքին նայելով Մովսէս իր այս առանձնութեանը մէջ Յովայ գիւքը դրեց, և յիրաւի այս կարծիքին հաւանականութեանը բաւական ապացոյցներ կան։ Քանզի ամբողջ գրքին մէջ իսրայէլի պատմութեանը, և մանաւանդ անոր ֆառաւոր օրինացը վրայ ամենափոքր յիշատակութիւնն անդամ չգտնուիր։ Ուստի կը կարծուի թէ նա իսրայէլի Եգիպտոսէ ելլելէն առաջ է գրուած։ Ասկէ զատ հեղինակը Արարացոց ու Եգիպտացոց կեն-



ԶԱՅԵԼԱՄ

ցաղավարութեանց ու սովորութիւններուն քաջ ծանօթ կ'երեւի, քանզի ներկայ դարուս Ա-

բարիոյ Պէտուիններուն կեանքը, Յոբի և  
անոր բարեկամացը այս գրքին մէջ ըրած  
նկարագրութեանը կը նմանի։ Նաև քանի  
մը կենդանիներ, ինչպէս ջայլամը, վայրի  
էշը, մի եղջերուն, և մանաւանդ Արա-  
բիոյ ձին այնքան կենդանի և ճիշտ նկարա-  
գրուած են (Գ. Լ. Ղ.թ.), որ հեղինակը Արաբիոյ  
անապատին մէջ ասոնք միշտ աչացն առջեւ  
ունեցած ըլլալու էր։ Իսկ գետաձիին (ՔԵ-  
ՀԵմովթ) և կոկորդիլոսին (Լէվիաթան) ու-




ԿՈԿՈՐԴԻԼՈՍ

դիզ և կենդանի ստորագրութիւնը կը  
պահանջէ որ հեղինակը Եղիպտոսի քաջ ծա-  
նօթ ըլլայ, ուր որ այս կենդանիները կը  
գտնուէին։ Եւ չէ որ Մովսէս իր կենացը 40  
տարին Արաբիոյ և 40 տարին Եղիպտոսի մէջ  
անցուց։

Ուրիշները՝ ընդհակառակն գրքին արուես-  
տական ձեւէն կ'ուզեն հետեւցնել որ Սովո-  
մոնի ժամանակը շարադրեալ ըլլալու է։ Սա-  
կայն այս կարծիքներուն որը աւելի հաւանա-  
կան ըլլալը ընթերցողին թողլով, միայն կ'ը-  
սենք թէ Յոբայ գիրքը Իսրայէլի և Մովսէսի  
մայրական լեզուովն, Եբրայեցերէն, է գրուած,  
որուն ամենահին մնացորդներն դեռ կը գըտ-  
նուին։

Հոս քանի մը խօսք ալ գրքերու համար  
գործածուած նիւթին վրայ տւելցնենք։ Հին  
Եղիպտացիք ընդհանրապէս այս նպատակին  
համար մասնաւորաբար պատրաստուած ազ-  
նիւ կտաւ մը կը գործածէին։ Նաև փափի-  
ռոս կոչուած եղէգին նուրբ և ազնիւ կեղեւ-  
ներն փայտէն զատելով և իրարու քով փակ-



ՀԻՆ ՄԱՏԵԱՆՔ. ԳՐԻԶ ՆԻ ԿԱՂԱԾԱՐ

ցընելով երկար և լայն թերթեր կը շինէին։  
Եղիպտոսի շիրիմներուն մէջ գտնուած ամե-

նէն մեծ թերթը 10 կանգուն երկայն էր :  
Նաև յդկեալ այծի մորթի կտորներու վրայ  
գրելու սովորութիւնը հին ատենը անծանօթ-  
չէր : Այս կտորները իրարու կցելով մագա-  
ղթներ կը շինէին, որոնք ան ատենի գլքերն  
էին .

Հատ հաւանական է որ Մովսէս իր գլքերը  
այսպիսի մագաղաթներու վրայ գրեց . Տոք-  
թոր Պուքէնան, Անգղիացի ճանապարհորդը,  
1806ին Հնդկաստանի մէջ սեւ հրէից ժողո-  
վարանը մագաղաթ մը գտաւ, որուն երկայ-  
նութիւնը 16 կանգուն էր, և 37 հատ կար-  
միր այծի մորթի կտորներէ կը բաղկանար :  
Լոնտոնի Բրիտանիական թանգարանը մագա-  
ղաթ մը կայ, որ 40 հաստ և մոխրագոյն  
մորթի կտորներէ կը բաղկանայ . ասիկայ 153  
էջերու է բաժնուած, և մեծ զգուշութեամբ  
Եբրայական տառերով գրուած է : Այսպիսի  
մագաղաթներու վրայ Սուրբ Գրոց բոլոր գլո-  
քերն զրուած ըլլալու են, Ասոր նման մա-  
գաղաթ մը ըլլալու էր որուն վրայ Եբեմիա  
իր մարգարէութիւններն իր գրագիրին, Բա-  
րուքի, ձեռքով, գրել էր տուած, որն որ  
թեամբ, դանակով կտրելով կրակը նետեց :  
(Եբեմ. լ. 2. 23) Նազարէթի ժողովարանը մեր  
Փրկչին տրուած գիրքը այսպիսի մագաղաթ

մ'էր, ուսկից ինքը մարդարէական հատուած  
մը կարդաց (Ղուկ. Դ. 17\*) :

Ահա Աստուծոյ խօսքն այս կերպով բերնէ  
բերան մարդոց հաղորդուելէ ետև վերջապէս  
գրուեցաւ, և ասիկայ խիստ հարկաւոր էր .  
քանզի Աստուծոյ խօսքը ալ ոչ թէ նահապե-  
տաց միջոցովը այլ ամբողջ ժողովրդեան մը  
ձեռքովը պիտի պահուէր և այլոց հաղոր-  
դուէր : Եւ յիրաւի, առանց գրուելու, Ասո-  
ւածային յայտնութիւններն փոխուելու և  
կորսուելու ենթակայ էին, քանզի ան ատենը  
Աստուծած սկսած էր Խորայէլի մէջ ինքզինքը  
այնքան զանազան և բազմաթիւ կերպերով  
յայտնել, որ առանց հաստատ և մնայոն  
կերպով զանոնք գրելու անկարելի էր զանոնք  
վերոյիշեալ վտանգներէն զերծ պահել, սա-  
կայն Աստուծոյ ճամբաններն լեցուն են իմաս-  
տութեամբ և փառքով :



(\*) Այս համարին մէջը Յուն. ձնառուէաց բառը  
«բացաւ» է թարգմանուած . սակայն ճիշդ նշանա-  
կութիւնը «աարածել» է՝ ձնառուէաց (ծալքը քակել,  
ոլորուածը շտկել) բայէն :

## Պ Լ Ո Ւ Թ Փ.

### ՀԻՆ ԿՏԱԿԱՐԱՍԻՆ ԳԻՐՔԵՐԸ




Մինորին ծանօթ է որ Հին Կտակարանին զանազան գրքերն ոչ մեկ մարդու մը գործ , աչ ալ մեկ ժամանակի մը մէջ գրուած են . Մովսէսի և Մաղաքիայի գրքերուն մէջտեղը հազարամեայ տարրերութիւն մը կայ : Ինչպէս որ արդէն յիշեցինք , էն առաջ Մովսէս Աստուծոյ Յայտնութիւններն գրելու պաշտօնն ունեցաւ , և ասիկայ ոչ թէ իր ուղելովը , այլ Աստուծային մասնաւոր հրամանաւ մը յանձնուեցաւ , Ամաղէկի վրայ ըրած փառաւոր յաղթութենէն ետեւ , որուն պատմութիւնը Մովսէս , ի յիշատակ ապագայ սերնդոց , գրքի մը մէջ գրեց . (Ելից. Ժէ. 14) : Այս հրամանը հաւատարմաբար գործադրելէ ետեւ , կընայ իր սրտին մէջ փափաք

մը ծագած ըլլալ , ոչ թէ միայն այս յաղթութեան պատմութիւնը , այլ նաև Աստուծոյ ամէն գործքերն և խօսքերն , ծայրէն սկսելով , գրքի մը մէջ գրել , քանզի այս ժամանակէն ետեշտա հեղ Սուրբ Գրոց մէջ կը յիշուի թէ կարեւոր դէպքեր և Աստուծային Յայտնութիւններ Մովսէսի ձեռքով գրուեցան : Այսպէս Մովսէս շարունակեց , « Սուրբ Հոգիէն շարժեալ » (Բ. Պետ. Ա. 24) , մինչեւ իր մահառւան մօտ , իր հինգ գիրքերուն մէջ պահուած օրէնքներն և պատմութիւններն հետզհետէ գրել , և իր ամէնէն վերջի գործն կընայ ըլլալ զանոնք ժամանակագրական կարգով կարգադրել ու ամբողջ գիրք մը շինել , ինչպէս այժմ մեր ձեռքը կը գտնուի :

Մովսէսի ամբողջ մատեանը հինգ գրքերէ կը բաղկանայ . որուն Հրէայք Թօօրա (օրէնք) իսկ Յոյները Փէնթաբայիսու (Հնդամատեան) անունը կուտան : Հնդամատեանին կեդրոնն է երկրորդ , երրորդ , և չորրորդ գրքերը , որոնք ա'յն երեւելի Աստուծային գործոցն և Յայտնութեանցն պատմութիւնը կը պարունակեն , որոնց միջոցով Խորայէլ Աստուծոյ ժողովուրդն եղաւ . Ծննդոց գիրքը Հնդամատեանին պատմական յառաջաբանութիւնն է , իսկ Վերջի գիրքը Օրինաց համառօտ կրկնումը , հանդերձ մարգարէական ապառնի տեսութիւնով մը և

զանազան կարեւոր խօստմունքներով և սպառանալիքներով։

Աւ երբոր Մովսէս այս Օրէնքին բոլոր խօսքերը մէկ գրքի մը մէջ գրեց յմնցուց։ Տէրոջը ուխտին տապանակը վերցնող Ղեւտացիւներուն պատուիրեց Մովսէս ու ըսաւ։ Այս օրէնքիս դիրքը առէք, ու գանիկայ ձեր Տէր Աստուծոյն ուխտի տապանակին քով դրէք՝, որ հոն ձեզի դէմ վկայութիւն ըլլայ» (Բ. Օրին. ԼՈ. 24-26)։ Ուրեմն ուխտին տապա-



ՅՈՐԴԱՎԱՐ

Նակը առաջի գրատունն էր, ուր Աստուծաշշունչին առաջի գրքերը կը պահուէին, և Ղեւ-

տացիք այս գրատանն տեսուչներն էին, որ եօթն տարին անգամ մը, զանի ասկից հանելով, տաղաւարահարաց տօնին ատենը, բուլոր ժողովրդին առջին կը կարդային։

Մովսէսի օրինակին հետեւելով Յեսու, Քանանու երկրին առնուած և բաժնուած ատենը պատահած Աստուծային փառաւոր գործոց պատմութիւնը, գրքի մը մէջ գրելով զանիկայ Ղեւտացւոց տեսչութեանը յանձնեց։ Սակայն կ'երեւայ թէ Յեսուայ այս գրութիւններն, բաւական ատենէ ետե, Աստուծոյ հոգւովն լուսաւորեալ անձ մը ժողուելով կարգագրեց, կատարելագործեց և ամբողջ գիրք մը ըրաւ, որ հիմայ «Գիրք Յեսուայ» կը կոչուի։ քանզի այս գրքիս մէջ քանի մը դէպքեր են յիշատակուած, որոնք անտարակոյս Յեսուայ մահուանէն ետեւ, պատահած ըլլալու են։ Սակայն այսու ամենայնիւ գրքին մեծագոյն մասը Յեսուայ ձեռքով գրուած ըլլալուն համար իրաւամբ ամբողջ գիրքը իր անունովն է կոչուած։

Յետոյ կ'սկսի Խորայէլի մէջ Դատաւորաց փոթորկալից և պատերազմական դարն և Տէրոջը զօրութեամբ կատարուած փառաւոր և բերկրալի փրկութիւնները։ Աւելորդ է ըսել թէ այսպիսի գարի մը մէջ մարդոց գիրք շինելու իղձնու փափաքն մարած էր։ Օրդայն ատենուան  
180 — Ուշացանց


երդերն հաւաքուելով գրքի մը մէջ զրուեցան և զանիկայ «Տէրոջը պատերազմներուն զիրքը» կոչեցին (Թուոց. ԽԱ. 14)։ Այս գիրքը կ'սկսէր իսրայէլի անապատին մէջ երգած երգերովը, որոնց վրայ վերջը ուրիշ երգեր աւելցնելով մեծահատոր գիրք մը եղաւ և «Ուղղութեամ զիրք» կոչուեցաւ (Յես. Ժ. 13։ Թագ. Ա. 18)։ Դժբախտաբար այս գիրքս կորսուած է, և Սուրբ Գրոց մէջ անոր քանի մը պատերազմական երգերուն մնացորդներէն զատ ուրիշ բան չունինք։

Պամուէլ մարդարէն Աստուծոյ գործքերն և Յայտնութիւններն զրելու համար ընտրեալ ծառաններուն կարգը դարձեալ կը բանայ ։ Ինքը իսրայէլի մէջ նոր և երեւելի դար մը սկսելուն միջոցն եղաւ, քանզի իր քարոզութենէն ետեւ մարդարէլի բոլոր տունը Տէրոջը ետեւէն հառաչեցին և Բահաղիմը ու Աստարովթը վերցուցին, եւ միայն Տէրոջը ծառայութիւն ըրիմ։ (Առաջին Թագ. է. 2-4)։ Ուստի Տէրն ալ զանոնք նորէն ընդունելով, իրենց երեւելի թշնամոյն, Փղտացւոց, ձեռքէն և բռնութիւններէն ազատեց, և Սամուէլի ըրած ներքին կարդադրութիւններով ամբողջ ժողովուրդը, որ տասներկու ցեղերուն մէկզմէկու հետ ունեցած երկարատեւ հակառակութիւններուն և կոխւներուն պատ-

ճառաւ տկարացած էր, սկսաւ դարձեալ ծաղկիլ։ Քանզի երբ ժողովուրդ մը ապաշխարութեամբ դառնայ և միայն Տէրոջը ծառայէ, օրհնութիւններու հեղեղները անշուշտ անոնց վրայ կը հոսին։

Սամուէլի ժամանակը նաև խիստ երեւելի դար մ'էր Մարգարէական դպրոցներ հաստատելուն համար։ Իսրայէլի մէջէն աստուածավախ երիտասարդներ իր շուրջը ժողուելով սկսաւ Սամուէլ զանոնք Օրինաց մէջ հրահանգել, և անցեալ դարերուն մէջ Աստուծոյ ըրած մեծամեծ գործերու և յայտնութիւններու պատմութիւնն անոնց ընելով, նաեւ Մովսէսի, Մարիամի ու Դէբօրայի փառաւոր երգերն . (Ուղղութեան գրքէն), անոնց սորվեցնելով, զանոնք կը խրախուսէր և կը քաջալերէր . և կը ցուցնէր թէ ժողովրդին մէջ ինչ կերպով քարոզելու են, հին ժամանակի հաւատոյ հոգին անոնց մէջը արթնցնելու և վառ պահելու համար։ Այսպիսի մարդարէական դպրոցներ արդէն հաստատուած էին Ռամայի, Երիքովի, Բէթէլի և Գաղգաղայի մէջ։ Աշակերտները ընդհանրապէս չափահաս և ամուսնացեալ էին, և ամէնքն ի միասին կը բնակէին, և շատ հեղ իրենց վերատեսուչին հրամանովը ժողովրդին մէջ Աստուծոյ խօսքն քարոզելու կ'ելլէին։ Այս ուսանողաց

Ժողովրդին վրայ ունեցած մեծ ազդեցութիւնը և ներգործութիւնը սա՛ դիպուածէն յայտնի է որ երբ Սաւող՝ երիտասարդ ար-



ԴԱՏԵՑ ԵՐԻԳՈՎՔ՝ ՅԱՐԵՒՄՑԵԱՆ ՌԱՐՈՑ


քայն, անոնց պատահեցաւ, քիչ մը ժամանակ անոնց հետ ընկերանալէն ետեւ, Տէրոջը հոգին իր վրայ ալ գալով սկսաւ «Մարգարէութիւն ընել կամ սուրբ և վսեմ վերացումով անոնց հետ Աստուծոյ մեծամեծ գործքերն գովարանել» (Ա. Թագ. Ժ. 10-12): Շատ հաւանական է որ Սամուէլ այս ուսանողներուն Մովսէսի և Յիսուսի գրքերն օրինակել տուաւ,

որպէս զի այս միջոցով անոնց լաւ ծանօթանան. նաեւ կրնայ ըլլալ որ Յեսուէ ետեւ դեռ չգրուած պատմական գրքերն իր աշակերտներուն գործածութեանը համար



Ինքը շարադրեց : Խիստ հաւանական կը թուի նաեւ որ Սամուէլ ճիշտ այն ժամանակ Յեսուայ գիրքը կարգադրելէն և վերջացներէն ետեւ Դատաւորաց գիրքն ալ շարադրել սկըսաւ և Դաւիթը թագաւոր օծելէ ետեւ Հոռորայ գողարիկ և գեղեցիկ գրքոյկը գրեց . որ այս մեծ թագաւորին ծնողքին համառօտ պատմութիւնն է : Նաեւ Սաւուղի և Դաւիթի պատմութիւններէն ինչ որ իր օրովը պատահեցան , անշուշտ Սամուէլ իր ձեռքովը գրեց . սակայն իր մահուանէ ետեւ պատահած գէպ-

քերուն պատմութիւնը , որ Ա. և Բ. Թագաւորաց գրքերուն մէջը կը կարդանք , թէեւ յայտնի է որ Դաւիթի մահուանէն քիչ ժա-



ԱՅԱՄՈՒ ԱՆԹԱԷՀԱՄ

մանակ ետեւ գրուեցաւ , բայց անոնց հեղինակին ով ըլլալը անծանօթ է : Սամուէլի եւ Սաուզի մահուանէն ետեւ Աստուածաշունչին միւս գրքերուն շարադրութեամբը մատենագրական հարուստ գար մը կը սկսի : Այս գրքերուն մէջէն Դաւիթի Սաղմոսերգութիւնը ամէնը կը գերազանցէ , ուր իր կենացն ամէն վիճակին և աստիճանին վերաբերեալ փառա-

ւոր երգերը , իր բարեպաշտ հոգւոյն ազնիւ պատուղներն , սփռեալ են , որոնցմէ շատը բուն իրեն համար , իսկ ոմանք ալ աստուածային պաշտամունքի մէջ գործածուելու նպատակաւ շարադրեց : Նաև Դաւիթ երգիչներու խումբ մը կազմելով Սաղմոսներուն եղանակները անոնց կ'սորվեցներ , որոնք վերջը . Սրբարանին մէջ զանոնք կ'երգէին : Այսպէս իր երգերն ժողովրդին մէջն ալ տարածուելով ընտանեկան ժողովքներու առթիւ կ'ըսուէին : Դաւիթի օրինակին հետեւելով և անկէց խրախոյս առնելով իրեն հետ և իրմէ ետեւ ուրիշ տաղանդաւոր ու Աստուծոյ Հոգւով լուսաւորեալ Սաղմոսներգուներ իսրայէլի մէջ երեւան ելան , որոնց մէջէն Ասակիը և Կորիսի որդիիքը մասնաւորաբար գիտողութեան արժանի են : Դաւիթի որդիին և յաջորդն՝ Սողոմոնն , իր հօրը բանաստեղծական տաղանդը ոչ թէ միայն ժառանգեց այլ նաև զայն գերազանցեց Անիկայ 3000 առակ խօսեցաւ (և նաև գրեց) , ու անոր երգերը 1005 էին . (Գ. Թագ , Դ. 32) : Սակայն իր այս բազմաթիւ երգերէն միայն երկու Սաղմոս (ՀԲ. և ՃԻԿ) և երգ երգոցն ունինք : Իսկ այն 3000 առակներէն Սուրբ Գրոց մէջ հարուստ գանձ մը կայ պահուած Գիրք Առակաց անունով :

Սաղմոսաց գիրքը իր ներկայ ձեւովն ու

կարգադրութեամբը անշուշտ Բարելոնեան գերութենէն ետեւ է հաւաքուած և վերջացած, քանզի հոն Սաղմոսներ կ'գտնուին որոնք Խօրայէլի Բարելոնէ ետ դառնալէն ետեւ են գրուած, ինչպէս ձլէ. Սաղմոսը ։ Երբ բոլոր Սաղմոսներն հաւաքուելով ամբողջ գիրք մը շինուեցաւ, ան ատեն աշխարհս փառաւոր երգերով շինուած անուշահոտ փունջի մը տէրն եղաւ։ Հոս Մովսէսի մէկ երգը կը գտնանք (Սաղմ. Ղ.), վերնագիրին նայելով միայն 73 Դաւիթի Սաղմոսները կան, իսկ Սողուննի երգերէն միայն երկու հատ ունինք։ Ասոնցմէ զատ կան նաև Ասաիի, Եմանի, Եթամի և Կորիսի որդյուցը երգերը, որոնք Դաւիթի երաժշտական դպրոցին մէջ իրենց կրթութիւնը առած էին։ Սաղմոսերգութիւնը քիչ մը ատեն կը դադարի. մինչև որ Խօրայէլի մէջ քերթողական ոգին դարձեալ կ'արթննայ։ Այս վերջի ժամանակէս ամբողջ 40 Սաղմոս ունինք։

Սաղմոսաց մեծագոյն մասը վերնագիրներ ունին, ասոնք կամ հեղինակին անունը և կամ Սաղմոսին յօրինուելու պատճառ եղող պատմական դիպուածը ընթերցողին կը ժանօթացնեն. կան նաև այնպիսի նշաններ որ երգին երաժշտական եղանակը մեզի կը յայտնեն։

Օրինակի համար Թ. Սաղմոսին վերնագիրն

է «Մութլապէնիի վրայ. ԻԲ ինը Ա.յէլէդ Շահարի վրայ. ԽԵ.ինը «Շօշանիմի վրայ. Ալն. ասոնք յայտնապէս Սաղմոսը երգելու եղանակը կ'ծանուցանեն ինչպէս որ մենք ալ մեր երգերուն մէջ շատ հեղ նոյնը կ'ընենք։ Սաղմոսաց մէջ շատ անգամ գտնուող Անդար բառը նաև երաժշտական նշան մը ըլլալու է, ամէնէն հաւանականն է որ ասիկայ փողահար փահանաներուն նշան մ'էր որ երգիներուն և Ղեւտացւոց չալած գործիքներուն հետ ընկերանան, քանզի ուր որ այս բառը դրուած կ'գտնուի, քերթուածը իր ամենաբարձր կէտին հասած է և երբ փողահարներն իրենց գործիքներուն ազդու և զօրաւոր ձայնովը, որ մինչեւ այն վայրկեան լուռ էին կեցած, բոլոր միւսներուն հետ ընկերանան, յիրաւի ունկնդիրներու վրայ վսեմ ներգործութիւն մը կ'ընէ։ Ամբողջ Սաղմոսարանը, Մովսէսի գրքին նման, Յ մասի կ'բաժնուի։ Առաջին մասը ԽԸ. Սաղմոսը կ'վերջացնէ այս խօսքերով։ Օրհնեալ ըլլայ Խօրայէլի Տէր Աստուածը յաւիտեանս յաւիտենից։ Ամէն ու ամէն։ Երկրորդ գիրը ՀԲ. Սաղմոսը գրեթէ միեւնոյն խօսքերով կը վերջացնէ։ Երրորդ գիրը ԶԹ. Սաղմոսով կը վերջանայ։ Այս առաջին երեք գրքերը գլխաւորաբար Դաւիթի և անոր երաժշտական դպրոցին աշակերտնե-

րուն շինած . Սաղմոսները կը բավանդակեն : Իսկ վերջի երկու գրքերը (Ղ - ՃԵ և ՃԸ - ՃԾ) ուշ ատեն շարադրեալ Սաղմոսաց հաւաքումն է, թէն առաջի ժամանակի երգերէն մէկ քանին ալ հոն կ'գտնուին , ՃԻ . մինչեւ ՃՂԴ . Սաղմոսաց վերնագիրն է «Աստիճաններուն երգը» ասոնք տարուէ տարի երկրին ամէն կողմէն երուսաղէմ տօնի գացող իսրայէլացւոց համար են շարադրեալ :

Սողոմնեի առակները 500ի չափ համառոտ , խորիմաստ նախադասութիւններ են , իբրև «արծաթէ պնակներու մէջ ոսկեղէն խնձորներ» Ասոնց առաջի 9 գլուխները զատ գերք մը կ'կազմեն , ուր գլխաւորաբար իմաստութեան գովաբանութիւնը կ'պարունակուի : Տասներորդ գլխուն հետ կ'սկսի «Սողոմնի առակներուն» բուն հաւաքումը և մինչեւ Լ. գլուխը կ'շարունակուի . իսկ վերջի ԼԱ. գլուխը Ա.զուր անսան ուրիշ իմաստասէրի մը առակները կ'բավանդակէ ասիկայ Լէմուէլի հետ միեւնոյն անձը ըլլալու է : Սողոմնի երգերուն մէջ ամենավսեմն երգ երգոցն է . ասիկայ լեցուն է հրաշալի գեղեցկութեամբ ու փափկութեամբ . Հոս աշխարհային մաքուր սիրոյ սկարագրութեամբը Տէրոջը դէպի իր ժողովուրդն ունեցած յարաբերութիւնը կը ներկայացուի ընթերցողին :

Ժողովողի գիրքը , որ Սողոմնի անունը կրելուն համար անոր հեղինակութիւնը կը կարծուի , իմաստալից նախադասութիւններ կը բովանդակէ , որոնք վիթաններ և բեւեռներ» են (Գլ. ՃԲ. 11) , որոնց հետ անուսում և անխորհուրդ մանկունք չեն կրնար զբօսնուը

Այս գրքիս գլխաւոր նպատակն է ազգու կերպով աշխարհային կենացն ունայնութիւնը և վաղանցկութիւնը նկարագրել , և ուրախու զուարիթ սրտով Աստուծոյ մեզի պարգեւած բարիքներն վայելած ատեննիս ահով և դողով այն վեր բարձուած զգուշացուցիչ մատը տեսնել որ կ'ըսէ . «գիտցիր որ ասոնց ամենուն համար Աստուծած քեզ դատաստանի պիտի բերէ (ԺԱ. 9) . . . քանզի Աստուծած , ամէն գործ քը , ամէն ծածուկ բաներու հետ , թէ բարին և թէ չարը , դատաստանի պիտի բերէ» (ԺԲ. 14) .

Արդ երրորդ և յորրորդ թագաւորաց և Մնացորդաց գրելուն գալով չենք կրնար ճշտիւ ըսել թէ անոնց հեղինակը ով է : Միայն այսչափս ստոյգ է որ Յուդայի եշխաններն ուսումնական ատենադպիրներ ունէին , որոնց պաշտօնն էր արքայական արձանագրութիւններուն մէջ թագաւորներուն ժամանակը պատահած դիպուածներուն պատմութիւնը արձանագրել : Ինչպէս որ Գ. Թագ.

ԺՈ. գլխուն և 41 համարին մէջ (և շատ ուշից տեղեր ալ) կը կարդանք, «և Սողոմոնին մնացորդ պատմութիւնը և անոր բոլոր ըրածները ու անոր իմաստութիւնը, ահա Սողոմոնի պատմութեան գրքին մէջ գրուած է»։ «Սողոմոնի պատմութեան գիրքը» պէտք չէ Աստուածաշունչին մէջի Մնացորդաց գիրքերը կարծել, ասիկայ Սողոմոնի արքունական աշտենադպիրին արձանագրութեանը գիրքն է։ Այս տեսակ ծանօթութիւններ գրեթէ ամէն թագաւորի պատմութեանը վերջը կը պատահինք։ Շատ հաւանական կ'երեւայ որ վերջը լուսաւորեալ անձինք, մանաւանդ մարդարէներ, ինչպէս Եսայի և Դանիէլ, որոնք երկուքն ալ արքայական ցեղէ էին, այս յիշատակաց գրքերէն ամէն թագաւորի պատմութիւնը ժողովրդին համար, համառօտապէս զատ գրքի մը մէջ գրելով երրորդ և չորրորդ թագաւորաց ու Մնացորդաց գրքերն գոյացան։ Ըստ հրէական աւանդութեան առջի երկուքին հեղինակը երեւմիան իսկ վերջի երկուքինը եղրասն է։

Դաւիթէ և Սողոմոնէ ետև հեղինակութեան փափաքն ժողովրդին մէջէն անհետացած էր։ Այս իսաւար դարին մէջ ժողովրդին քարոզող Եղիայի և Եղիուէինման մարգարեներ գրաւոր աշխատութիւն չժողուցին։ քանզի

Իսրայէլ իր Աստուածմէ ապստամբած, հեռացած ու ինքզինքը կուապաշտութեան նուիրած



ԼԵՎՈՆ. ԿԱՐՄԵԼՈՒ ԵՒ ՀԱՅԱԱ

ըլլալով, զօրաւոր նշաններով և հրաշքներով կապուած ազդու քարոզութիւններու կարօտէր զանոնք դարձեալ իրենց Եհովայ Աստուծոյն դարձնելու համար։ Աակայն իսրայէլ լսել չուզելով, ընդհակառակն աւելի ապականներով, ա'լ Տէրոջը ուրիշ միջոց չմնաց քանայս թշուառ ժողովուրդ սարսափելի պատուհաններով այցելել։ Իր ժողովուրդը պատժելու համար Տէրը Ասորեստանի և Բաբելոնի թագաւորները իրեւ գաւազան գործածեց։ Նախ և առաջ տասնատոհմեան թագաւորութիւնը (\*) իսիստ ապականած և թուգայի թա-

(\*) Սողոմոնի մահէն ետև երկու ցեղերն զատ և միւս տասն ցեղերն զատ թագաւոր ունէին, վերջինը «տասնատոհմեան» պիտի կոչենք։

գաւորութենէն անհունապէս աւելի Տէրոջմէ խոտորած ըլլալով, կործանուեցաւ և Ասորեստան գերութեան տարուեցաւ։ Սակայն Յուղայ. փոխանակ ասկից օրինակ առնելով ապաշխարելու, յետին աստիճան վատթարացաւ, այնպէս որ Աստուած, ժողովրդին այս մասն ալ, պարտաւորեցաւ իր արդար դատաստաններովը պատուհասել Բաբելոնի միջոցաւ։

Այս երկու թագաւորութեանց (Խորայէլ և Յուղայ) Աստուծոյ պատուհասներուն մատնուած ատեն, ողորմածն Աստուած մարդարէներու նոր խումբ մը խրկեց, որոնց պաշտօնն էր ժողովուրդը խրատել և զգուշացընել և անապաշխարներուն մօտալուտ վտանգն ծանուցանել։ Այսու ամենայնիւ անոնց պաշտօնը միայն պատուհաս քարոզել չէր, այլ նաև փառառոր եւ փայլուն փրկութիւն մը պատուհասէն ետև։

Եհովան իր ուխտադրոյժ ժողովուրդը չի կրնար մոռնալ, քանզի ամիթէ կնիկը եր կաթնկեր մանուկը կրնայ մոռնալ, անանկ որ իր որովայնին ծննդեանը վրայ չգթայ. թէն անոնք մոռնան, բայց ես քեզ պիտի չմոռնամ. Ահա ես քեզ իմ ձեռացս մէջ նկարագրեցի (Եսայի Խթ. 15). Քանզի լեռները պիտի վերնան, ու զլուխները պիտի սասանին, բայց իմ ողորմութիւնս քեզմէ պիտի

չվերջանայ և իմ խաղաղութեանս ուխտը պիտի չսասանի, կ'ըսէ Տէրը, որ քեզի կ'ողորմին (Եսայի ԾԴ. 10). Այսպիսի միսիթարական խօստումներ ալ կը լսուէին այս նոր մարդարէներուն բերնէն, պատիժ ու պատուհաս քարոզած ատենին խսկ ի խրախոյս և ի բերկութիւն հաւատացեալներու և ապաշխարողներուն Այս պատճառաւ, հարկաւոր էր որ, այս մարդարէներն, ոչ թէ միայն բանիւ թերանոյ քարոզէին, այլ, եթէ իրենց նպատակին հասնիլ կ'ուզէին, զանոնք նաև գրէին որպէս զի իրենց գրութիւններն, երբ, իրենց մահուանէն ետև, Խորայէլ և Յուղայ պատուհասին գահավէժին եզերքն հասնէին, անոնց զօրաւոր միսիթարութիւն մը և յուսոյ հաստատուն գաւազան մը ըլլային. Անոնց խօսածնէրն ոչ թէ միայն իրենց ժամանակին կ'վերաբերէին այլ մասնաւորաբար ապառնիին, այս պատճառաւ, այն գարու մարդարէներուն տասն եւ վեց գրութիւններն ունինք Սուլբ Գրոց մէջ. Աստուածաշունչին մէջ երբ մարգարէ անունը կը կարդամք պէտք է միշտ այս 16 հոդիները հասկնամք և ոչ թէ Սամուէլի հաստատած մարդարէական գպրոցներուն աշակերտները։

Յիրաւի այս վերջիններէն երբեմն մարդարէներ ելան, ինչպէս եղիշէ, սակայն ընդ-

Հանուր կանոն մը չէր, որ մարդարէ ըլլալ ու-  
զողը անշուշտ այն գպրոցներէն պէտք էր ելած  
ըլլալ, ասոնք միայն բացառութիւններ էին:

Մարդարէ մը պէտք է անմիջապէս և  
մասնաւորապէս Աստուծիկ կոչուած ըլլայ իր  
պաշտօնին: Երբ Եսայի Աստուծոյ փառքն  
տեսնելու արտօնութիւնն ունեցաւ, Սեղանէն  
Սերովրէ մը կրակի կայծ մ'առնելով դայն  
անոր շրթունքներու դպցուց, վերջը Տէրը  
ըսաւ, ո՞լ խրկեմ և մեզի համար ով պիտի  
երթայ: Եւ Եսայի ըսաւ: «Ահաւասիկ ես,  
զիս խրկէ»: Եւ Տէրը ըսաւ, «Գնա ու քա-  
րովէ այս ժողովրդին» (Եսայի Զ. 1—9): Եւ  
Տէրը խօսքը երեմիային եկաւ ըսելով, «Քեզ  
որովսինի մէջ չստեղծած քեզ գիտցայ, եւ  
դուն քու մօրդ արգանդէն չելած, քեզ  
սրբեցի, քեզ ազգերու մարդարէ ըրի»: Սա-  
կայն Երեմիայ պատասխան տալով ըսաւ: «Ո՞չ  
Տէր Եհովայ, ահա ես խօսիլ չեմ գիտեր,  
վասն զի ես մանուկ եմ: Բայց տէրը ըսաւ.  
«Մի ըսեր թէ ես մանուկ եմ, վասն զի ուր  
որ ես խրկեմ պիտի երթաս, ու ինչ որ քեզի  
պատուիրեմ պիտի խօսիս», (Երեմ. Ա. 5—7):  
Յովսան Տէրովը խրկած տեղը, չերթալու հա-  
մար մինչև իսկ անոր Երեսէն փախաւ, սա-  
կայն Տէրը զանիկայ հալածեց մինչեւ որ պատ-  
գամը տեղը տարաւ:

Մարդարէներուն քարոզութիւնը «Երբէք  
մարդոց կամքին պէս չտրուեցաւ, Հապա Աս-  
տուծոյ սուրբ մարդիկը Սուրբ Հոգիէն շար-  
ժուած խօսեցան» (Բ. Պետ. Ա. 24):

Այս է պատճառը որ ամէն մարդարէ երբ  
ժողովրդին բան մը խօսի այս խօսքերով  
կ'սկսի «Տէրովը խօսքը ինձի եկաւ» կամ «Տէրը  
այսպէս կ'ըսէ»: Աստուծածային ներշնչութիւնը  
խիստ զարմանալի բան մ'էր: Աստուծոյ Հո-  
գին մարդարէներուն վրայ գալով զանոնք,  
անդիմադրելի զօրութեամբ իր իշխանութեանը  
տակ կը բերէր, զանոնք խօսելու եռանդով  
կը լեցունէր և հոս կամ հոն առաջնորդելով  
պէտք եղած խօսքերը անոնց բերանը կ'դնէր,  
որոնք ուրիշ ատեն իրենց խորհրդածութեանը  
առարկայն կ'ըլլային. (Ա. Պետ. Ա. 10. 11):  
Իրենք ինչ որ կ'ընէին կամ ինչ որ կ'խօսէին,  
իրենք և կամ իրենց գրագիրները վերջը մա-  
գաղաթներու վրայ գրելով, շատ անդամ  
հասարակութեան ժողուած տեղերն, տաճա-  
րին մէջ կամ քաղաքին դռանը առջին, կը  
կարդային և կամ տաճարին դուռը կը  
կախէին, որ ամէն մարդ կարենայ կարդալ  
և հասկնալ: Մարդարէները շատ անդամ  
նկարագրական ձեւերով իրենց քարոզութիւն-  
ներուն զօրաւոր ազգեցութիւն մը կուտային:  
Երեմիայ երկաթէ լուծ մ'իր պարանոցը դնե-

լով Բարելոնեան գելութեանը վրայ մարդարէութիւն ըրաւ . Եսայի մերկ և բոկոտն շրջելով Եգիպտացւոց Ասորեստանի թագաւորէն գերի տարուիլ մարդարէացաւ (Եսայի ի. 3. 4)։

Մարդարէներուն գրութիւններն տապաշ-



ՏԱՊԱՆԱԿ ՈՒԽԹԻՆ

նակի մը մէջ դրուելով միւս սրբազան գրութեանցն քով տաճարին մէջ կ'պահուէին։ Այսպիսի գրութիւններ պարունակող անտուկ մը երբեմն կնքելով, մինչեւ անոր պարունակութեանը կատարուելուն ժամանակը, գոցուած կը պահուէր, որպէս զի յայտնի ըլլայ թէ գրուածին պէս պիտի կատարուի, (Եսայի լ. 16. Դան. ԺԲ. Գ.)։ Վերջապէս տաճարին մէջ սրբազան գրոց զանազան մասերը

հետզհետէ ժողուելով ամբողջ Աստուածաշունչը կատարելագործուեցաւ։

Տասն և վեց մարդարէներն իրենց գործած և քարոզած ժամանակին համեմատ երեք կարդի կը բաժնուին . Ա. Նախաբարելունեան մարդարէներ, որոնք թէպէտե Աստուծոյ ժողովրդին վրայ գալու պատիժն և պատուհանն նախագուշակեցին, սակայն այն չարիքներուն իսրայէլի վրայ հասած ատեն, իրենց կեանքն արդէն կնքած, մեռած էին։ Այս կարգին կը վերաբերի . —

1. Ովսէէ, ասիկայ թերոբովամ երկրորդի և Ողիայի թագաւորութեան ատենը իր պաշտօնը վարել սկսաւ (Ն. Ք. ԼԹ. 800 տարի)։ Պլիսաւորաբար տասնատոհմեան թագաւորութեանը մէջ աշխատեցաւ։ Ովսէէ ժողովրդին իր Աստուծմէ ապստամբիլն ծանուցանելէ և ասոր համար սարսափելի պատուհաններ անոնց քարոզելէ ետեւ, կը խօստանայ նաև Տէրոջմէ սիրալիր ընդունելութիւն, եթէ իրենց շար ճամբէն դառնան։ Քանզի, կըսէ ինքը, Շիսրայէլի որդիքը շատ օրեր առանց թագաւորի, առանց իշխանի, առանց զոհի, առանց կուռքի, առանց եփուտի և թերամիմի պիտի նստին . Ետքը իսրայէլի որդիքը պիտի դառնան և իրենց Տէր Աստուածը և իրենց Դաւիթ թագաւորը (այսինքն Դաւիթի որդին

Քրիստոսը) պիտի վնառուեն, ու ետքի օրերը Տէրոջը ու անոր բարութեանը ապաւինին», (Գլ. Գ. 4, 5):

2. Յովել մարգարէն, հաւանականաբար Յուդայի թագաւորութեանը մէջ ապրելով, աւերիչ և ապականիչ մարախներու գունդե-



րու օրինակով, գալու պատուհասներուն վրայ մարգարէութիւն ըրաւ և ժողովուրդը ապաշշխարութեան հրաւիրելով Սուրբ Հոգւոյն հեղմանը խօստումը տուաւ անոնց ըսելով. «Ու պիտի ըլլայ որ ասկէ ետեւ իմ Հոգիս ամենուն վրայ պիտի թափեմ». (Գլ. Բ.):

3. Անովս, Յուդայի թէկուէ քաղաքէն հովիւ մը «Հօտին ետեւէն», մարգարէական պաշտօնին կոչուեցաւ. Մարգարէն, գրացի հեթանոս ազգերուն վրայ Աստուծոյ պատուհասներուն գալը հրատարակելէն ետեւ, տեսիլքներով կը ցուցնէ որ Խորայէլէ ալ վրէժ-

առնելու ատենն եկած է : Սակայն երբ վրէժի ժամանակն անցնի ժողովրդին փրկութեան դար մը պիտի գայ, քանզի ան օրը, կ'ըսէ Տէր, «Դաւիթի ինկած խորանը պիտի կանգնեմ, և անոր վլածները պիտի նորոգեմ» . (Գլ. Թ. 11):

4. Արդիու հետ, որ Եդովմի դէմ կարճ բայց կծու պատուհասական մարգարէութիւն մը ըրաւ, միեւնոյն ժամանակը:

5. Ամարիի որդին Յովնան Խորայէլի մէջ իր մարգարէական պաշտօնը վարել սկսաւ: Յովնան Յերոբովամ Բ. թագաւորին (800 տարի Ն. Բ.) Աստուծոյ ձեռքով ազատութիւն քարոզեց: Ասկէ ետեւ, թէն մեծ տհաճութեամբ և դիմադրութեամբ, Յովնան Ասուրեստանի մայրաքաղաքը, Նինուէ գնաց, և ապաշխարութիւն քարոզեց, Նինուէի թագաւորն և ժողովուրդն քուրձ հագնելով և մոխիրի մէջ նստելով Տէրոջը դարձան: Այս պատճառաւ դատաստանին օրը, ան ամէնը որ Յովնանէն աւելի գերազանց մարգարէն անարգեցին և արհամարեցին, Նինուէի ժողովուրդին առջին դատուելու պիտի կանգնին: (Մատթ. ԺԲ. 39 - 41):

6. Եսայի Հին Կտակարանին ամենամեծ և ամէնէն երեւելի մարգարէն (հաւանականաբար արքայական սերունդէ) Ողիայի մահ-

ուան տարին (Ե. Ք. 759 տարի) իր պաշտօնը սկսաւ Խիստ ճոխ և առատ են իր մարդարէութիւններն կոյսին որդւոյն, Էմմանուէլին վրայ։ Անոր ուսին վրայ պիտի ըլլայ իշխանութիւնը և պիտի կոչուի. Աքանչելի, Խորհրդակից, Հզօր Աստուած, Յաւիտենականութեան հայր և Խաղաղութեան իշխան։ Այս մարդարէին ԾԻ. գլուխը Եհովային ծառային ստորագրութիւնը կը պարունակէ և յիրաւի աւետարանական պայծառ լոյս մը կը ցողացնէ. հոն մարդարէն, պարզ և որոշ կերպով կը ցուցընէ թէ անիկայ մեր տկարութիւնները տարաւ. ու մեր ամէն ցաւերը իր վրան առաւ, որով ամեր խաղաղութեան պատիժը անոր վրայ եղաւ, և անոր վերքերովը մենք բժրշկուեցանքու. Այո, այս մարդարէն մինչև իսկ խաղաղութեան թագաւորութիւնը և յաւիտենական երջանկութիւնը պարզ և յայտնի կը նկատէ։

7. Եսայիի հետ միեւնոյն ժամանակը Միհիայ մարդարէն Յուդայի մէջ կը քարոզէր, ժողովուրին, Աստուածային դատաստաններէն զատ, Մեսիային ձեռքով գալու փրկութիւն մը ծանուցանելով և ըսելով, — «Եւ դուն ո՛վ Բէթիէհէմ, Եփրաթա, թէե Յուդայի հազարաւոներուն մէջը ըլլալու պղտիկ ես, բայց քեզմէ պիտի ելլէ ինծի ան որ Խորայէլի վրայ

իշխան պիտի ըլլայ, ու անոր ելքը ի հինուց յաւիտենական օրերէն է» . (Գլ. Ե. 2):

Ահա ասոնք են այն եօթն մարդարէններն որ, ինչպէս ըսինք, գերութենէն առաջ ապրեցան և աշխատեցան և իրենց մարդարէացած պատուհասները ժողովուրդին վրայ եկած ատենը արդէն մեռած էին. Վերջապէս 722 ին տասնատոհմեան իշխանութիւնը կործանուելով բնակիչները Ասորեստան գերի տարուեցան, իսկ Յուդայի 134 տարի ապաշխարութեան ժամանակ տրուեցաւ. Սակայն ի զուր. քանզի երբ երուսաղէմի մէջ ամբարրշտութիւնը և ամէն տեսակ պղծութիւնը ու մեղքը հետզհետէ կ'աճէր և կը զարդանար, Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը, 588 ին, գալով Սուրբ Քաղաքը կործանեց և ժողովուրդը իր երկիրը գերի տարաւ, այսպէս մարդարէններու բերնով. երկար ժամանակ առաջ, քարոզուած Աստուածային պատուհաններն այս ժողովուրդին վրայ ի գործ դրուեցան,

Բ. Բաբելոննեան մարդարէններ, ասոնք Յուդայի վրայ եկած սարասփուլի պատուհաններն ու դատաստաններն տեսան անկից քիչ մը առաջ և կամ ճիշտ գերութեանը ժամանակը իրենց պաշտօնը վարելով, Այս կարգէն է.

1. Նառևմ մարդարէն, որ Գալիլիայի մէջ Ասորեստանի մայրաքաղաքին՝ Նինուէի կործանումը ծանոյց :

2. Ամբակում։ Ասիկայ Յուդայի իշխանութեան Քաղդէացոց միջոցով ընդունելու հարուածը ծանուցանելէ ետեւ, գոռոզ և բարձրամիտ թշնամոյն ալ վերջնական կործանումը քարոզեց։ Նախ և առաջ Ամբակում էր որ “Արդարը հաւատիով պիտի ապրի, աղաղակեց։ այս է հիմայ բոլոր աւետարանական աշխարհի պանծալի դրօշակը։ (Դլ. Բ. 4. Հռովմ. Ա. 17.)”

3. Սոբոնիայ։ Ասիկայ Յովսիայի օրերը իր մարդարէական ընթացքը վարել սկսաւ, (639 – 600 Ն. Ք.)։ Երուսաղէմի վրայ գալու պատուհանները ծանուցանելէ ետեւ, կ'իմացնէ նաև որ Տէրոջը ժողովրդեանը գոռոզ թրշնամիները անպատիժ չպիտի մնան։ Յետոյ Սուրբ Գրոց քարոզութեամբը ամէն ազգերու եկած օրհնութիւնը և փրկութիւնը կը յայտնէ ըսելով։ “Վասն զի ան ժամանակը ժողովուրդներուն շրթունքնելը մաքուր շրթունքներու պիտի դարձնեմ, որ ամենքը Տէրոջը անունը կանչեն և մէկ սրտով Անոր ծառայութիւն ընեն” (Դլ. Գ. 9)։ Ասոր կը յաջորդէ,

4. Քեղկիայ քահանային որդին Երեմիայ մարդարէն, որ իր դեռահաս պատանեկու-

թենէն այս պաշտօնիս կանչուելով Սուրբ Քաղաքին կործանումէն ետեւ ալ բաւական ժամանակ ետքը նոյն պաշտօնը շարունակեց ։ Երեմիայ՝ Հին Կտակարանին Յովհաննէսն, մերթ մեղմ ու փափուկ, մերթ սակայն, պարագային նայելով, եռանդոտ ու բորբոքեալ սիրտ մը կը կրէր։ Տառապանքներուն իսրայէլի վրայ հասած օրերը զանիկայ կը միմիթարէր, կը զգուշացնէր և կը խրատէր։ Կը յորդորէր հնազանդութեամբ հպատակիլ Բաբելոնի, սակայն տեսնելով որ իր քարոզութեանը լը հնազանդեցան, պարզապէս ծանոյց անոնց երուսաղէմի կործանումը և իրենց ի Բաբելոն գերի տարուիլը, Խոկ ժողովուրդը կ'միմիթարէր խօստանալով որ 70 տարիէն ետեւ իրենց գերութենէն պիտի դառնան։ Իր աչքերը աւելի հեռուն ուղղելով կ'ըսէ. “Ոն օրերը ու ան ժամանակը Դաւիթին արդարութեան շարաւիղ մը պիտի բուսցնեմ. և անիկայ երկրի վրայ իրաւունք ու արդարութիւն պիտի ընէ. և այս է անոր անունը որով պիտի կոչուի Տէրը Մեր Արդարութիւնն է. (Դլ. ԼԳ. 15, 16). Եւ երբ աւերիչ պատուհասը, Յուդայի ու երուսաղէմի վրայ, իրօք հասաւ, Երեմիա դեռ ամէն ջանքն ի գործ կը դնէր իր ժողովուրդին բարելաւութեանը համար։ Ս. Ժողովուրդին բարելաւութեանը համար։ Ս. Քաղաքին աւերակներուն մէջ իր առջիբ Երե-

միայն կոչուած ողբերգական երդերովը ասմէնը ապաշխարութեան կը հրաւիրէ։ Մինչեւ անգամ իր Բաբելոնեան գերութեան տակ հեծող ժողովուրդին նամակ մը գրելով կը խնդրէ իրենց գերի տարուած երկրին ժողովուրդին բարելաւութեանը համար, կարելի եղածին չափ, ձեռնտու ըլլալ, և կը ծանուցանէ որ 70 տարիէն ետ պիտի դառնան (Երեմ. թ.). Բաբելոն գերի տարուողներուն մէջն էր նաև,

Յ. Եզեկիէլ, ջերմեռանդ մարգարէն, որ անոնց մեծ միխթարութիւն մ'էր իր քարոզութեամբ իր ժողովուրդը թէն մեռեալ մարմիններով և չոր ոսկորներով լեցուած դաշտի մը նման իր աշացն առջին ներկայացած էր, սակայն այս չոր ոսկորներն (ժողովուրդը) Եհովային շունչովը կենդանութիւն կ'առնեն, Խիստ քաղցր են նաև Եզեկիէլի այս խօսքերը, «Ճեզի նոր սիրտ պիտի տամ, ու ձեր ներսիդին նոր Հոգի պիտի դնեմ, և ձեր մարմիններէն քարելէն սիրտը պիտի հանեմ, ու ձեզի մարմնեղէն սիրտ պիտի տամ» Եւ իմ Հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ, ու ձեզի իմ օրէնքներուու մէջ քալել պիտի տամ, և իմ իրաւունքներս պիտի պահէք ու ի գործ դնէք, (Գլ. 1.2. 26, 29). Նոր տաճարի մը, նոր Երուսաղէմի մը, և Քանանու նոր բաժանման

մարգարէական յատակագիծը այս մարգարէին դրքին մէջ դիտողութեան մասնաւորապէս արժան կէտ մ'է (Տես Գլ. Խ—ԽԸ.)։

6. Դանիէլի մարգարէութիւնը խիստ խորիմաստ և դժուարիմաց է։ Դանիէլ Բաբելոնի արքայական պալատին մէջ երեւելի պաշտօնեայ մ'էր, ինքը իր գերքին մէջ չորս աշխարհակալ տէրութիւններու և մինչեւ յաւիտեանս հաստատ մնացող Մեսիական երկնային թագաւորութեան վրայ ունեցած յայտնութիւններն և տեսիլքները գրեց և միւս գերիններուն հետ վերջը Բաբելոնէն վերադաւ։

Մարգարէններու երրորդ կարգին անցնելէ առաջ, Աստուածաշունչին երեք պատմական գրիերուն վրայ ակնարկ մ'ընենք որք այն ժամանակին մէջ շարադրեալ ըլլալու են Ասոնք են եղրասայ, Նէիմենայ և Եսրեւայ գրքերը (\*)։

Առաջինին հեղինակը անշուշտ Եղրաս բարեպաշտ դպիրը ըլլալու է։ Ինքը քահանայապետական սերունդէ էր, և Քրիստոսէ 458 տարի առաջ Բաբելոնեան գերութենէն երկրորդ անգամ Երուսաղէմ դարձող խումբին առաջնորդն էր։ Ասիկայ մեծ եռանդով Մոլ-

(\*) Յորայ գրքին վրայ խօսելու առիթ ունեցանք (Գլ. Բ.)։

սիսի օրէնքը ժողովուրդին սորվեցնելով զառնոնք ապաշխարութեան կը հրաւիրէր։ իր այս պաշտօնին մէջ ըրած զանազան փորձառութիւնները յետոյ գրքի մը մէջ գրեց որ “Եղբառայ գիրք” կոչուեցաւ։ Եղբասէ 13 տարի վել ջը Արտաշէս (Երկայնաբազուկ) թագաւորին մատակարարապետը Նէկեմեայ արքայական հրովարտակով մը Երուսաղէմ գալով մեծ եռանդով Սուրբ Քաղաքին բերդերը շինեց, և ժողովուրդը Եհովային հաւատքին մէջ հաստատեց, զանոնք օրինաց հպատակեցնելով։ Իր անունով կոչուած գրքին մէջ ամէն իր ըրած գործքերուն նկարագրութիւնը կայ։

Եսրեւայ գրքին հեղինակն ով ըլլալն անծանօթ է։ Սակայն յայտնի է որ Եղբասի և Նէկեմեայի գրքերը գրուած ատենը շարադրեալ ըլլալու է, գուցէ Եղբասի կամ Մուրթքի ձեռքով։ (Տես Գլ. թ. 20—25)։

Եղբաս և Նէկեմեայ Բարելոնեան գերութենէն Երուսաղէմ դարձող ժողովուրդը օրինաց մէջ հրահանգելու համար գեռ Երուսաղէմ չեկած հոն արդէն Երկու մարդարէն կ'աշխատէին։ Այս Երկուքը և ուրիշ Երորդ մը, որոնց գրքերն գեռ ունինք, մարդարէներուն Գ. դասը կամ Յէտքաբեկոնեան մարդարէներուն կարգը կը կազմեն։

1. Քանի որ Հրեաները տաճարը կը վե-

րանորոգէին։ Անգէ մարդարէն (520 տարի ն. թ.) ժողովուրդը կը խրախուսէր որ Աստուծոյ Սրբարանը ժրութեամբ շինէին, նաև կը միսիթարէր Սողոմոննեան տաճարը տեսնող ծերերը, որոնք նոր տաճարին աննշան և պարզ ըլլալը տեսնելով կ'ողբային և կուլային, խօստանալով որ “ասս վերջին տանը փառքը առաջինէն մեծ պիտի ըլլայ” Մեսիային հոն Երեւնալով։ (Գլ. թ. Կ. 10)։

2. Անգէի ժամանակակից Զաքարիայ մարդարէն աւելի որոշ և պայծառ կերպով Մեսիական թագաւորութիւնը կը նկարագրէ և Սիօնը միսիթարելով կ'ըսէ։ “Ահա քու թագաւորդ քեզի կուգայ, անիկայ արդար և Փրկիչ է, հեղ է և իշու վրայ հեծած, և եշու ձագին, աւանակի վրայ, (Գլ. թ. 9)։ Եւ Դաւիթի տանը վրայ, ու Երուսաղէմի բնակիչներուն վրայ շնորհաց և աղօթից հոգին պիտի թափեմ, և անոնք ինծի՝ իրենց ԽՈՂԱԾին Պիտի ՆԱՅԻՆ” (Գլ. ԾԲ. 10)։

3. Ամէնէն վերջը և Զաքարիայէ 100 տարի ետև Մաղաքիայ մարդարէն կուգայ և գրեթէ մատովը իրմէ առաջ Եկող մարդարէից քարոզածը կը ցուցնէ և կ'ըսէ։ “Ահա ես իմ դեսպանս կը խրկեմ, և իմ առջեւս ճամբայ պիտի պատրաստէ և ձեր փնտռած Տէրը. այս սինքն ուխտին հրեշտակը, որուն կը հաւնիք,

յանկարծ իր տաճարը պիտի գայ . ահա կու-  
գայ կ'ըսէ զօրաց Տէրը» . (Դլ. Գ. 4) : [Մա-  
ղաքիայ մարդարէն , Քրիստոսէ 400 տարի  
առաջ , Հին Կտակարանին գրոց Հաւաքումը  
կնքելով կը վերջացնէ :

Պ Լ Ո Ւ Խ Պ.

ՀՐԷՒՑ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ .



Ը ԲԵՒՑ Սուրբ գերքը արդ ամբողջա-  
ցած էր . սակայն ոչ թէ մեր հիմակ-  
ուան ունեցած Հին Կտակարանին պէս . անոր  
ամէն գրքերն կարգադրուած և կազմակերպ-  
ուած չէին և ոչ ալ գլուխներու ու համար-  
ներու բաժնուած և զատ հատոր մը եղած :  
Այս ամէնը երկար ժամանակի գործ էր :

Աստուածաշունչին զանազան գրքերը նաև  
մասնաւոր տապանի մը մէջ դրուած տաճա-  
րին սենեակներէն մէկուն մէջ պահուած և  
քահանայից հսկողութեանն էր յանձնուած :  
Սակայն արդէն այն ժամանակ Սուրբ գրոց  
պատճէնները սկսած էին տարածուիլ Քանանու  
զանազան կողմերն , մանաւանդ երբ Հրեա-  
ները ամէն տեղ ժողովարաններ շինել սկսած  
էին . ասոնք Բարելոնեան գերութենէն առաջ

բոլորովին անծանօթ բաներ էին, քանզի տաճարն էր միմիայն ընտրեալ տեղն, ուր Հըրեաները կը ժողովէին օրէնքը և մարգարէները լսելու համար։ Ամէն շափահաս անձ պարտաւոր էր գոնէ տարին անդամ մը տաճարը երթալու։ Այս սովորութիւնը հետզիտէ մոռշուելով ժողովրդին մէջէն օրինաց գիտութիւնը պակսեցաւ և անհաւատութիւն, ամբարշտութիւն և կռապաշտութիւն ա'յնքան ընդհանուր եղան, որ վերջապէս Աստուածայն ծանր պատուհաններովը ժողովրդին այցելութեան գալ պարտաւորուեցաւ։ Ասոնց վրայ նախընթաց գլխուն մէջ խօսելու պատեհութիւն ունեցանք։ Բարելոնի գերութենէն ետև Եղրասի և Նէեմեայի պէս մարդիկ խորհեցան թէ ի՞նչ միջոց գործածելով ժողովը դիմէջ Աստուածային յայտնութիւններն և օրէնքներն առջի ժամանակներէն աւելի կրնան տարածել, որպէս զի ժողովուրդը դարձեալ Տէրոյմէ խոտորելով կռապաշտութեան չհետեւի։ Իրենց այս նպատակին հասնելու համար մասնաւորապէս գլխաւոր տօներուն, երբ Երկրին բոլոր մասերէն ժողովուրդը երուսաղէմ կը լցուեր, հաւաքուած բազմութեան առջև օրէնքը կը կարթային, որ գրեթէ բոլորովին մոռցուած էր։ Այսպէս կը կարդանք որ Եղրաս երեւելի տօն օր մը “ջուրի գրանը”

առջեւը եղող հրապարակին մէջ փայտեղէն բեմին վրայ առառուընէ մինչեւ կէս օր ժողովրդեան առջին օրինաց գերքը կարգաց։ (Նէեմ. Ը. 1-8)։ Սակայն այսչափս բաւական չէր, քանզի իբենց սրտին փափաքն էր որ ժողովուրդը Ա. Գիլքը կանոնաւոր կերպով միշտ կարգայ։ Ասոր համար կարգադրութիւն մը ընել խորհեցան, որ վերջը բոլոր երկրին մէջ ընդհանուր եղաւ։ Երկրին ամէն մէկ կարեւոր տեղը աղօթատեղիներ կամ ժողովարաններ հաստատեցին, ուր ամէն շաբաթօր օր օրէնքէն և մարգարէներէն հատուած մը կարգացուելով կը մեկնուէր։ Այս նպատակիս համար Ա. Գլոց բազմաթիւ պատճէններէն զատ նաեւ յարմար անձինք հարկաւոր էին, որոնք կարող ըլլային զանիկայ հասկնալ և ժողովուրդին մեկնել։ Ասիկայ խիստ հարկաւոր էր եղած, մանաւանդ ժողովուրդին լեզուն փոխուած ըլլալովը։ Բարելոնեան գերութեան երկար միջոցին հասարակ ժողովուրդը իր հին Երբայեցերէն լեզուն կորունց նոր լեզու մը կը գործածէր որ Երցնելով նոր լեզու մը կը գործածէր որ Երայեցերէնի, Ասորերէնի և Քաղցէարէնի խառնուրդ մ'էր, և Քաղցէական լեզու կը կոչուէր։ Ժողովուրդը սկած էր ընդհանրապէս այս լեզուն գործածել, և հասարակ մարդիկ մաքուր Երբայեցերէնը, օրինաց և

մարդարէից գործածած լեզուն, չէին հասկնար. կարդ մը ուսեալ մարդիկ ալ դեռ հին լեզուն կ'գործածէին. Ան ատենը եղբաս, Նէեմիայ և անոնց յաջադող ուրիշ լուսաւորեալ անձինք երուսաղէմի մէջ դպրոցներ բացին, ուր բարեպաշտ Ղեւտացիներ Սուրբ գրքերն հասկնալու և շիտակ մեկնելու ու բացարելու համար հրահանգութիւն և վարժութիւն կ'առնէին. Անոնք վերջը երկրին չորս կողմը կ'զրկուէին որ շաբաթ օրերը ժողովարաններուն մէջ օրէնքը և մարդարէները ժողովրդին առջեւը կարդան և բացատրեն: Օրինաց այս տեսակ ուսուցիչներուն Ռաբբի պատուանունը կուտային և ժողովուրդը զանոնք խիստ կ'մեծարէր: Այսպիսի մի Ռաբբի կ'սեպուէր նաեւ Տէրն մեր Յիսուս, թէեւ նա այսպիսի ուսումնաբանի մը մէջ հրահանգութիւն չէր առած, ինչպէս Պօղոս Գամազիէլի դպրոցը. այս պատճառաւ ժողովուրդը շատ անդամ զարմանալով կ'ըսէր. Ասիկայ այս իմաստութիւնը ուսկի՞ց ունի. ասիկա հիւսին որդին չէ:

Սակայն շուտ զանազան գժուարութիւններ երեւան ելան, որոնց առջեւը առնելու համար մեծ եռանդով պէտք էր աշխատիլ:

Նախ և առաջ Սրբազն գրոց պատճէններուն մէջ անձշութիւններ և սխալմունքներ

մտան, որով նշանակութիւնը կամ բոլորովին կ'փոխուէր և կամ անհասկնալի կ'ըլլար: Այն ատեն մին կ'պնդէր թէ իր պատճէնը շիտակ է և ուրիշ մը թէ միայն իրը ուղիղ է, և այսպէս գաղափարներն մէկզմէկու հետ կը զարնուէին:

Երկրորդ գժուարութիւնն էր ժողովրդին առջեւը կարդացուած Ա. Գրոց հատուածներուն դեռ բոլորովին անկանոն ըլլալը: Ժողովարանի մը մէջ միայն Մովսէսի հինգ գիրքերն կային, ուրիշի մը մէջ միայն քանի մը մարդարէներու գրութիւններն, երրորդի մը մէջ Սաղմոսներն եւայլն, եւայլն: Ասկէ զատ Ռաբբիներուն կամքէն էր կախեալ շաբաթ օրերն կարդացուելիք հատուածները որոշել և ո՛ըը որ յարմար սեպէին, այն կ'կարդային ժողովրդին առջեւ: Այս պատճառաւ հարկաւ քանի մը քաղաքներու և գիւղերու ժողովուրդը օրինաց և մարդարէից վրայ կամ բուլորովին տգէտ էին և կամ շատ քիչ տեղեկութիւն ունէին, քանի որ ուրիշ տեղերու ժողովուրդը այս մասին աւելի յառաջ էին գացած:

Եւ վերջապէս վերը յիշածներէս աւելի մեծ վասնգ մը կրնար պատահիլ. քանզի քանի որ Աստուծմէ կանչուած և լուսաւոր եալ մարդարէները ժողովուրդին մէջ ալ չէին

երեւեր, կրնար պատահիլ որ ուրիշ բարե-  
պաշտ և բարեմիտ անձինք զանազան բարի  
և կարեւոր, սակայն և այնպէս մարդկային  
գրքեր գրելով զանոնք ժողովուրդին մէջ տա-  
րածէին. Կրնար ըլլալ որ այս լոկ մարդկա-  
յին գրքերն Աստուծմէ ներշնչեալ և մարդա-  
րէական գրոց կարգը դասելով կամ սեպե-  
լով, զանոնք մարդարէից գրքերուն հետ հա-  
մարժէք կարծէին, որով աստուածային զուտ  
և ճշմարիտ խօսքին հետ զանազան մարդկա-  
յին մոլորութիւններ դիւրաւ կրնային խառ-  
նուիլ. Եւ որովհետեւ ժողովուրդը չէր գի-  
տեր թէ որ գրքերն լոկ մարդկային և որո՞նք  
Աստուածային էին, և դեռ որոշ և ուղղակի  
կերպով չէր վճռուած թէ ո՞ր գրքերն Աս-  
տուծմէ ներշնչեալ և Աստուծոյ խօսին սեպ-  
ուելու էին, ուստի յայտնի էր որ ամէն  
մոլորութիւն ժողովրդին մէջ տարածուելու  
դուռ ու ճամբայ կար :

Որդ տեսնենք թէ այս գժուարութիւն-  
ները վերցնելու համար ի՞նչ միջոցներ գոր-  
ծածուեցան :

Գլխաւոր վտանգը վերջի իշածնիս ըլլա-  
լով, պէտք էր ամենէն առաջ զայն արգիլե-  
լու հնարք մը գտնել. Հրէից հին աւանդու-  
թեանը նայելով աստուածապաշտ և ուսում-  
նական քահանան՝ Եղրաս, Քրիստոսէ 400

տարի առաջ, 120 ուսումնական և լուսաւոր-  
եալ մարդիկ Երուսաղէմ կանչելով Օստուծմէ  
ներշնչեալ բոլոր գրքերը ժողուեց, կարգա-  
դրեց և միւս գրքերը զատեց: Հրեաները այս  
մեծ ժողով կ'կոչեն: Այս աւանդութեանը  
ճշմարիտ ըլլալը կամ չըլլալը չենք կարող վրձ-  
ռել, միայն թէ այս ճշմարիտ է թէ, յայնժամ,  
Մաղաքեայ մարդարէն, Քրիստոսէ 400 տարի  
առաջ ըլլալով, անշուշա ետքը այս ցանկին  
մէջ անցուցած ըլլալու են. Այսու ամենայնիւ  
ճշմարտութիւն մըն է որ Եղրասէն քիչ մը  
ետքը Հին Կտակարանը իր հիմակուան ձե-  
ւովը կատարելապէս կարգադրուած և ամ-  
բողջացած էր: Նաև անհաւանական չի թուիր  
որ Սիմօն արդար մականուանեալ քահանայա-  
պետք, (Սիրաք. Ծ.) որ Քրիստոսէ 300 տարի  
առաջ կ'ապրէր, այս ցանկը վերջնականապէս  
ամբողջացուց, ամէն, լոկ մարդկային, գըր-  
քերն այս սրբազն ցանկէն դուրս արտաք-  
սելով, Այս ցանկը անկէ ետեւ մնաց ինչպէս  
որ էր, և Կանոն կոչուեցաւ, քանզի անոր  
մէջ բովանդակեալ են բոլոր այն գրքերը, որք  
ճշմարտապէս Աստուծմէ տրուած ըլլալով,  
հաւատոյ և կենաց միակ կանոն են. և ուստի  
ժողովարանաց մէջ պէտք էր կարդացուէին:  
Այս կերպով անկարելի եղաւ որ լոկ մարդ-  
կային գրութիւններն այս ցանկին մէջ մըտ-

նան, և այն ժամանակէն ետեւ Հրէայք իրենց կանոնը այնպիսի ակնածութեամբ և եռանդով կ'պահպանէին, որ Յովսեփոս՝ Հրէայ պատմիչը, որ առաքելոց ժամանակը կ'ապրէր, այսպէս կ'ըսէ, «Թէպէտեւ մեր սրբազն գրքերը երկար ժամանակէ ի վեր գըրշուած են, սակայն ոչ մէկը դեռ համարձակեցաւ անոր վրայ բան մը աւելցնելու անկից բան մը պակստցնելու կամ փոխելու. բանզի կարծես թէ ամէն Հրեայի ծնած ատենը մէկտեղ տրուած է զանիկայ իբրեւ աստուածային վարդապետութիւն նկատել և այս հաւատքին վրայ հաստատ մնալ, նաեւ, եթէ յարկը պահանջէ, անոր համար ուրախութեամբ իր կեանքը զոհել:

Կանոնին անհրաժեշտ կարեւորութիւնը շուտ յայտնուեցաւ, քանզի Քրիստոսէ առաջեղած վերջի 200 տարիներուն մէջ իրօք զանազան գրքեր երեւան ելան, որոնք ինքզինքնին Ս. Գրոց կարգը կ'դասէին, և շատ անգամ ալ հին ժամանակի, Աստուծմէ կոչուած մարդու մը անունը իրենց ճակատը կրելով, ժողովուրդէն ալ սուրբ ճանչցուած էին և կանոնական գրքերուն համարժէք կ'սեպուէին: Ասոնք անկանոն գրիւր (Ափօքրիֆ = ծածկեալ գրքեր) կ'կոչուին, քանզի մեր կենաց ճանապարհին վրայ մարդարէից գրքերուն պէս

Աստուածային մաքուր լրյուն չեն տարածեր: Տարակոյս չկայ որ անկանոն գրքերը զանազան մարդկային սխալմունքներ կ'պարունակեն, ուստի ամէն անոնց ըսածներն նախ Աստուածային խօսքին փորձաքարին վրայ քննելու է: Այսու ամենայնիւ անոնք հին ուխտին բարեպաշտ և լրւսաւորեալ մարդիկներն են գրած և օգտակար ու շահաւետ է զանոնք ալ կարգալ ուրիշ հասարակ օգտակար գրոց պէս: Ասկէ զատ Սուրբ Գիրքը քննողին համար անոնք մեծ արժէք ունին, քանզի, իբր պատմութեան աղբիւր, և այն դարուն կրօնական գաղղափարներուն արտայայտութիւնը կրնան անոնց մեծամեծ ծառայութիւններ մատուցանել: Սակայն պէտք է շատ զգուշանանք որ զանոնք Ս. Գրոց կանոնական գրքերուն կարգը չդասենք: Անկանոն գրքերը այս հետեւեալներն են: Գիրք Յուղիրի բարեպաշտ որբեւալիի մը պատմութիւնը: Գիրք իմաստութեան Սոլոմոնի, Առակաց նման գիրք մը: Գիրք Տօրիթայ, բարեպաշտ Խորայելացիի մը պատմութիւնը Ասորոց գերութեան ատենը, ուր մասնաւորապէս տղայք աստուածպաշտութեան մէջ հրահանգելու օրհնութիւնը կը ցուցուի: Գիրք Սիրազայ, Սոլոմոնի առակացը նման գեղեցիկ և խելացի առակներու

հաւաքածոյ մը. գերք Բարուխայ, Բաբելոննեան գերութեան նկատմամբ Խորայէլի յօրդորանք ներ կ'պարունակէ սակայն նոյն անունը կրող Երեմիայի ընկերը (տես Երեմ. Գլ. 1թ.) չէ ասոր հեղինակը. Մակաբայեցոց երկու գրքերը պատմական պարունակութեամբ. Եսթերի գերքը կանոնական Եսթերի գրքին յաւելուածը. գերք Դանիիէլի (Ծուշանի պատմութիւնն), Բէլի ու Վիշապի պատմութիւնները, Ազարիայի աղօրին, Օրհեռութիւն Երից մանկանց) և վերջապէս Մանասէի աղօրին.

Կանոնին հաստատուելովը և վերջանալովը դեռ ամէն բան չէր լմնցած. Թէպէտեւ ասով ամենամեծ վտանգը արգիլուելով, լոկ մարդկային, անկանոն, գրքերը աստուածային և մարդարէական գրքերուն հետ ալ չէին կըրնար խառնուիլ, սակայն ուրիշ արգելքներ և գժուարութիւններ կային, որոնք արդէն յիշեցինք: Ուստի այնպէս կարգադրեցին որ ոչ թէ միայն ամէն ժողովարան կանոնաւոր գրոց կատարեալ հաւաքածոյ մը ունենայ, այլ նաեւ որ ասոնք Երուսաղէմի մէջ պահուած գլխաւոր օրինակին հետ համեմատելով և բաղդատելով գտնուած փոփոխութերը և տառասխալները ու անկէ ունեցած խոտորութերը շտկուին և սրբագրուին: Յետոյ որոշեցին որ ամէն շաբաթ որ օրէնքըն

և մարդարէներէն կամ ուրիշ գրքերէն հաստատ որոշեալ հատուած մը կարդացուի: Օրէնքը, կամ Մովսէսի հինգ գլքերը, տարին անգամ մը ծայրէ ի ծայր կարդացուելու էր: այս պատճառաւ անիկայ շաբաթ օրերուն թիւին համեմատ 54 փառաշախ (հատուած) բաժնուեցաւ, որով ամէն շաբաթ օր իրենց պաշտամունքը կ'սկսէին:

Փառաշախ մեկնութենէն ետեւ «Համբարատան կ'կարդացուէր, ասիկայ միւս կանոնական գրքերէն ընտրեալ հատուած մըն էր և փառաշաներուն թիւին համեմատ 54 հատէր: Այս դրութեանս նման ներկայ ժամանակս ալ զանազան Աւետարանական եկեղեցիներու մէջ սովորաբար ամէն կիրակի Աւետարաններէն և թուղթերէն մասնաւոր հատուածներ կ'կարդացուին: Երրայեցերէն Ասուածաշունչին մէջ փառաշաները և հաֆթարանները մասնաւոր նշաններով որոշուած են, անանկ որ ամենայն ծշտութեամբ կրնանք հաշուել թէ որ շաբաթ օրն էր ա'յն, երբ Յիսուս Նազարէթի ժողովարանը (Եսայի ԿԸ. 1-2) Հաֆթարան կարգալով անոր մեկնութիւնը տուաւ (Ղուկ. Դ. 17):

Արդ Հրէից ժողովուրդին մէջ ամէն բան հաստատուն կերպով կարգադրեալ լլլալով, դեռ քանի մը կարեւոր կէտեր կան որոց

պէտք է մեր ուշադրութիւնը ուղենք, զի անոնք ալ Հրէից Աստուածաշոնջին վ'րաբերութիւն ունին : Ասորոց Սաղմանասար թագաւորին Խսրայէլի տասն ցեղերը Ս. Երկրին հիւսիսային մասէն գերի տարած ատենը, անոնց տեղը Բաբելոնէ և ուրիշ Երկիրներէ հեթանոս գաղթականներ եկան և Սամարիայի կողմերը բնակելով հետզետէ հոն մնացած Խորայելացւոց հետ խառնուեցան, և այսպէս կէս հեթանոս և կէս հրէայ Սամարացիներն յառաջ եկան : Ասոնք Մանասէ անունով հրէայ քահանայ մը կանչեցին, որ իրենց Մովսէսի օրէնքը և Խորայելացւոց հին սովորութիւններն սովորեցնէ, անիկայ ալ Մովսէսի գլքերը անոնց բերելով, հրէական պաշտամունքները վերահաստատեց ու Գարիզին լեռանը վրայ տաճար մը կառուցանելով, հոն զոհ կ'մատուցանէին : Սակայն ճիշտ այս տաճարին շինութիւնը անջատ մնացող Հրէից Սամարացւոց գէմ ունեցած հին ոփը և ատելութիւնը ա'յնքան մեծցնելու պատճառ եղաւ, որ Սամարիացին անունը ամենամեծ նախատինք մը կ'սեպուէր . Սիրաքի Ծ. Գլխուն 26 և 27 համարներուն մէջ կ'կարդանք . «Երկու ժողովուրդ կայ, որոնք ի բոլոր սրտէ կ'ատեմ, սակայն երրորդ ժողովուրդ մըն ալ կայ որ ամէնէն աւելի ինձի զզուելի է . —

Սամարացին, Փղտացին և Սիւքմի յիմարժողովուրդը (գարձեալ Սամարացիները) : Մոլեռանդ Հրեաները չգոհացան մինչեւ որ Գարիզին լեռան վրայի տաճարը չկործանեցին (Քրիստոսէ 109 տարի առաջ) : Նոր կտակարանը կ'հաստատէ Հրէից և Սամարացւոց մէջ եղած այս ոփն և ատելութիւնը : Սամարացիք առաջին ժողովուրդն էին որ Սուրբ Գրոց կանոնական գրիերէն մաս մը մերժեցին : Ասոնք միայն Մովսէսի հինգ գրքերն և Յեսուայ գիրքը իրը Աստուածային գրքեր կ'ընդունէին, իսկ բոլոր միւս գրքերն չէին ընդուներ : Նաև մինչեւ այսօր Նապլուսի (Սիւնդուներ) :



քէմ) մէջ Սամարացւոց խումբ մը կը պահէ գեռ իրեն կրծատեա, Աստուածաշունչը (Մովսէս և Յեսու), Սամարացւոց բարբառովը գրուած :

Քրիստոսէ 100 տարի առաջ Հրէից մէջ զանազան կրօնական աղանդներ և դպրոցներ երեւան ելան, որոնք հետզիետէ շատ յառաջ գացին։ Ասոնց մէջ Փարիսեցւոց և Սադուկեցւոց աղանդները ամենէն երեւելի էին։ Փարիսեցիք կանոնաւոր Ս. Գրոց ամբողջ ցանկը կ'ընդունէին, ասկէ զատ օրինաց պատուէրներուն վրայ բազմաթիւ կանոններ աւելցնելով խիստ ընդարձակեցին զանոնք. Սադուկեցիք ընդհակառակն միայն Մովսէսի Յ գրքերն կ'ընդունէին և ասիկայ ալ այնքան հարեւանցի և իրենց կամացը համեմատ կը մեկնէին, որ հրեշտակաց էութիւնը կուրանային և Աստուծմէ ի զատ հոգեղէն էակներու չէին հաւատար և անմահութիւնը ու յարութիւնը ոչինչ սեպելով կը մերժէին։ Ասոնք առաջի անհաւատներն էին որ Աստուծոյ սրբազան խօսքին դէմ պատերազմ հրատարակեցին։

Սակայն և այնպէս բարեպաշտ Հրէից թիւն ալ փոքր չէր, որոնք ոչ Փարիսեցւոց յաւելուածներուն ոչ ալ Սադուկեցւոց անհաւատական վարդապետութեանցը ականջ կը կախէին, այլ պարզապէս Աստուծոյ յայտնեալ խօսքն

հաստատ բռնելով իրենց Մեսիային վրայ ունեցած հաւատքն ու յոյսը անով կը մնուցանէին։ Այսպիսի ազնիւ անձինքներու կարգէն էին Յիսուսի ժամանակը Զաքարիայ, Սիմէոն, Աննայ, Նաթանայէլ և ամէն անոնք որ Խօրայէլի միխթարութեանը կ'սպասէին։ Հրէից ամբողջ ժողովուրդը, օրէնքը և մարդարէներն այնպիսի սիրով, երկիւղածութեամբ և ակնածանութեամբ հաստատ կը դաւանէին որ Յովսէփոս պատմագիրը կ'ըսէ։ «Նատ բանտարկեալ Հրէաներ աւելի սիրով յանձնառու կ'ըլլային ամէն տեսակ տանջանքի, նեղութեան և գլխատութեան իսկ քան թէ որ և է կերպով ուրանալ Սրբազան Մատեանը»։ Ասոր համար Հրէայք ուր որ երթային իրենց Աստուծաշունչը թանկագին գոհարի մը պէս հետերնին կը տանէին. Տէրը ասիկայ միջոց գործածեց ամէն հեթանոս երկիրներուն մէջ Հին Կտակարանին գիտութիւնը տարածելու և այս կերպով աւետարանին քարոզութեանը ճամբայ պատրաստելու։

Երբայեցերէն լեզուն սակայն, որով Հին Կտակարանը գրուած էր, ինչպէս որ առաջ յիշեցինք, հետզիետէ Հրէաներուն այնքան անձանօթ էր եղած որ քանի մը ուսումնական և կրթեալ մարդոցմէ զատ սէկը չէր հասկնար զանիկայ։ Եւ թէ որ Հրէաները զա-

Նիկայ չէին հասկնար, որ իրենց լեզուն էր, զարմանք չէ երբ ուրիշ ազգերը բնաւ գաղափար չունէին անոր վրայ: Եգիպտոսի մէջ բիւրաւոր Հրէաներ կը բնակէին որոնք Յունարէնէն զատ ուրիշ լեզու չէին հասկնար. այս լեզուն մեծն Աղեքսանդր տիեզերական լեզու էր ըրած: Աստուածային զարմանալի առաջնորդութեամբ Եգիպտոսի մէջ եղաւ Հին Կտակարանին առաջին թարգմանութիւնը: Քրիստոսէ 280 տարի առաջ Պտղոմէոս (Լակի) ուսեալ թագաւորը Եգիպտոսի մէջ իր իշխանութիւնը կը վարէր, ասիկայ Հրէից հետ շատ առնչութիւն ունէր, քանզի ամէն աղգաց պատմութեանը հետ ծանօթանալ կը սիրէր: Մասնաւորապէս իր յԱղեքսանդրիա հաստատած փառաւոր զրատունը կ'ուզէր ամէն լուսաւորեալ ազգաց երեւելի գրութիւններովը հարստացնել, Այս պատճառաւ իր երկերը բնակող Հրէից ժողովրդապետին միջոցով երուսաղէմի Սանհէդրիմին (72 անդամներէ բաղկացեալ ժողովը ուր քահանայապետը նախագահութեան պաշտօն կը վարէր) իր փափաքը յայտնեց, իր գրատանը համար Հրէից սրբազն մատեաններուն Յունարէն թարգմանութիւնը ունենալ, երեւելի ուսումնականներ անմիջապէս այս ողոծը վրանին առին և զանիկայ Պտղոմէոսի խրկելէ առաջ

Սանհէդրիմի քննութեանը և վաւերացմանը յանձնեցին: Եօթանասից թարգմանութիւնը (septuaginta, LXX) ասկէց ծագում է առած: Այս թարգմանութեան վրայ տեսակ տեսակ պատմութիւններ կ'ըլլան, Օրինակի համար. ոմանք կը պատմեն թէ թագաւորին գրատանը վերակացուն Հրէից բարեկամութիւնը ստանալու համար, Եգիպտոսի մէջ 200,000 Հրէից գերինները ազատելով, Երուսաղէմի քահանայապետին թանկագին ընծաներով գեսպանութիւն մը կը խրկէ և անկից 72 ուսումնական հրեայններ (6 հոգի ամէն մէկ ցեղէ) բերել կուտայ, ասոնք իրենց հետը ոսկի տառերով գրուած Աստուածաշունչ մը կը բերեն: Այս 72 թարգմանինները Փարոս կղզիին վրայ մեծ շէնքի մը մէջ զատ զատ սենեակներու մէջ կը դրուին, 72 օրուան մէջ ամէն մէկը թարգմանութիւնը կը լմացունէ, ասոնք վերջը իրարու հետ բաղդատելով ամէննալ բառառքառ իրարու նման կը գտնուին: Եօթանասից թարգմանութիւնը մեծաւ մասամբ շատ ճիշդ է թարգմանուած: Ուստի մինչև անգամ Հրէից առջև ա՛նկան կը մեծարուէր, որ շատ ժողովարաններու մէջ Երայեցերէն բնագիրին աեղ կը գործածուէր: Սակայն անոր ամենամեծ ծառայութիւնը Հին Կտակարանը ան ժամանակուան ուսում-

նականներուն ծանօթացնելն եղաւ, քանզի  
Յունարէն լեզուն ան ատենը Եւրոպայի, Ա-  
սիայի և Աֆրիկէի մէջ ընդհանուր և գործա-  
ծական լեզուն ըլլալով, գրեթէ կրթեալ մար-  
դիկ նոյն լեզուն ընդհանրապէս կը գրէին կը  
կը խօսէին և կը հասկնային: Այսպէս շատերը,  
որ հեթանոսութենէ զզուած էին և անկից  
լաւ բանի մը կը ցանկային, մեծ եռանդով  
Հրէից սրբազան մատեանները կ'առնէին,  
որուն մէջ լոյս, միփթարութիւն և խաղա-  
զութիւն կը գտնէին. Այս է պատճառը որ  
Առաքելոց ժամանակը հազարաւոր և բիւրա-  
ւոր փրօջէլիթներ (հրէացեալ հեթանոսներ)  
կային, որոնք յետոյ, երբ Առաքեալները  
Քրիստոսի Աւետարանը քարոզել սկսան, աշ-  
խարհիս մէջ ամենայարմար ունկնդիրներն  
էին: Պօղոս առաքեալը արդ կրնար Կորնթոսի,  
Հոռվմայ կամ Թէսաղոնիկէի հեթանոս ուն-  
կընդիրներուն մարդարէից գրքերէն ապա-  
ցոյցներ բերել, քանզի անոնք իրենց եօթա-  
նասնից թարգմանութեանը միջոցով անոնց  
ծանօթ էին, նաև կրնար Քրիստոսի պատ-  
մութենէն ապացոյցանել թէ Հին Ռւխտին  
բոլոր մարդարէութիւնները անոր վրայ կա-  
տարուեցան: Ասիկայ մեզ Հրէից Աստուածա-  
շունչէն Քրիստոնէից Աստուածաշունչին կ'ա-  
ռաջնորդէ:

## ԳԼՈՒԽ Ե.

### ՆՈՐ ԿՏԱԿԱՐԱՆԻՆ ԳՐՔԵՐԸ



**ԵՐԲՈՐ** ժամանակը լրացաւ Աստուած  
աշխարհ խրկեց իր միածին Որդին,  
մեր Տէր Յիսուս Քրիստոսը, որ մեղանչական  
մարդուն փրկութեանը համար Աստուծոյ խոր-  
հուրդը, իր մարգարէական, քահանայապե-  
տական և արքայական պաշտօններովը կատա-  
րելապէս ի գործ դնէ, որպէս զի ամէն անոր  
հաւատացողը յաւիտենական կեանք ունենայ:  
Եւ ահա անիկայ մարմնով երեւցաւ, հեզ ու  
խոնարհ, ողորմութեամբ և սիրով լցուն,  
իբր գառն Աստուծոյ, որ աշխարհի մեղքերը  
կը վերցնէ, խեղճ ու աղքատ, հնազանդ մին-  
չեւ խաչի մահուան, սակայն և այնպէս Հորը  
փառքովը մեռելներէն յարութիւն առնելով  
երկնային փառաց գահին վրայ բարձրացաւ  
և յաւիտենական փառքով և պատուով  
պսակուեցաւ: Մեր փրկութեանը և երջան-

կութեանը համար ինքը շատ գործէր ըրաւ։  
սակայն ինքը, Սուրբն Մարդաստուած, գրու-  
թիւնն մը չձգեց մեզի, այլ իր տասներկու  
Ռուաքեալներուն ըստաւ, «Ինչ որ ականջն ի վար  
կը լսէք, տանիքներուն վրայ քարողեցէք»։  
(Մատթ. 2. 29)։ և իր աշխարհէս բաժնուած  
պատենը այս պատուէրը կրկնեց ըսելով. «Գա-  
ցէք, բոլոր հեթանոսները աշակերտեցէք, . . .  
սորվեցուցէք անոնց որ ան ամէն բաները  
պահեն, ինչ որ ես ձեզի պատուիրեցի»։  
(Մատթ. Իլ. 19. 20)։ Եւ որպէս զի իրենց  
քարոզած ատենը ինքնագիւտ խորհուրդներէ  
ազատ մնան, առաջուց խոստացաւ ըսելով.  
«Հոգ մի՛ ընէք թէ ինտո՞ր կամ ի՞նչ պիտի  
խօսիք, ինչու որ ձեզի պիտի տրուի այն ժա-  
մուն ինչ որ պիտի խօսիք»։ (Մատթ. Փ. 19)։  
Եւ դարձեալ. «Երբոր ինքը, ճշմարտութեան  
հոգին գայ, ամէն ճշմարտութեան պիտի  
առաջնորդէ ձեզ, ինչու որ չէ թէ ինքիրմէն  
պիտի խօսի, հապա ինչ որ լսէ ան պիտի  
խօսի, ու գալիքները ձեզի պիտի պատմէ։  
Անիկայ զիս պիտի փառաւորէ, ինչու որ ի-  
մինէս պիտի առնէ և ձեզի պատմէ» (Յովհ.  
ՓԶ. 13. 14)։ Եւ դարձեալ. «Անիկայ ձեզի  
բոլոր պիտի սորվեցնէ և ինչ որ ձեզի ըսի  
մոքերնիդ բերէ» (Յովհ. ՓԵ. 26)։

Այս խոստմունքը կատարուեցաւ. «Պեն-

տէկոստէի օրը հասնելուն ամէնքն ալ միա-  
բան մէկտեղ էին։ Ու յանկարծակի երկին-  
քէն ձայն մը եկաւ, սաստկաշունչ հովի մը  
ձայնին պէս, և բոլոր տունը լեցուց, ուր որ  
նստեր էին։ Եւ բաժնուած լեզուներ երեւ-  
ցան իրենց, որպէս թէ կրակէ, և ամէն մէ-  
կուն վրայ նստաւ, և ամէնքն ալ Հոգւով  
Սրբով լեցուեցան, ու սկսան ուրիշ լեզունե-  
րով խօսիլ, ինչ որ Հոգին իրենց խօսիլ կու  
տար» (Գործ. Բ. 1-4)։ Այս ժամանակէս  
սկսելով Հոգւոյն Սրբոյ զօրութեամբը կը քա-  
րոզէին և միայն Յիսուս Քրիստոսով եղած  
փրկութիւնը մարդոց կը յայտնէին, և իրենց  
խօսիք հաջարաւոր անմահ հոգիներու այն-  
պէս կը ներգործէր և կ'աղդէր, որ կ'աղա-  
ղակէին ըսելով. «Մարդիկ եղայրներ, ի՞նչ  
ընենք որ փրկուինք», եւ Տէրը օրէ օր փըր-  
կուածներուն թիւը կ'աւելցնէր եկեղեցին։

Ասիկայ եղաւ Քրիստոսի երկրիս վրայ  
ունեցած եկեղեցւոյն սկզբնաւորութիւնը, և  
Քրիստոնէական առաջի եկեղեցին Երուսաղէմ  
հաստատուեցաւ։ Անտիոքի հաւատացեալք  
Քրիստոնեայ կոչուեցան։ Բոլոր Հրէաստանի  
և Սամարիայի մէջ ճշմարտութիւնը տարած-  
ուեցաւ և Սուրբ Երկրին ամէն կողմը հաւա-  
տացելոց փոքրիկ եկեղեցիները սկսան աճիլ,  
ծաղկիլ և բազմանալ։ Բայց նաեւ հեթա-

Առաջ պէտք էր որ Աստուծոյ թագաւորութիւնը գայ: Այս նպատակիս համար փառաւորեալ Յիսուսը Դամասկոսի ճամբուն վրայ, հրաշալի կերպով, այն մարդը կոչեց, որ հեթանոսաց դարձին համար օրհնեալ գործիք մ'եղաւ: Քրիստոնէից արիւնարբու և անգութ թշնամին, Սողոս, Պողոս եղաւ: Տաճարին մէջ մաքի յափշտակութեամբ Տէրը Պօղոսին ըսաւ: Գնա, ինչու որ ես քեզ հեռաւոր հեթանոսներուն պիտի խրկեմ (Գործ. Իթ. 24): Իր այս մեծ կոչմանը, այսինքն հեթանոսաց առաքեալ ըլլալուն զոհեց իր մարմնոյ և հոգւոյ բոլոր կարողութիւնները, և աշխարհը խաչին քարոզութիւնովը լեցունելէ ետեւ դարձեալ կ'ըսէր: «Յոյներուն և բարբարոսներուն, իմաստուններուն և անմիտներուն ալ (բոլոր մարդկային սեռին) պարտական եմ» (Հռովմ. Ո. 14). և իր կենացը վախճանին կը խոստովանի ըսելով: «Ես առաքեալներուն ամենէն յետինն եմ, որ արժանի ալ չեմ առաքեալ ըսուելու ինչու որ Աստուծոյ Եկեղեցին հալածեցի: Միայն թէ Աստուծոյ շնորհօքն եմ ինչ որ եմ, և անոր շնորհքը, որ իմ վրաս է, պարապ բան մը չեղաւ, հապա ես անոնց ամենէն աւելի աշխատեցայ (հեթանոսաց դարձի գալուն համար), և չէ թէ ես, հապա Աստուծոյ շնորհքը որ իմ հետա

էր, » (Ա. Կորնթ. 37. 9, 10): Միւս առաքեալներն ալ հեթանոսաց երկիրները գացին և քարոզեցին: Պետրոս Բաբիլոն և Խոալիա գնաց, Անդրէաս Յունաստան, Փիլիպպո Փոխւգիայ, և Թովմաս մինչեւ Հնդկաստան երթալով Աւետարանը քարոզեց: Երկրիս չորս կողմը քրիստոնէական եկեղեցիները այնքան բազմացան, որ Տերտուղիանոս հայրապետք՝ երկրորդ դարուն վերջերը, Հռովմայ Սէնադին (Ժողով) գրած գրքին մէջ կ'ըսէ: «Մենք երէկ ծնանք, սակայն և այնպէս ձեր բոլոր տեղերը լեցուցինք: — ձեր քաղաքները և կզզինները, ձեր բերդերը և վաճառատեղինները, ձեր ընկերութիւնները և բանակները, ձեր պալատները և խրճիթները, ձեր Սէնադը և արքունական խորհրդարանները: Քրիստոնէութիւնը հարկաւ այսպէս շուտով չպիտի կարենար, աշխարհիս չորս կողմ., տարածուիլ եթէ առաքեալները միայն երթալով և լոկ բանիւ բերանոյ քարոզէին: Ուստի, ինչպէս որ Հին Ուխտին մէջ Տէրը մասնաւորապէս Մովսէսի պատուիրեց որ «Գրքի մը մէջ գրէ» իր Յայտնութիւնները, այսպէս ալ Նոր Ուխտին մէջ Աստուծոյ Սուրբ մարդիկը Սուրբ Հոգիէն շարժեալ, (Բ. Պետ. Ա. 21) սկսան նախ և առաջ Յիսուսի ձեռնով կատարուած մեծամեծ զործիւրուն պատ-

մութիւնը գրքերու մէջ գրելով եկեղեցիներուն հաղորդել : Քանզի Յիսուսի մարդեղութեան, կենացը, շարչարանաց, մահուան և յարութեան պատմութիւնը քրիստոնէական հաւատոյ հիմն ու կեդրոնն է, որուն վրայ ամբողջ եկեղեցին հաստատուած և կառուցուած է : Ճշմարիտ է որ առաքեալները և աւետարանիները, առաջի տարիներուն մէջ, Սրբազան պատմութիւնները միայն բանիւ բերանոյ կը քարոզէին եկեղեցիներուն Հրէից ու հեթանոսաց, սակայն խիստ մեծ վտանգ կար որ այս պատմութիւններն բերնէ բերան անցնելով զանազան փոփոխութիւններու ենթակայ ըլլային, քանզի շատերը, գուցէ բարի նպատակաւ, արդէն անոնց վրայ նոր պատմութիւններ աւելցնելով, տարածել սկսած էին : Ուստի անհուն արժէք պիտի ունենար երբ քանի մը ականատես և ականջալուր, և մանաւանդ Հոգւով Սրբով լուսաւորեալ, Առաքեալներև վկաներաւետարանական պատմութիւնները գրէին, որպէս զի ամէն մէկը կարենար ճշմարիտ պատմութիւնը սուտէն որոշել, ծիշդ այսպէս ալ եղաւ . Մատրէոս և Յովհաննէս առաքեալները ու Պետրոս Առաքեալին օգնականը Մարկոս իրենց Աւետարանները գրեցին . նմանապէս նաև Ղուկաս՝ Պողոս Առաքեալին ճանապարհորդակիցը,

յանձն առաւ « սկիզբէն ամէն բաները, ականատէս և ականջալուր եղողներէն տեղեկանալով կարգաւ գրել, որպէս զի սորված բաներուդ ստորագրութիւնը իմանաս » (Ղուկ. Ա. 1-3) :

Դիտողութեան խիստ արժան կէտ մ'է որ Աստուած իր Սուրբ Հոգւովը այս մարդիկը շարժեց և յարմարցուց Աստուածային ճշմարիտ Աւետարանները գրելու, քանզի Քրիստոսի պատմութեան հետ շատ կանուխ սկսած էին զանազան առասպելներ շրջիւ : Պողոս Տիմոթէոսի շատ անգամ կը գրէ որ պիղծ և պառաւական առասպելներէն ետ կենայ ևլն. (Ա. Տիմ. Դ. 7). և Պետրոս կը հաստատէ ըսելով . « Եթենք վարդապետութեամբ շինուած առասպելներու ետեւէ երթալով մեր Տէր Յիսուս Քրիստոսի զօրութիւնը ու գալուստը ձեզի չցուցուցինք » . (Բ. Պետ. Ա. 16), Այո՛, Պողոս առաքեալ, որ իր նամակները ընդհանրապէս գրել կուտար, տեսնելով որ իր անունով ստորագրեալ սուտ նամակներ արդէն սկսած էին ասդին անդին տարածուիլ, պարտաւորեցաւ զանոնք բռն իր ձեռնով ստորագրել և վրան սա խօսքերը աւելի յովը ստորագրել և վրան սա խօսքերը աւելշնել . « Սա ողջոյնը իմ ձեռքիս Պողոսին է, որ ամէն թուղթերու մէջ նշան է, ասանկ կը գրեմ » (Բ. Թես. Գ. 17):

Այսպիսի առասպելաբանութիւններ մինչեւ մեր ժամանակը հասած են, որոնց վրայ միայն հարեւանցի ակնարկ մը կը ցուցնէ թէ այս պառաւական առասպելներուն և Աստուածային սրբազն ու թանկագին զուտ խօսքին մէջատեղը որքան մեծ տարբերութիւն կայ: Նիկոդիմոսի պատմութիւնը պարունակող գիրք մը, զոր օրինակ, կ'պատմէ թէ երբ Յովսէփ ու Մարիամ, Յիսուս մանուկին հետ Եգիպտոս փախան, աւազակաց խումբ մը, անոնց վրայ յարձակելով, զանոնք հետերնին իրենց այրը տարին: Աւազակներէն մէկուն կինը, կոյր, սապատող և խեղանդամ տղայ մը ունենալով, ամանի մը մէջ ջուր էր լեցուցած, իր զաւակին լոդանք տալու համար ձիշտ այս միջոցիս Մարիամ և Յովսէփ ներս բերուելով, այն կինը Մարիամին արտօնութիւն կու տայ Յիսուս մանուկը իր տղեկին հետ նոյն ամանին մէջ նստեցնելու և լուալուս երբ Յիսուս ջուրը կը դրուի, անմիջապէս աւազակին տղուն աչքերը կը բացուին, ոտքերը կը շտկուին և բոլորովին կ'առողջանայ: Ամանին ջուրն ալ անուշահոտ իւղի կը փոխուի և կինը զայն վերջը նիկոդիմոսին ծախելով նաև զայն Քրիստոսի մեռած մարմինը օծելու համար կը գործածէ: Սակայն խիստ զարմանալի է որ խաչին վրայի աւազակը, որ Քրիս-

տոսէ դրախտ երթալու խոստումը ընդունեց, այս պատմութեանս նայելով, ճիշդ այն աւազակին բժշկուած որդին էր: Ուրիշ տեղ մը կը պատմուի թէ Յիսուս իր մանկութեան ատենը կաւէ փոքրիկ թռչուններ կը շինէր և ուրախութեամբ ձեռքերը իրար զարկած ատեն կաւէ թռչունները կեանք ստանալով կ'ակսէին թռչիլ: Ուրիշ տեղ մը կը պատմուի թէ Յիսուս Պիղատոսի առջին տարուած ատենը պահապան զօրաց դրօշակները սկսեր են ինքնիրեննուն Աստուածորդւոյն առջին խոնարհութիւն ընել: Ասոնց նման շատ ուրիշ պատմութիւններ և առասպելներ գեռ կը գտնուին առոնք, Աւետարանին պարզ, սուրբ և փառաւոր պատմութիւններուն հետ բաղդատելով, յիրաւի խիստ օտար և անհամ կ'երեւան, Սակայն և այնպէս կան շատերը որ աւելի այս յիմարական առասպելներէն քան թէ պարզ և մաքուր աղբիւրէն իրենց հոգւոյն ծարաւն անցնել կը ջանան:

Զորս Աւետարաններուն բոլորը գեռ չգերուած Պօղոս Առաքեալ հարկաւոր սեպեց իր ձեռքով հաստատեալ Եկեղեցիներուն կամ զանազան անձինքներու նամակներ կամ թռչու գրել: Այս թռողթերովը զանոնք կամ թեր գրել: Այս թռողթերովը զանոնք կամ թեր գրել: Սակայն մէջ կը հաստատէ, կամ իրենց հաւատքին մէջ կը հաստատէ կ'զգուշացնէ և սուտ վարդապետութիւններէ կ'զգուշացնէ

կամ մասնաւոր կարեւոր խնդիրներու վրայ անոնց լոյս կու տայ : Պօղոս Առաքեալէն տասն




ՀԻՆ ՆԱՄԱԿ ՄԸ

և երեք թուղթ ունինք որոնք ժամանակին համեմատ հետեւեալ կարգով են գրուած :

Ամենէն առաջինը թեսադրուիկեցոց երկու թուղթերն են, որոնք Քրիստոսէ 54 տարի ետեւ Կորնթոս քաղաքէն գրուած են որ ինքը 18 ամիս բնակեցաւ . (Դորձ. ԺԵ) : Ասոնց կը յաջորդէ Գաղատացոց թուղթը, Եփեսոսէ գրուած (Փորձ. ԺԹ) : Պօղոս Եփեսոսի մէջ անցուցած 13 տարիներուն մէջ գուցէ Մակեդոնիա այցելութիւն մը ընելով անկից Տիմորէոսին առաջի թուղթը գրեց, զոր իր տեղը Եփեսոս էր թողուցած . Յետոյ Եփեսոս վերադառնալով Կորնթացոց առաջին թուղթը գրեց, և անկից ելելու օրերը Տիտոսի թուղթը գրեց, որ Կրետէ կզզին էր Վերջը դարձեալ անգամ Մակեդոնիա գաւլ անկից Կորնթացոց երկրորդ թուղթը գրեց . Յետոյ անձամբ Կորնթոս գալով Հռովմայեցոց դեղեցիկ թուղթը գրեց : Քանի մը տարի անցնելով անձամբ Հռովմ եկաւ, բայց իբրեւ գերի և բանտարկեալ, և իր կապանք-

ներուն մէջ Եփեսացոց և Կողոսացոց, և անոնցմէ քիչ մը ետքը Փիլիմոնի թուղթը գրեց : Փիլիպեցոց թուղթը երբանտարկեալ վիճակին վերջի տարիները գրուեցաւ «Առիւծին



ԱԽԵՐԱԿԹ ԿՈՂՈՍԼՈՒՆԻ Ի ՀԱՌՎ. Մ

բերնէն ազատելէն ետեւ, Հայրապետի մը գրութեանը նայելով, Քրիստոսի այս մեծ ծառան Արեւելք և արեւմուտք այցելեց Աւետարանին քարոզութեամբը, և մինչեւ Սպանիա եկաւ . Սակայն նորէն բռնուելով Հռովմ բերուեցաւ, որ իր նահատակուիլ զգալով Տիմորէոսի երկրորդ թուղթը և իր

գրութիւններուն ամենէն վերջինը գրեց, քանզի ալ “ընթացքը կատարած էր, և արդարութեան պսակը իրեն կ'սպասէր” (Բ. Տիմ. Դ. 7): Քրիստոսէ 65 տարի ետքը Ներոն կայսեր կացինին տակը Պօղոսի գլուխ ինկաւ:

Պօղոսի օրինակին հետեւելով ուրիշ ա-  
ռաքեալներ և Քրիստոսի ծառաներ, նամակ-  
ներու (թուղթ) միջոցով, իրենց հաստատած  
եկեղեցիներուն շինութիւն տուին։ Պետրոս  
երկու թուղթ ունինք, Յովհաննէսէ երեք,  
“Տիրոջը եղբօրմէն” Յակոբոսէ մէկ հատ մը և  
իր եղբօրմէն, Յուդայէ, մէկ հատ մը։ Ասկէ  
ի զատ Եբրայեցոց գրուած թուղթ մը ու-  
նինք որուն հեղինակը ըստ ոմանց Պօղոս, և  
ըստ ոմանց Բառնաբաս կամ Ապոլոն է։

Նոր կտակարանին ամենէն վերջի գերքը ,  
Յայցնութեան փառաւոր և սքանչելի զերքն է լի  
վսեմ և սուրբ խնդիրներով , որոնք Աստուծոյ  
արքայուժեան զարգացմանը և կատարմանը  
կը վերաբերին : Ամէն այս զերքերը Յունա-  
րէն են գրուած 50-60 տարուան միջոցին  
մէջ . Ասոնք , այն ատենը ծանօթ եղած աշ-  
խարհին ամէն երկիրները , խիստ շուտ տա-  
րածուեցան , քանզի ուր որ քրիստոնէական  
եկեղեցի մը հաստատուէր այս թանկագին  
գերքը շուտ մը կ'օրինակուէր , անանկ որ  
ամէն մեծ եկեղեցիի մէջ առաքելող գիրքե-

բուն ամբողջ հաւաքումը կը գտնուէր Ուստի,  
ինչպէս որ Հին Կտակարանին գրքերուն վրայ  
խօսած ատեննիս տեսանը (Ծես. գլ. Դ.), հոս  
ալ հարկ եղաւ Նոր Կտակարանին գրքերուն  
ցանկ մը շինել. Այս ցանկը Նոր Կտակարա-  
նին կանոնը կոչուեցաւ, ուր որ, Հին Կտա-  
կարանին կանոնին նման, նախ պատմական  
գրքերը, յետոյ վարդապետական գրքերը և  
ամենէն վերջը մարդարէական գերքը դրուե-  
ցաւ :

Օռաջի Քրիստոնեանելը խիստ մեծ և  
սուրբ սիրով մը այս թանկագին գանձը կը  
յարգէին, որն որ Տէրը իրենց պարզեւած  
էր, և Դաւիթի հետ կ'ըսէին.

«Խօսքդ քան զմեղը անուշ է ինձ,


«Բովքէն զտուած մաքուր ոսկի»

« Արտիս այնքան չէ ցանկալի » :

և Հոռվմայեցի կայսրներուն օրերը եղած  
բուռն հալածանքներուն ատենը, անոնք աւելի  
սիրով յանձն կ'առնէին իրենց կեանքը ան-  
նկարագրելի տանջանքներով վերջացնելու,  
քան թէ իրենց Աւետարանները անոնց յանձ-  
նելով իրենց Փրկիչը ուրանալ:

կեսարիոյ մէջ Մարինոս անունով քաջ  
զինուոր մը քրիստոնեայ եղաւ. իր գնդապետը,  
որ զինքը շատ կը սիրէր, և կը փախաքէր  
զանիկա բարձրացնել, երբ իմացաւ որ Մա-

ըինոս քրիստոնեայ է եղած, բարկութեամբ  
անոր գնաց և հարցուց թէ իրաւ է որ մկրտ-  
ուած է: Մարինոս ուրախութեամբ իր հա-  
ւատոյ դաւանութիւնը տուաւ, և գնդապե-



ԿՈԶԴԻ ՏԱՆՅԱՆՔ

տին ամէն խոստմանցը և սպառնալեացը դէմ  
կեցաւ : Վերջապէս իրեն երեք ժամ միջոց  
տրուեցաւ որ խորհի : Մարինոս իր Թէօթէ-  
նոս եպիսկոպոսին երթալով կ'ուզէր իր հա-  
ւատքին մէջ աւելի զօրանալ : Եպիսկոպոսը  
անոր թեւէն բռնելով քրիստոնէից ժողովա-  
տեղին տարաւ և մէկ ձեռքը Մարինոսի թուրը  
և միւս ձեռքը նոր կտակարան մը բռնելով

ըսաւ . « Ասոնցմէ որը կ'ընարես » : Օրի զին-  
տորը ձեռքը երկնցնելով նոր կտակարանը  
առաւ » : Հաստատ կեցիր , ըսաւ , թէօք-  
թէնոս , « Հաստատ կեցիր այս քու ընտրու-  
թեանդ մէջ , և ասիկա զքեղ պիտի զօրացնէ  
և դուն խաղաղութեամբ հայրենիք պիտի  
երթաս » : Երեք ժամը անցնելէն ետեւ քրիս-  
տոնեայ զինուորը իւ գլուխը դահիճին սու-  
րին տակը թողուց :

Քրիստոնէից դէմ եղած այս հալածանաց  
մէկ քանին մասնաւորապէս Սուրբ Գրոց դէմ  
էր . քանզի Քրիստոսի արիւնարբու թշնամի-  
ները յայտնի կը տեսնէին որ եթէ անդամ  
մը նոր Կտակարանը աշխարհէս անհետացու-  
նեն , քրիստոնէական եկեղեցիները արմատէն  
խլած և կործանած պիտի ըլլան : Ուստի  
հրովարտակներ հանելով նոր Կտակարանին  
միայն մէկ գիրքին օրինակը ունէր մահուամբ  
կը պատճռէր , եթէ զայն տէրութեան չյանձ-  
նէր : Անշուշտ շատ կը պատահէր՝ որ թուլա-  
սիրս և վախկոտ քրիստոնեաներ , մահէն  
վախնալով , իրենց գրքերը կը յանձնէին , սա-  
կայն հազարաւորներ և բիւրաւորներ մահ  
ճաշակեցին իրենց նոր Կտակարանները շտա-  
լու համար : Ամէնէն վերջը և ամենասաստիկ  
հալածման ատենը , որ Տիօքէսիանի օրովք  
եղաւ , և 10 տարի տեւեց , թշնամեաց ան-

գթութիւնը բարձրութեան ամենավերին աստիճանը հասաւ : Տուները քրիստոնեաներ լեցունելով կ'ալրէին, յիսունական հոգի չուաններով կապելով ծովը կը նետէին, անգամ մը 300 հոգի կերի փռան մէջ խեղդեցին : Սուր ու թոր, կրակ դարձած երկաթ և անիւներ, չուաններ ու շղթաներ ամէն բան անոնց տանջանք տալրու համար կը գործածուէր : Միայն մէկ նահանգի մը մէջ 150,000 քրիստոնեաներ անգթաբար սպաննուեցան, շատ հեղ օրը 100 հոգի և ամիսը 17,000 անձինք իրենց կեանքը կը կնքէին . Սակայն և այնպէս քրիստոնեաներն իրենց Սուրբ Գիրքերն չէին ուզէր անոնց յանձնել : « Ինչո՞ւ Աստուածաշունչդ մեզի տալ չես ուզեր» հարցուցին Այրլիոս Սիկիլիացի Մարտիրոսին . « Քանզի քրիստոնեայ մըն եմ, պատասխանեց ինքը, և անոր մէջը յաւիտենական կեանք կայ, և ով որ զանիկա մերժէ յաւիտենական կեանքը կը կորսնցնէ » : Մինչեւ անգամ տղաք մարտիրոսական թագին արժանի եղան : Կեսարիայի մէջ Գիրիշ անունով տղայ մը ոչ խոստմունքներով ոչ ալ սպառնալեօք իր սիրելի Փրկին, Յիսուս Քրիստոսը, ուրանալ տալու կարողացան : Վերջապէս իր հայրը զանիկայ դատաւորին առջեւը տարաւ : Ասիկայ անոր ըստ . « Տղաս յանձանքդ պիտի ներեմ,

և հայրդ դարձեալ զքեզ իր տունը պիտի ընդունի, միայն թէ խոնարհէ և Դիոսին երկրպագութիւն ըրէ ու : — « Ո՞չ », պատասխանեց տղան, « Աստուած զիս պիտի ընդունի, եթէ հայրս զիս մերժէ : Ես վերը լաւագոյն բնակարան մը պիտի ստանամ, ես մահէն չեմ վախնար, անիկայ զիս լաւագոյն կենաց պիտի փոխադրէ : Այս խօսքին վրայ կապելով զանիկայ գլխատման տարին և հրաման եղաւ անոնց որ երբ, կրակը տեսնելով, տղան զիրիստոս ուրանայ ետ բերեն : Սակայն փոքրիկ մարտիրոսը գոչեց, « Զեր հուրը և թուրը ինձ չեն կարող զնասել, ես լաւագոյն բնակարան մը կ'երթամ, ուր այնպիսի գանձեր պիտի ստանամ որ աշխարհս ինձ չէ կարող տալ : Զիս փայտակոյալ տարէք, շուտով՝ որ րոպէ մը առաջ Յիսուսի երթամ : Ահա հինգ քրիստոնեայները իրենց նոր կտակարանները այսքան կը սիրէին :

Այս հալածանքները գլուխէ երեք դար տեւեցին . և շատ անգամ կը կարծուէր թէ քրիստոնեաներն ալ բոլորովին բնաջինջ եղան . այսո՛, Ցիօքլէսեան կայսրը, 303ին, իրը յաղթաւ նակ, սիւն մը կանգնել տուաւ, որուն վրայ գրուած էր. « Անհետացաւ քրիստոնէից անունը, ամէն կողմէն քրիստոնէից նախապաշարում » . ամէն կողմէն քրիստոնէից նախապաշարում » . 8

ճշարիտ է հին հայրապետի մը խօսքը թէ .  
“Մարտիրոսաց արիւնը եկեղեցեաց սերմն է ո՞ւ  
Այս երեք դարեր ճիշտ Խորայելացւոց Եգիպ-  
տոս եղած ատենին կը նմանէին , որքան որ  
ժողովուրդը կը հալածէին և կը հարստահա-  
րէին , այնքան աւելի կ'ածէին և կը բազմա-  
նային : Հռովմայեցւոց ամէն երկիրները ու  
քաղաքները քրիստոնեաներով լեցուած էին ,  
և շուտով այն ատենը գալու վրայ էր , երբ  
Աստուծոյ եկեղեցին խաղաղութիւն և հան-  
գստութիւն պիտի վայելեր :

Քրիստոսի 307 թուականին , քրիստոնէ-  
ութեան հակամիտ եղող սպարապետը , Կոս-  
տանինին , Թրիտոնիոյ մէջ իր բանակէն Հռով-  
մայ կայսր ընտրուեցաւ , քանի որ Հռովմի  
մէջ գեռ Մաքսենձիոս , անգութ բռնակալը ,  
քրիստոնէից դէմ էր ելած : Կոստանդին ա-  
սոր դէմ ելաւ : Նորընտիր կայսրը իր բա-  
նակին զօրացը փոքր թիւին պատճառաւ մեծ  
նեղութեան մէջ ինկաւ : Ուստի սկսաւ օգ-  
նութեան և ազատութեան համար հառաջել:  
Իր պատմածին նայելով , կէս օրուան մը պայ-  
ծառ ժամանակը երկնից կամարին վրայ լու-  
սաւոր խաչ մը տարածեալ տեսաւ , որուն  
վրայ գրուած էր . “ասովյ պիտի յաղթես”  
Հետեւալ գիշերը Քրիստոս տեսիլքի մէջ  
իրեն երկնալով հրամայեց խաչը իր դրօ-

շակ ընել : Կոստանդին ամիջապէս անկո-  
ղինէն ելլելով փառաւոր խաչադրոշ (Labarum)  
մը շինել տուաւ , և այս դրօշակը բանակին  
առջևէն խրկելով , սկսաւ պատերազմիլ : Կա-  
տարեալ յաղթութիւն մը ստանալով , Հռովմի  
իր բերդին գուռները անոր բացաւ , և երբ  
ֆօրում կղզուած հրապարակը հասաւ պարզ  
և յայտնի կերպով խոստովանելով ըսաւ .  
“Այս օրհնեալ նշանովը բռնակալը յաղթեցի”  
Այս դէպքը 312ին պատահեցաւ , և նոյն  
տարւոյն մէջ քրիստոնէից ազատութեան  
առաջին օրէնիր տրուեցաւ : Հետեւալ տա-  
րիները կոստանդին ուրիշ երկու կայսրներու  
հետ պատերազմ ունէր , և քանի որ անոնք ,  
կուիէն առաջ , իրենց կուռքերուն փառաւոր  
զոհեր կ'բերէին , կոստանդին խաչին դրօշակը  
բանալով ուրախութեամբ յաղթանակ յաղ-  
թանակի վրայ կ'կանգնէր : Վերջապէս 323ին  
կոստանդին Հռովմայի ընդարձակ տէրու-  
թեան միակ կայսրն եղաւ , և ամիջապէս  
ամէն կողմէն քրիստոնէից հալածանքը դադ-  
րեցաւ :

Այս ժամանակէն սկսեց քրիստոնէու-  
թիւնը Հռովմայ տէրութեան կրօնքն ըլլալ ,  
սակայն և այնպէս կուապաշտութիւնը իրեն  
մղեռանդ հետեւողներն գեռ ամէն տեղ ունէր ,  
մասնաւորապէս քաղաքներէն հեռու եղած

գիւղերը ասոնց բնակութեան էին նուիրուած :  
Այս պատճառաւ լատինք հեթանոս ըսելու  
տեղ “Գիւղացի” (pagani) կ’ըսեն : Բայց և  
այնպէս տէրութեան մէջ խաչը յաղթեց և  
կուապաշտութիւնը բնաջինջ եղաւ անոր առ-  
ջեւէն . Քրիստոնէութիւնը սկսաւ անհաւա-  
տալի արագութեամբ Հռովմայ տէրութեան  
ամէն կողմը տարածուիլ , կուապաշտութիւնը  
տեղի էր եղած և ամէն տեղ կուոց տա-  
ճարները քրիստոնէական եկեղեցիներու կը  
փոխուէին : Եւ ասիկայ Աստուծոյ ամէնա-  
կարող խօսքը ըրաւ “որ կենդանի է և զօրեղ  
ու ամէն երկսայրի սուրէ կտրուկ , որ կը  
թափանցէ մինչեւ շունչը ու ոգին ու յօդ-  
ուածները ու ծուծը բաժնելու և կ’քննէ սըր-  
տին խորհուրդները ու մտածմունքները , ”  
(Եբր. Դ. 42 .) :

## Պ Լ Ո Ւ Թ Զ.

ՍՈՒՐԲ ԳՐՈՅ ԶԵՌԱԳԻՐՆԵՐԸ



ՄԻՆՉԵՒ 14րդ. դար միայն ձեռագիր

Ս. Գիրք կ’գտնուէր , քանզի տպագրու-  
թեան գիւտը գեռ չեր եղած : Ով որ Աստու-  
ծաշունչ մը ունենալ կ’ուզէր , պէտք էլ , մեծ  
գումարներ վճարելով զայն գրել տալ , քանզի  
այն ժամանակի գրքեր օրինակողները հիմակ-  
ուան մեր գրագիրներուն չեն նմանէր , այլ  
ճարտար նկարիչներ էին : Անոնց գրած գիր-  
քերը այնքան գեղեցիկ և միօրինակ նկար-  
ուած էին , որ չափազանց աշխատելով օրը  
հազիւ թէ մէկ երես կարելի էր լնդօրինա-  
կել : Բաց ի գմանէ ամէն մէկ գլխու սկըզբ-  
նատառը այնպէս ճարտարութեամբ և զա-  
նազան գոյներով ու ձեւերով զարդարեալ  
էր , որ այնպիսի գիրք մը լմնցնելու համար  
մեծ տաղանդ եւ ճոխ երեւակայութիւն հար-  
կաւոր էր : Այս ձեռագիրները գրեթէ ամէնքն

ալ վանքերու մէջ կ'գրուէին, ուր այս նպատակիս համար մասնաւոր գրասենեակներ հաստատուած էին. այս գրասենեակները վառարանի մը շուրջն շինուած փոքրիկ խուցեր էին, որպէսզի ամէնքն ալ հաւասարապէս տաքնան։ Ամէն մէկ խուցի մէջ ընդհանրապէս միայն մէկ վանական կ'նստէր, կատարեալ լուսութիւն պէտք էր որպէսզի սխալմունք չըլլար։ Ումանք գեղեցիկ և մանաւանդ միօրինակ գրելու մէջ այնքան յառաջ գացին որ առաջին գիրէն մինչեւ վերջի գիրը ճիշդիրարու նման էին։ Սակայն շատերն ալ իրենց աշացն լոյսը կանուխ կորսնցուցին իրենց այս աշխատութեանը պատճառաւ։ Շատ մայրապետներ ալ գրագրութեան պաշտօնը կը վարէին։ Այս գործիս վրայ երեւելի ուսումնականներ տեսչութիւն կ'ընէին, և այս գրութիւնները գլխաւոր օրինակին հետ բաղդատելով կը նայէին թէ արդեօք սխալ մը սպրդած է։

Վահկերը այս պատճառաւ մեծ հարստութեանց տէր էին եղած, քանզի Աստուածաշունչ մը հազիւ 40,000 դահեկանով կրնար ընդօրինակուիլ, այն, հաշիւի մը նայելով, այն ժամանակի այսպիսի Աստուածաշունչի մը համար եղած ծախքովը կրնար գետի մը վրայ փառաւոր կամուրջ մը շինել: Այս պատճա-

ուաւ հասարակաց և վանքերու գրատուններէն  
զատ միայն իշխաններ և հարուստ անձինք  
այսպիսի սուղ գիրք մը կրնային գնել։ Ով  
որ Աստուածաշունչ մը ունէր բաւական հա-  
րուստ կը սեպուէր, և ուստի մարդ մը մե-  
ռած ատենք ամենէն առաջ իր Աստուածա-  
շունչը կտակով ժառանգին կը յանձնէր։  
Գիրքին ծածկոյթին վրայ շատ հեղ անէծք-  
ներ էին գրուած զանիկայ զնասողին կամ  
գողցողին դէմ։ Եօրքի եպիսկոպոսը 1225ին  
Օքսֆօրտի համալսարանին Աստուածաշունչ  
մը նուիրեց սա պայմանաւ, որ ով որ զայն  
կարդալ ուղէ նախ ամբողջ գրքին գինն  
հատուցանէ։ Տպագրութեան գիւտէն քիչ  
մ'առաջ Սուրբ Գրոց, մանաւանդ նոր կտա-  
կարանի, օրինակները բազմացան և ամնցան,  
սակայն տակաւին Ղուկասի կամ Մատթէոսի  
Աւետարան մը 220 գահեկանի կը ծախուէր,  
և աղքատ մարդոց համար տակաւին բաւա-  
կան դժուար էր այսպիսի գումար մը տալով  
Աւետարան մը ծախու առնել։ Ո՞վ այսպիսի  
գումար մը տալով Ղուկասու Աւետարան մը  
պիտի գնէր ներկայ դարուս մէջ։ Ուստի զար-  
մանալի չէ որ այն դարու մարդիկը Սուրբ  
Գրոց վրայ այնքան տգէտ էին, մինչև իսկ  
Ղուտեր, վանական ըլլալէ ետեւ, ապշած մնաց,  
երբ իր վանքին գրատանը մէջ ամբողջ Աստ-

ուածաշունչ մը տեսաւ որ կիրակի օրեր կարդացուած Աւետարանին և թուղթերուն որոշեալ հատուածներէն աւելի բան կը պարունակէր :

Թէպէտե ամէն երեւելի գրատան մէջ այն հին ձեռագիր Աստուածաշունչներուն ընդօրինակութիւններն կը գտնուէին, սակայն դժբաղդաբար մինչև հիմայ և ոչ մէկ գրատան մէջ Սուրբ Գրոց ո՛ և է գրքին բուն ձեռագիրը (այսինքն նոյն գիրքին հեղինակին ձեռքով գրուած ձեռագիրը) դեռ չէ գրտնուած . Առաքելոց Յունարէն գրած գիրքերը ամէնն ալ կորսուած են, ինչպէս որ Մովսէսի, Դաւիթի, Եսայիայի և ամէն միւս մարդարէից Երրայեցերէն գրութիւններն ալ : Ասոնք կորսուեցան առանց հետք մը թողելու : Ասոր արտաքին պատճառք այս է . առաքեալները Երենց գրքերն բարակ փափիռոսի կամ ազնիւ և նուրբ մագաղաթի վրայ կը գրէին . որոնք այն ժամանակը նամակ գրելու կը գործածուէին, բայց Երկար գործածութեամբ շուտով կը մաշէին :

Սակայն հոս սա կարեւոր խնդիրն կ'ծագի թէ արդեօք Աստուածաշունչին մէջի եղած ամէն գրութիւն լոկ այն անձին գործն է որուն անունը իր ճակատը կը կրէ . կամ, եթէ այսպէս է, արդեօք մարդարէներուն և ա-

ռաքեալներուն գրածները անեղծ մնացի՞ն, թէ ժամանակին հետ և ամէն օրինակողի ձեռքով փոփոխութիւն կրեցին : Ով կը նայ այս խնդիրն լուծել քանի որ բուն ձեռագիրներն կորառուած են :

Ասկից զատ պէտք է գիտնանք թէ, երբ Նոր Կտակարանին զանազան Յունարէն ձեռագիրներն իրարու հետ բաղդատենք, պիտի գտնանք որ բազմաթիւ տուներ իրարմէ կը տարբերին: Այսպիսի Տարբերութիւններ միայն Նոր Կտակարանին մէջ 40,000էն աւելի կան: Յիրաւի դժուար ու վրդովիչ խնդիրներ են ասոնք, և ով կը նայ վճռել թէ առաքելոց գրութիւններն այսպէս կամ այնպէս էին: Սակայն ընթերցողը պէտք չէ շփոթի, խընդիրը կարծածնուու չափ վրտանգաւոր չէ: Հոս հետեւեալ կէտերն նկատելով շուտով լոյս պիտի սփռենք այս խնդիրներուն վրայ:

1. Տարբերութիւններուն երեք չորրորդ մասը, կամ 30,000 հատը, միայն գրագիրներուն տառասխալներն են, քանզի թէպէտե անոնց մէջը շատ ուսեալ մարդիկ կային, սակայն շատ անդամ տգէտ վանականներ ընդօրինակածնուն վրայ երբէք տեղեկութիւն չունենալով կը գրէին, նկարչի մը նման որ Երրայեցերէն կամ Զիներէն խօսք մը կը նկարէ, առանց նկարած խօսքէն բառի մը

նշանակութիւնը հասկնալու։ Ասոնց տառաշ-  
սխալ ըլլալը միայն հարեւանցի նայուածք մը  
կը ցուցնէ, և երբ ուրիշ ձեռագիրներու հետ  
բաղդատենք, բոլորովին կը հաստատուի այս-  
պէս ըլլալը։ Մինչեւ անգամ գիտնական և  
ուսեալ գրագիրներ շատ հեղ սխալներ կ'ը-  
նէին, սխալ տեսնելով կամ լսելով ու հաս-  
կընալով, երբ ուրիշ մը կը կարդար և իրենք  
կը գրէին։ Օրինակի համար. Ա. Թեո, Բ. Գլ.  
Դ համարին մէջ գրուած է. «Եցենիթիւմը նիւու»  
(«հեղ եղանք») աս խօսքերը ուրիշ գրագիր  
մը կամ սխալ տեսնելով և կամ լսելով ու  
հասկնալով գրեց «Եցենիթիւմը նիւու», որ ըսել  
է. «աղայամիտ եղանք»։ Միւս սխալներէն  
շատն այս տեսակ են։

2. Ուրիշ կարգ մը տարբերութիւն կայ, օրինակողները լեզուին տեղեակ ըլլալով  
խօսք մը դիտմամբ փոխեցին բարի նպատա-  
կաւ, կամ նոյն խօսքը չհասկնալով անոր  
այնպիսի ձեւ մը տալ ուզեցին որ հասկնալի  
ըլլայ, և կամ լաւ հասկնալով բայց սխալ  
սեպելով կամ վնասակար կարծելով պարտք  
համարեցին զանիկայ ուզզել։ Օրինակի հա-  
մար, Կող. Ա. Գլ. 15 համարին մէջ գրուած  
է, թէ «Քրիստոս բոլոր ստեղծուածներուն  
անդրանիկն է»։ արդ օրինակողներէն մէկը  
զայս չհասկնալով և կարծելով թէ հոս Քրիս-

տոս արարածոց կարգն է դասուած, քանի  
որ ինքը Աստուած, արարածոց Արարիչն է,  
խօսքը փոխելով գրեց, «Քրիստոս բոլոր ըս-  
տեղծուածներէն առաջ է», Քարձեալ Հուկ,  
իֆ. Գլ. 4 համարին մէջ կ'ըսուի թէ կնիկ-  
ները Յիսուսի դատարկ գերեզմանին մէջ «Եր-  
կու հրեշտակներ տեսան»։ Հոս գրագիրը  
Մարկ. ԺԶ. Գլ. 5 համարը միտք բերելով,  
ուր միայն մէկ հրեշտակ մը տեսան կ'ըսուի,  
Հուկասի այս կարծեցեալ սխալը շուտ մը  
ուզզեց հոս ալ մէկ հրեշտակ մը տեսան  
գրելով։ Այսպիսի գիտաւորութեամբ եղած  
փոփոխութիւններ շուտով և դիւրաւ կը տես-  
նուին մանաւանդ ուրիշ ձեռագիրներու հետ  
բաղդատելով։

3. Սակայն ուրիշ տեսակ տարբերութիւն-  
ներ ալ կան որ ոչ անհոգութեամբ ոչ ալ  
գիտմամբ են եղած։ Բայց խիստ մեծ միի-  
թարութիւն և ուրախութիւն մ'է որ այս  
տարբերութեանց մէջ Աւետարանին որ և է  
էական վարդապետութիւններէն մէկ հատ  
մ'ալ չկայ։ Ասոնց մեծագոյն մասը քերակա-  
նական ձեւերու և ոճերու փոփոխում է։  
Մինչեւ անգամ երկու գիտաւոր տարբերու-  
թիւնները, որ քրիստոնէութեան հիմնական  
վարդապետութեանցը կը վերաբերին, մեր  
հաւատքին ճշմարտութեանը ամենափոքը վե-

նաս մը չեն հասցներ : Հոս զանոնք կ'դնենք :

Ա. Տիմ. Գ. Գլ. 16 համարին մէջ կը կարդամք . «Աստուած մարմնով յայտնուեցաւ» : Յունարէն Աստուծոյ ԹΕΟΣ (Թէօս) կ'ըսեն : Հին ձեռագիրներն , որ բոլորովին գլխադիր տառերով գրուած են , այս բառը կը համառօտէին առաջի և վերջի գիրն դնելով որ կ'ըլլար ԹՍ (հայերէն Ած) : Արդ քանի մը ձեռագիրներ և վերոյիշեալ համարին մէջ ալ (Ա. Տիմ. Գ. 16) ԹՍ (Աստուած) գրելու տեղ ՕՏ (առանց մէջի գիծին) է գրուած , ասիկայ «Որ» կամ «Այս» կը նշանակէ այս պատճառաւ վերոյիշեալ համարը այսպէս պէտք էր թարգմանել : «Ասիկայ (Քրիստոս) մարմինով յայտնուեցաւ» :

«Աստուած մարմինով յայտնուեցաւ» Քրիստոսի Աստուածութեանը զօրաւոր ապացոյց մ'է , սակայն մինչև իսկ եթէ երկրորդը («ասիկայ մարմնով յայտնուեցաւ») բնադրին ճշմարիտ և բուն նշանակութիւնը ըլլար , որու հաւատքը Քրիստոսի Աստուածութեանը վրայ պիտի փոխուի , քանի որ բազմաթիւ ուրիշ համարներ նոյնը մեզի կ'ուսուցանեն . չէ որ Յովհ. Ա. Գլ. 1 համարին մէջ կ'ըսուի թէ «բանը Աստուած էր » և համար 14ին մէջ թէ «բանը մարմին եղաւ» :

Երկրորդ կարեւոր տարբերութիւնը Ա. Յովհ.

Ե. Գլ. 7 և 8 համարներն են , «Վասն զի երեք են՝ որ երկրինի մէջ կը վկայեն , Հայրը , Բանը ու Սուրբ Հոգին եւ աս երեխը մէկ են : Ու երեք են որ երկրի վրայ կը վկայեն , Հոգին , Հուրը ու արիւնը , և երեքը միաբան են» :

Եեղագիր տպուած բառերը շատ երեւելի ձեռագիրներու մէջ չեն գտնուիր : Այս համարը , ինչպէս որ վերը գրուած է , Երրորդութեան համար կարեւոր , պարզ և զօրաւոր ապացոյց մ'է : Բայց եթէ շեղագիր տպուած բառերը իրօք գրագիրի մը ձեռագով աւելցուած ըլլան և Յովհաննէս առաքեալի գաղափարն և գրութիւնն չըլլան ալ , Երրորդութեան վարդապետութեան վրայ ունեցած մեր հաւատոյ շէնքը , արդեօք իր հիմը կորսնցնելով յերկիր պիտի տապալեր : Զկան ուրիշ համարներ որ այս վարդապետութիւնս կ'ապացուցանեն :

Մկրտութեան ժամանակ գործածուած խօսքերը (Մատթ. իջ. 19) կամ առաքելական օրհնութիւնը (աՄեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը , և Աստուծոյ սէրը , և Հոգւոյն Սրբոյ Հաղորդութիւնը ձեր ամէնուն հետն ըլլայ», Բ. Կորնթ. Ժդ. 13) և շատ ուրիշ բաներ , Բ. Կորնթ. Ժդ. 13) և շատ ուրիշ համարներ ահա նոյնը ամենազօրաւոր կերպով կ'ապացուցանեն :

Բայց ինչպէս կրնանք վճռել թէ որ ձեռագուցանեն :

ռագիրը ուղիղ և ողը սխալ է : Այս քլն-  
նութիւնը մասնագէտ Աստուածաբաններու  
գործ է, որոնց պաշտօնն է ամէն ջանք և  
աշխատութիւն ի գործ դնել, ու անեղծն և  
ճշմարիտն վեր հանել և ցոյց տալ : Արդ աս-  
կից 120 տարի առաջ երկու այնպիսի ան-  
ձինք իրենց բոլոր կեանքը նուիրեցին նոր  
Կտակարանին գրքերուն բնագիրերն քննելու  
և վերջապէս հաստատեցին թէ մեր ձեռքը  
գտնուած նոր Կտակարանին գրութիւնները  
ճիշդ առաքելոց ձեռքէն և գրիչէն ելածին  
յար ու նման են . ի բաց առեալ քանի մը  
անէական տարբերութիւններ : Այս երկու  
անձինքն էին, Պէնկը Գերմանացի և Վէթ-  
շթայն Հելլէտիացի երեւելի աստուածաբան-  
ները . ասոնք իրենց հետազօտութիւնը սա  
կերպով ըսին :

Նոր Կտակարանին կարեւոր ձեռագիր-  
ներէն 50 հատի չափ ժողվացին, և զա-  
նոնք զգուշութեամբ կարդալով ճշութեամբ  
քննեցին : Այս ձեռագիրներուն մէկ քանին  
խիստ հին էին, օրինակի համար Աղէք-  
սանդրիական ձեռագիրը, որ աւանդու-  
թեան նայելով, Պողոսի աշակերտուհիներէն  
մէկը գրեր է, նաև Հռովմայ մէջ եղած ձե-  
ռագիրը (Codex Vaticanus) որ Քրիստոսէ 400  
տարի ետեւ գրուած է, գուցէ այս ալ, ա-

ռաջինին նման, Եգիպտոսի մէջ : Այս ձեռա-  
գիրները կարդացած և քննած ատեննին սա  
կանոնները միշտ կը նկատէին :

1. Նախ և առաջ ձեռագիրի մը արժեքը  
պէտք է գիտնալ, այսինքն թէ ձեռագիր մը  
անհոգ և տգէտ վարձկան գրագիրէ մը օրի-  
նակուած է կամ թէ հին եկեղեցիներէն հա-  
ւատարմութեան ու վստահութեան արժան է  
սեպուած : Այս վերջի յատկութեամբ մէկ  
ձեռագիրի մը պարունակութիւնը, առաջի  
յատկութիւնը ունեցող տասն ձեռագիրներէն  
աւելի նախապատիւ սեպելու է . Քանզի ձե-  
ռագիրներու արժէքը և յատկութիւնը և ոչ թէ  
անոնց թիւը այս կէտին մէջ կրնայ վճիռ տալ :

2. Երբ երկու համարժէք ձեռագիրներ  
միեւնոյն համարը տարբեր կերպով գրած ու-  
նին, ան ատեն կամ պէտք է նոր Կտակա-  
րանին ամենահին թարգմանութեանը (\*) մէջ  
նոյն համարը բաղդատել և տեսնել թէ հոն  
ինչպէս թարգմանուած է, և կամ ամենա-  
հին հայրապետաց գրութիւնները (\*\*) զննե-

(\*) Աստուածաշունչի Ասորերէն թարգմանու-  
թիւն մը կայ Փէշիթօ կոչուած որ՝ Զ. Դարուն  
թարգմանուած է և ճշութեան կողմանէ խիստ  
անուանի է եղած :

(\*\*) Ամենահին հայրապետաց գրութիւններուն  
մէջ չին և նոր Կտակարանէն ա'յնքան համարներ

Ներու և փնտուելու է թէ արդեօք միեւնոյն համարը հոն կը գտնուի և ի՞նչպէս գրուած է:

3. Սակայն եթէ վերոյիշեալ միջոցները գործածելին ետեւ դարձեալ բուն ուղիղը և ճիշտը որը ըլլալը չգիտցուի, դժուարագոյն ձեռագիրը յիշրիմէն նախապատիւ համարելու է: Քանզի հաւանական է որ մէկը օրինակած ատենը դժուար համար մը դիւրացնել կը ջանար, բայց ոչ թէ դիւրինը դժուարացընել:

Այս երկու անձինքներուն մեծ ջանքով և յարատեւութեամբ ժամանակ, զօրութիւն և հանգստութիւն զոհելովը քրիստոնէական եկեղեցին վստահացաւ որ իր ձեռքը եղած նոր կտակարանին բոլոր էական մասերը ճշմարտապէս առաքելական գրութեանց համարժէք և համահաւասար են:

Այս ուսումնական հետազօտութիւնը նաև պատճառ եղաւ որդիտողութեան արժան բաներ ի ըստ եկան, հոս անոնց մէկ քանին յիշենք:

Հին ձեռագիրներուն մէջ բնաւ որոշմանն նշաններ ինչպէս, ստորակէտ, միջակէտ, վերջակէտ, պարոյկ ևն. չեն գտնուիր, այլ ոկիզբէն մինչև վերջը մէկ գիրը միւսին քով շարուած է, առանց ընդմիջահատութեան,

կան որ, եթէ Աստուածաշունչը կորսուի կրնայ անոնց գրքերէն գրեթէ ամբողջ Սուրբ Գիրքը նորէն շնուիլ:

շղթայի նման: Երբեմն ժողովրդին առջին կարդացողին դիւրութեանը համար փոքրիկ միջոցներ կը թողուէր: Այս պատճառաւ իիստ դժուար է որոշել թէ բառ մը իր նախընթաց խօսքին թէ հետադասին կը վերաբերի: Օրինակով մը բացատրենք, Ա. Կորնթ. Ժե. ՅԱ համարին մէջ կ'ըսուի: (Յուն. բնագրէն բառ առ բառ): «Ահա խորհուրդ մը կը զլուցեմ ձեզի, ամէնքս պիտի նիշենք ոչ ամէնքս պիտի փոխուինք» — Հոս ուր գնելու է ստորակէտը, ոչէն առաջ թէ եւսիլ:

Ուրիշ օրինակ մը, Հռովմ. Ը. 33 և 34 համարներուն մէջ կը կարդամք, «ով է որ Աստուծոյ ընտրածներուն դէմ մեղադիր ըլլայ, Աստուած է որ կ'արդարացնէ, ով է որ կը դատապարտէ. Քրիստոս է որ մեռաւ, մանաւանդ թէ յարութիւն ալ առաւ ու Աստուծոյ աջ կողմն է, որ նաև մեզի համար բարեխօսութիւն կ'ընէ»: Հոս Աստուած և Քրիստոս բառերուն վրայ եթէ պարոյկ մը ըլլայ ան ատեն խօսքին միտքը բոլորպին կը փոխուի և աւելի ազդու և ներգործիլ բնութիւն մը կ'առնէ:

Որոշման նշանները յայտնի չեն թէ երբ սկսուեցան գործածուիլ, բայց հաւանականարար Յ. Տ. 800ին Մեծն կարալոսի ժամանակը, Սակայն այս ալ բաւական չեղաւ, քանզի անոնց գործածութեանը որոշ կանոն-

ներ գեռ չկային : Վերջապէս տպագրութեան գիւտէն ետև Մանուչիր Վենետիկցի տպագրիչը նոր նշաններ գտնելով և ուսումնական աստուածաբաններու հետ խորհրդակցելով, հաստատ կանոններ դրաւ, որոնք ամէն կողմերէ հետ ըզհետէ ընդունելութիւն գտնելով ամէն ազգ անոնց նման նշաններ ընտրեց իրեն համար :

Աստուածաշունչին ձեռագիրներուն մէջ որոշման նշաններ չգտնուելէն զատ նաեւ զլուխներ և համարներ ալ չկային : Ամէն մէկը դիւրաւ պիտի գիտնայ, երբ ուշագրութեամբ Ս. Գիրքերը կարդայ, որ մարդարէները և Առաքեալները իրենց գրութիւնները գլուխներու ու համարներու բաժնելով չէին գրեր : Սակայն շատ կանուխ սկսուեցաւ որ, մանաւանդ Հին Կտակարանին քանի մը գըրքերը, մասնաւորաբար մարդարէները և Սաղմոսը, ժողովրդին առջեւ կարդալը դիւրացընելու համար, զանազան նշաններով նախադասութիւններն, իրենց նշանակութեանը համեմատ իրարմէ բաժնուեցան : Թէև Հիրոնիմոս իր Ս. Գրոց Լատիներէն թարգմանութեանը մէջ մեծ նախադասութեանց համար նշաններ գործածեց, սակայն մեր հիմակուան ունեցած զլուխներու բաժանումը 13րդ դարուն եղաւ կարտինալ Հիւկօի ձեռքով : Անկից բաւական ժամանակ եաքը գլուխները

հաւմարներու բաժնուեցան, և ամէն մէկ համարի առջեւը թուանշան մը գրուեցաւ : Այս վերջինը Ս. Գրոց համաբարբառներու համար եղաւ, որպէս զի Ս. Գրոց մէջ գործածուած ամէն մէկ բառի գործածուած տեղը նշանակուելու գործ դիւրին ըլլայ : Օրինակի համար, եթէ հիմա կ'ուզենք գիտնալ թէ Այ-



ՄԵՂԱՆ ԱՌԱՋԱԽՈՐԾԵԱԿ ՀԱՅԻՆ

ռաջաւորութեան հացը ո՞ւր կը յիշուի կ'ըսենք ելից. իե 30 : Ղե. իդ. 6. 7 : Ա. Թագ. իԱ. 6 : Մատթ. ԺԲ. 4 ևն . : Սակայն գլուխներու և համարներու բաժանումէն առաջ բոլորովին տարբեր կերպով կ'ըսէին . օրինակի համար, տարբեր կերպով կ'ըսէին . օրինակի համար, երբ Քրիստոս (Մատթ. ԺԲ. 2) Փարիսեցիներէն Շաբաթապղծութեան յանցանքով ամբունակ բաստականուեցաւ, չըսէր թէ «Ա. Թագ. իԱ. բաստանուեցաւ, չըսէր թէ «Ա. Թագ. իԱ. Գլ. 6 համարին մէջ չէք կարդացեր» . այլ կը պարտառոի բոլոր պատմութիւնը ընել կը պարտառոի բոլոր պատմութիւնը ընել կամ այս խօսքին տեղը հասկցնելու համար : Կամ երբ Յիսուս, Սադուկեցոց հետ վիճաբանուելու,

թիւն կընէր (Պուկ. ի. 37) չըսաւ թէ , «մե-  
ռեներուն յարութիւն առնելը Ելից . Գ. Գլ. 6  
համարին մէջ Մովսէսն ալ իմացուց , երբոր կը  
կուէ Տէրը Արքահամին Աստուածը , իսահա-  
կին Աստուածը» , այլ կըսէ «մորէնիին , մէջ :

Տպագրութեան գիւտէն ի վեր գլուխնե-  
րու և համարներու բաժանումը ամէն տեղ  
ընդհանուր սովորութիւն է եղած : Սակայն  
ցաւալի է ըսել որ այս բաժանումը շատ հեզ  
խիստ սխալ է եղած , այնպէս որ շատ ան-  
դամ մէկ համարի մը մէջ յաջորդ կամ նա-  
խորդ տանը վերաբերեալ բառեր կը գտնուին :  
Նաև գլուխ մը երբեմն քանի մը տուն առաջ  
պէտք էր լմնար և կամ յաջորդ գլուէն քանի  
մը համար առնելով վերջանար : Միայն մէկ  
օրինակ մը տանք , Գործ . ԻԱ. գլուխը կը  
վերջանայ «ու ըսաւ» բառերովը . ասիկայ  
յայտնապէս , խիստ սխալ վերջնաբանութիւն  
մըն է և իԲ. գլուխն կը վերաբերի :

Այս ամէնէն կը տեսնենք որ Ա. Գիրքը  
ամէն կողմանէ և ամէն նկատմամբ ուշա-  
դրութեամբ և խորհրդածութեամբ կարդալու  
է , և միայն այս կերպով կարդացողը միշտ  
աւելի փափաքովէ զուարճութեամբ անոր մէջի  
ծածկեալ գանձերը կը գտնայ և կը վայելէ :

## ԳԼՈՒԽ

### ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԳԻՒՏԸ

**ՍԱԿԱՅՆՔԱՅՑ** գլխուն մէջ տեսանք  
որ Ա. Գրոց ձեռագիրները որչափ  
սուղ , և ուստի , նաև հազուագիւտ էին : Այս  
պատճառաւ այն դարերու քրիստոնեայները  
միայն Աստուածաշունչ մը տեսնելը իրենց  
մեծ պատիւ կը համարէին . և եթէ զայն  
կարդալին խիստ երջանիկ կը սեպուէին : Սա-  
կայն երբ ժողովուրդ մը Ա. Գիրքը շունի և  
զայն չկարդար աստուածային բաներու նկատ-  
մամբ թանձրամած տղիտութեան խաւարովը  
կը ծածկուի . այն , հետզետէ տեսակ մը  
հեթանոսութեան կը հասնի : Միջին դարու  
խաւարակուռ ժամանակի քրիստոնէութիւնը  
ճիշդ այս կետիս էր հասած : Կրօնաւորներն  
անդամ ժողովուրդէն տարբերութիւն շունէին ,  
այսպէս Մելանկունի տուած վկայութիւնը  
այն դարու բոլոր քրիստոնէից նկատմամբ  
10

ճշմարիտ է : «Հռովմայական եկեղեցւոյն մեծագոյն մասին մէջ» կ'ըսէ Մելանկտօն, «ամբողջ տարին, մեծ պահքի օրէն զատ, երբէք չքարովուիր, Սակայն նաև այս քարոզներն անդամ ուրիշ բան չեն բովանդակեր, այլ մարդկային աւանդութիւններ և սրբոց վրայ առասպելաբանութիւններ ու ասոնց նման ուրիշ յիւարական, տղայական բաներ, որոնցմէ ժողովուրդը արդէն զզուած է : Այս պատճառաւ Սուրբ Գրոց որոշեալ հատուածը, այս ալ լատիներէն լեզուաւ, որ ժողովուրդը երբէք չասկնար — կարդացուածին պէս, ամէն մէկը եկեղեցին դուրս կ'արտորայ » :

Ժողովուրդը Աստուածաշունչը չճանչնալուն և չունենալուն համար մինչեւ այս աստիճանին հասաւ : Աւստի Աստուած Լուտէրի, Մելանկտօնի, Զուբէնկի և Կալվինի պէս մարդիկ հանելով Աւետարանին լոյսը նորէն աշտանակին վրայ դրաւ : Սակայն այս բարեպաշտ անձանց ձեռքով սկսած բարեկարգութեան մեծ գործը երբեք խոր արմատ չպիտի կարենար ունենալ և արագութեամբ տարածուիլ, եթէ Տէրը այս գործիս սկիզբէն քիչ ժամանակ առաջ միջոց մը չգտնար, Աստուածաշունչը աժան գնով և բազմաթիւ օրինակներով ժողովուրդին մէջ տարածելու համար, Այս միջոցը տպագրութիւնն էր որուն վրայ հոս քիչ մը խօսինք :

Գրեթէ 1350ի ատենները Սպանիայէ և Գաղղիայէ խաղի թուղթը Գերմանիա մտաւ և խաղի թուղթ շինելու համար հետզհետէ գործարաններ բացուեցան : Ասոնց մէջ նախ ուղած ձեւերնին փայտի վրայ փորագրելէ, ետեւ, վրան գոյններ կը քսէին և թուղթի վրայ կը դրօշմէին : Սակայն ոմանք այս արուեստը ուրիշ լաւագոյն նպատակներու համար գործածել կ'ուղէին : Փայտի վրայ Սըրբազան Պատմութենէն պատկերներ փորագրելով (ինչպէս խաչելութիւնը, կոյսն Մարիամ Յիսուսը գրկած, կամ որ և իցէ բան մը) թուղթի վրայ կը տպէին : Հետզհետէ Արարչագործութենէ մինչև Համբարձում եղած պատմութեանց պատկերներն փայտի վրայ փորագրելով և երբեմն ալ պատկերներուն տակը քանի մը բառ դնելով, այս կազապարները սեւ մելանով կ'օծէին, և թուղթի վրայ կը տպէին, և այսպէս ժողովուրդը ի վերջոյ պատկերներէ բաղկացեալ Աստուածաշունչի մը տէր եղաւ : Այս տեսակ Աստուածածածաշունչին առաջի օրինակը 1420ին արպետեցաւ և «Աղքատաց Աստուածաշունչ» (Bibliotheca pauperum) կոչուեցաւ, Ասիկայ 40 պատկերներէ կը բազկանայ, որոնք վանքերուն պատերը զարդարող մեծ պատկերներէն ընդպատեր զարդարող մեծ պատկերներէն ընդ-

ուէին : Այս պատկերներուն շատը անպիտան բաներ ըլլալը կրնայ ամէն մէկը երեւակայել : Նոյն միջոցին Սթրասպուրկի մէջ մարդ մը կար . ինքը Գերմանիոյ Մայնձ քաղաքը ծնած էր . և թէե ոսկի , արծաթ ու հարստութիւն չունէր , բայց խիստ տաղանդաւոր մարդ մը էր : Իր անունն էր Յովհաննէս Կէնսէմլայշ Սօրկնլօխցի , սակայն վերջը Կութքէնպէրկ կոչուեցաւ (\*): Անիկա խորհեցաւ թէ , եթէ պատկերներ փայտի վրայ փորագրելով փոքրիկ խօսքեր ալ կրնան տակը դրուիլ , անշուշտ ամբողջ երեսներ ալ փայտի վրայ փորագրելով կրնան տպուիլ : Ուստի հասարակ գրքի մը մեծութեամբ կարծր փայտ առնելով նախ և առաջ հարթ ու հաւասար ըրաւ ու վրան ամբողջ Սաղմոս մը փորագրեց : Վերջը ասոր վրայ մելան քսելով տպեց թուղթի մը վրայ և ահա ամբողջ երես մը — ամբողջ Սաղմոս մը — թուղթին վրայ տպուած իր առջեւը կը կենար , ուսկից ուզածին չափ նորէն կրնար տպել : Այս Կոթթէնպէրկի համար , ուրախութեան մեծ առարկայ մը

(\*) Կերեւայ թէ այս անձը տպագրութեան երեւելի գիւտը դանելէն ետեւ կամ ինքը և կամ ուրիշները իր առաջի կոշտ անունը փոխեցին որուն նշանակութիւնն է «Սագի Միս , հոգերու որց» քաղաքէն և իրեն «Բղուր բարեաց» անունը տուին :

եղաւ : Սակայն ամբողջ գիրք մը տպելու համար ամէն բան փայտին վրայ փորագրել խիստ ծանր աշխատութիւն մը պիտի ըլլար , քանզի ճիշդ գրքին ունեցած երեսներուն թիւին չափ փայտ հարկաւոր էր :

Կութթէնպէրկ խորհեցաւ փայտի վրայ զատ տառեր փորագրել , և ինչպէս որ խորհեցաւ այնպէս ալ ըրաւ : Հաւասար մեծութեամբ բարակ գաւազաններ առնելով մէկուն վրայ Ա. ուրիշի մը վրայ Բ. երրորդի մը վրայ Գ. Կ. Ֆ. փորագրեց , ամէն տեսակէն 30 հատի չափ : Այս գաւազաններուն մէջտեղը ծակ մը շինեց , և գիրերը շարելով ծակէն չուան մը անցուց և շարուած բառը կապեց : Այս գիրերովը տպագրութեան ազնիւ գիւտին սկզբնաւորութիւնը եղաւ : Վերջը Կոթթէնպէրկ իր գիրերը զինկի կամ կապարէ ձուլեց :

Հարկաւ այս ամէն գեռ խիստ անկատար էր . շատ փորձեր ընելով խեղճ մարդուն փորդիկ ստացուածքն ալ փճացաւ : Ուստի 1445 ին իր ծննդեան քաղաքը , Մայնձ . գնաց և ֆառւար անունով հարուստ մարդ մը իր նոր գիւտին շահելով անոր և իր փեսային Շէօ Փըրի շանքովը այս գիւտը մեծ յառաջդիմութիւն ըրաւ : Շէօֆըր մանաւանդ գիր շինելու համար մեծամեծ ծառայութիւններ ըրաւ : Նախ ցցեալ գիր մը փորագրեց և յետոյ

ասիկա կակուղ մետաղի վրայ տպեց, հոս գիրը, կնիքի նման, խորունկ փորուած ձեւ մ'առաւ։ Ասիկայ կաղապարի տեղ գործածեց որով օրը քանի մը հազար գիր կրնար ձուլել, քանի որ առանց անոր ամէն գիր զատ զատ փորագրելու էր։

Տպագրութեան մելանն ալ կատարելաւ գործուելով ամէն դժուարութիւն վերցուեցաւ և խիստ մեծ դիւրութեամբ սկսաւ գրքեր տպագրել։ Կութթէնպէրկի և Թառուտի տը պագրատունէն ելած առաջի փառաւոր պըտովը Լատիներէն Սաղմոսարան մ'էր (1457 ին) և 1461ին ալ ամբով Աստուածաշունչը Լատիներէն լեզուաւ տպուեցաւ։ Այսպէս այս ազնիւ և անգին գիւտը, ի սկզբանէ անտի, Աստուծոյ թագաւորութեանը յառաջդիմութեանը նուիրուեցաւ և իր առաջի գործը ու պտուղը Ս. Գիրքը տպելով մարդոց հաղորդել էր։ Օքնեալ սկզբնաւորութիւն։

Ս. Գրոց առաջի տպագրութիւնը լմնցածին պէս Թառութ զանիկայ ծախելու համար Փարիզ գնաց։ Ան տեղի հոչակաւոր համալսարանին դասախոսներուն և ուսանողաց զարմացումը խիստ մեծ եղաւ երբ այս անգին գանձը 6000 գահեկանի ծախելու տեղը միայն 600 գահեկանի ծախել կ'ուզեր, Քիչ մը ետքը երբ այս գինը 300ի ալ իշեցոց, ա-

մէնուն անհաւատալի կու գար։ Ամէնէն աւելի վանքերուն և վանականներուն տհաճելի թը ուեցաւ այս բանը։ մէկ հարուածով իրենց շահու մեծ աղբիւրը ցամքեցաւ քանզի ոչ մէկը չէր ուզէր Աստուածաշունչը այնպիսի մեծ գումար մը վճարելով գրել տալ, քանի որ խիստ աժան գնով նոյնը Տպուած կրնար ստանալ։ Ուստի վանականները այս նոր գիւտը, իրեւ դժոխային և սատանայական գործ, բանագրեցին և դատապարտեցին և չորս կողմ' տարածեցին թէ Թառութ գեւերուն հետ գաշնակցութիւն մ'է ըրած։ Խեղճ Վանականները չէին գիտեր թէ այս գիւտիս միջոցովը ոչ թէ միայն իրենց շահու աղբիւրը ցամքեցաւ, այլ թէ քիչ յետոյ համայն աշխարհ մամլոյ միջոցով հիմնական յեղացրջումի պիտի ենթարկուեր։

## ԳԼՈՒԽ Ը.

Ս. ԳՐՈՅ ՄԻ ՔԱՆԻ ՀԻՆ ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ՔՐԻՍՏՈՆՅԻ հաւատարիմ Առաքելոց  
անխոնջ և անձնուրաց աշխատանքովը  
Աւետարանը շատ ազգաց հաղորդուած էր .  
երկրագունդս սկսած էր արեւելքէն , արեւ-  
մուտքէն , հիւսիսէն և հարաւէն կենաց խօս-  
քին ազգեցութենէն բռնկիլ և վառիլ , ար-  
դէն շատ հեթանոսաց տաճարներ և կուռքեր  
իրենց մեհեաններովն ու խորաններովն նա-  
զովրեցւոյն առջին խոնարհած էին . ինչպէս  
Փղշացւոց Դագոն չաստուածը ուխտին տա-  
պանակին առջին . հրէական ժողովարաններ  
քրիստոնէական եկեղեցիներու էին փոխուած  
և շատ քաղաքներէ , գիւղերէ , տուներէ և  
սրտերէ Բարձրելոյն օրհնութիւններ և փա-  
ռաբանութիւններ կ'ըսուէին : Այս մեծ փո-  
փոխութիւնը ոչ քաղաքական զօրութիւնով ,  
ոչ գիտութիւնով ու իմաստութիւնով , ոչ

հարստութիւնով ոչ ալ որ և է բռնութիւնով  
եղաւ , այլ միայն Ս. Գրոց ազգաց մէջ մըտ-  
նելովը և ժողովրդոց անոնց ծանօթանալովը :

Սակայն ի՞նչպէս հնար էր յուսալ թէ  
երկրագունդիս բոլոր ազգերն այսպիսի հիմ-  
նական փոփոխութիւններ պիտի կրէին քանի  
որ այս փոփոխութեանց միակ միջոցը Աս-  
տուծոյ խօսքին երկսայրի սուրբն է և ազգերը  
ու լեզուները անոր ծանօթ չէին : Ի՞նչ մի-  
ջոցով կրնային երկրիս հարիւրաւոր լեզուները  
խօսող ազգերը այս կենաց բանին ծանօթ  
ըլլալ և անոր պտուղներն վայելել : Ասոր ա-  
մէնէն պարզ միջոցը Ս. Գիրքը ամէն ազգի  
իրեն հասկցած եւ գործածած լեզուին  
թարգմանելն էր . այս էր ամէն մէկ ազգի ,  
ժողովրդի և անհատի կարօտութիւնը , որուն  
լրումովը այնպիսի օրհնութիւններ պիտի  
վայելեն :

Պէտք չէ կարծել թէ Ս. Գիրք միշտ բուն  
բնագիրէն կը թարգմանէին . յիրաւի շատերը ,  
որ Երրայեցերէն և Յունարէն լեզուաց ծանօթ  
էին , բուն իսկ անոնցմէ թարգմանեցին , սա-  
կայն շատ թարգմանութիւններ ալ եղած են  
ուրիշ օտար լեզուի մը մէջ գտնուած թարգ-  
մանութիւն մը գործածելով :

Այս երկու տեսակ ուղղակի և անուղ-  
ղակի թարգմանութեանց մէջ խիստ հաճելի

Է տեսնել երբեմն թէ ի՞նչ բառական ճշմար-  
տութիւն պահուած է :

Հոս քանի մը երեւելի թարգմանութեանց  
վրայ համառօտարար խօսինք .

1. Եօթանասնից թարգմանութեանը վրայ  
արդէն խօսելու առիթ ունեցանք (Գլ. Դ.) :

2. Քաղղէարէն (կամ Թարկում) թարգ-  
մանութիւնը : Քրիստոսէ քիչ մ'առաջ և անկէ  
ետեւ հին Երրայեցերէն լեզուն գրեթէ մե-  
ռած ըլլալով, խիստ մեծ կարօտութիւն կար  
Ա. Գիրքը ժողովրդին գործածած և հասկցած  
լեզուին թարգմանելու : Այս նպատակաւ  
Թարկումը շինուեցաւ, որուն արժէքը այնքան  
մեծ չի համարուիր բնագրին բառական թարգ-  
մանութիւնը չըլլալուն համար :

3. Արաբերէնը (622 Ն. Փ.) այնքան տա-  
րածուած էր որ շատ հրէաներ այս լեզուն  
կը գործածէին . Ուստի Ա. Գրոց Արաբերէն  
թարգմանութիւնն մը հարկ եղաւ : Այս թարգ-  
մանութենէն խիստ շատ կայ, ոմանք ուղ-  
ղակի են և ոմանք անուղղակի են թարգ-  
մանուած : Առաջի տեսակէն հինգ հատ կայ,  
որոնց մէջէն Բաբելոնի Հրէից ճեմարանին  
վերատեսուչին Բաբրի Սատեայի թարգմա-  
նութիւնը (10րդ. դարուն) քան զամէնը կը  
գերազանցէ :

4. Պարսկերէն թարգմանութիւնները մի-

այն Մովմէսի հին գիրքերը կը պարունակեն :  
Ասոնց մէջէն ամենէն երեւելին է Պարսկաս-  
տանի Յակոբ Օլէն Եօսէֆ Թափուղ (9րդ. դա-  
րուն) անուն հրէի մը թարգմանութիւնը :  
Նոր կտակարանէն երկու ուղղակի թարգմա-  
նութիւն կայ :

5. Ասորերէն (կամ Փէշիթօ = ճիշտ =  
մաքուր) թարգմանութիւնը գուցէ թարգմա-  
նութեանց ամէնէն հինն է, (Ասորի Քրիստո-  
նէից խօսքին նայելով Հին կտակարանը Սո-  
զոմոնի, իսկ Նորը Առաքելոց ատենը գրուած  
է) : Հին ատեն Ասորի Քրիստոնէից թիւը  
խիստ մեծ ըլլալով շուտով կրնային Ա. Գիրքն  
երենց լեզուին թարգմանել : Այո՛, շատերը  
կուզին հաստատել որ Նոր կտակարանին  
Գիրքերէն ոմանք Ասորերէն են գրուած : Փէ-  
շիթօի հեղինակը և ժամանակը անծանօթ է:

6. Եգիպտերէն (Կօթթեան) թարգմանու-  
թիւնը : Մեծն Աղէքսանտրոսի մեռնելէն ետեւ  
Յոյնելն, Պաղոմէսոսի օրելը, Եգիպտոսի մէջ  
այնքան տարածուած էին որ իրենց լեզուն  
գրեթէ տէրութեան լեզուն էր եղած : Ասի-  
կայ այն տէրութեան Կօթթօս մայրաքաղաքին  
բարբառին հետ բաւական խառնուելով կոր-  
թեան լեզու կոչուեցաւ : Յետոյ վերին Եգիպ-  
թեան լեզու կոչուեցաւ : Յետոյ վերին Եգիպ-

վերջը Հին ու Նոր Կտակարանները այս լեզ-  
ուով ալ թարգմանեցին, Ասոնց ձեռագիրներն  
դեռ կը գտնուին :

7. Երովակական թարգմանութիւնն . Մեծն  
Կոստանդինի ժամանակը Թրումէնդիօս անուշ-  
նով գերիի մը ձեռքով Եթովպիացիք քրիս-  
տոնէութեան դարցան, ու անմիջապէս Ա.  
Գիրքը իրենց լեզուին թարգմանեցին : Ասի-  
կայ Յունարէնէ թարգմանեալ է և քանի մը  
անկանոն գրքեր (Ենովքի գիրքը ևայլն) կը  
պարունակէ :

8. Հայերէն թարգմանութիւնն . Մելոպա-  
երկար տաեն ջանալէ ետեւ Հայ Այբուրէն մը  
շինել, ըստ աւանդութեան, հրեշտակ մը մեր  
հիմակուան տառերն վէմի մը վրայ փորագրեց,  
Այս մեր տառերուն գտնուելէն ետեւ ինքը  
Մելոպա քանի մը օգնականներու հետ, հին-  
գերորդ դարուն սկիզբը, Յունարէնէն և  
Ասորելէնէն մեր գրաբառ թարգմանութիւնը  
վերջացուց, Օտար աստուածաբաններ այս  
Հայերէն թարգմանութիւնը «թարգմանու-  
թեանց թագուհին» կը կոչեն :

9. Լատիներէն թարգմանութիւնը: Իդալա-  
կամ իտալերէն կոչուած թարգմանութիւնը  
շատ առաջ կը գործածուէր, մինչև անգամ  
Տերտուղիանոսի (220ին) ասիկայ ծանօթ էր:  
Սակայն շատ գրագիրներու գրիչներուն տակը

մեծամեծ վոփոխութիւններ կրելով, Հերու-  
նիմոս նախ Իդալան սրբագրեց (383ին) և  
զանիկայ աւարտելէ ետեւ բոլոր Աստուածա-  
շունչը բնագրէն թարգմանեց և այս երկուքը  
բաղդատելով ուրիշ երրորդ մը շինեց որ Վուլ-  
կադա կոչուեցաւ: Ամէն թարգմանութեանց  
մէջէն միայն ասիկայ է որ ոչ թէ միայն  
կը ջանայ շատ տեղեր մութ կերպով թարգ-  
մաննել, այլ մինչև իսկ բոլորովին փոխել,  
որպէս զի Հռովմայ աթոռը հաստատուի:

10. Գերմաներէն թարգմանութիւնը 1534  
ին Լուտէրի ձեռքով վերջացաւ: Եատ նոր  
թարգմանութիւններ թէկ կան, բայց Լու-  
տերինը կը գործածուի ընդհանուր կերպով:

11. Անգլիերէն թարգմանութիւնը 1530  
ին Ճօն Ուիլիֆի ձեռքով կատարուեցաւ,  
Նոր Կտակարանին առաջի թարգմանութիւնը  
թէկ 1526ին Թիմտալի ձեռքով լմացած էր  
սակայն թագաւորը Միլէս Քոլմատէլլի 1536ին  
թարգմանութիւնը ընդունեց և Ուիլիֆի  
թարգմանութիւնը 54 ուսու մատանաց յանձ-  
թարգմանութիւնը 1611ին վերջացաւ և  
մինչև հիմա այս կը գործածուի Անգլիական  
ազգին մէջ. թէկ շատ ուրիշ նորագոյն  
թարգմանութիւններ ալ կան:

12. Գաղղիերէն թարգմանութիւնը առա-  
ջին անգամ 1523ին կատարուեցաւ, յետոյ

Հոռվմայտաւաններն և Աւետարանականներն  
քանի մը անգամ նոյնը թարգմանեցին :

Աստուածաշունչի ընկերութիւններ, նա-  
խորդ գարուս սկիզբէն ծախք ու աշխատու-  
թիւն չինայեցին Ս. Գիրքն աշխարհիո մէջ  
խօսուած լեզուներուն թարգմանել. իր 400  
այսպիսի թարգմանութիւններ արդէն եղած  
են և միլիօնաւոր օրինակներ ամէն տարի կը  
տարածուին աշխարհիս ամէն կողմերը (\*):

Եղիպտական մումիաներու հետ գտնուած ցորենի հատեր, հազարաւոր տարիներէ ետև գտնուած և ցանուած են և առատ արդիւնք են տուած, անոնք չեն կորսնցուցած իրենց զօրութիւն.

Ա. Գիրք Աստուծոյ զօրութիւնն է . . .  
փրկութեան համար։ Նա եւս պահած է իր  
այս զօրութիւն և ո՛ւր որ հասած է նա հօն  
ցոյց տուած է իր փրկարար զօրութիւն նման

(\*) Հայն ալ ունեցած է, Մեսրոպէ զատ, Ա. Գրոց թարգմանիչներ, Պատ. Աբրահամ Ամիրխանեանց ամբողջ Ա. Գիրք թարգմանած է Արարատեան Հայերէնի ու Թաթարերէնի, իսկ հանգուցեալ Պատ. Մարտիրոս Շմաւոնեան թարգմանած է Աւետարանը Քրթերէն լեզուի, և Պատ. Աւետիս Կոստանդեան Թրքերէնի,


ցորենի , կը բաւէ զայն միայն հողին — սրտին  
— մէջ ցանել և Հօգւոյն Սրբոյ անձրեւներն  
և Արդարութեան Արեգական ճառագայթներ  
զայն պտղաբեր պիտի ընեն : Գրքոյկիս ըն-  
թերցողներն երանի թէ խօսքը ոչ թէ միայն  
լսէին .այլ զայն իրենց սրտերուն մէջ ընդու-  
նէին և պահէին , յայնժամ իրենք եւս պիտի  
վկայեն փորձառաբար թէ «Աւետարանը Աս-  
տուծոյ զօրութիւն է փրկութեան համար» :

Ψ b P Λ





١٠٠



معارف عمومیه نظارت جلیلستانك ۲۴ شعبان ۱۳۲۱ و ۱ تشرین ثانی  
۱۳۱۹ تاریخی و ۳۰۵ نومرسولی رخصتname سیله طبع اوئلشدر

